

ԱՄԷՆՈՒՆ ԳՐԱԴԱ

ԲԵՐ ԱՐԵՎԱԿԱՐԱ

Կազմեց

Օ. Պ. ԱՏՐՈՒՃԱՆ

613

2.94

1930

Տպ. «Ֆրումոսա»
ՅԱԼԻՇՈՎԱՆ

21 FEB 2013

20 JUL 2010

613

Հ-94

ԱՄԷՆՈՒՆ ԴԻՐՔԸ
48-

ՄԵՐ ԱԹՈՂ ԶՈՒԹԻՒՆԸ


ՀԱՅ

1004
39543

Կազմեց

Ժ. Գ. Ա.ՏՐՈՒԵՎՆ

4153



9810

ԳԵՐԱՀԱՅՈՒԹ ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱ-ССР. ՀՐԱՄԱՆ ահ
Ա. Ա. Խաչինյան ԱՇԽԱՏԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1930

ՇԱՐԺԱԳՐԱՋԱՎԱՐԱԴԱՏԱՎԱՐԱՎԱՐԱ
Մ Ա Բ Ա Ռ Ո Ղ Զ Ո Ւ Խ Ի Խ Ն Ե

Մ Ա Բ Գ Ո Ւ Խ Ն Ե Մ Ա Բ Մ Ի Խ Ն Ե

ՀԵԴՎԱՆՈՒԻՐ ԿԱԶՄՈՒԵԹԻՒՆԸ

Մարդուն մարմինը կազմուած է դործարաններէ, ասոնց ամբողջութիւնը մարդկային գործարանաւորումն է:

Դործարանները կազմուած են հիւսկէններէ, որոնք ունին ալյաշան տարիեր:

Հիւսկէնները կազմուած են բջիջներէ թրջիք գործարանաւորումին և կիզրն է որ պատեսնի մը մէջ երկու մասն ունի. նախանիւթը - հեղուկանման. որ թջիջի իրադրու տաքող մասն է և կորիզը որ կը դառնաք նոխափաթին մէջ և աւելի պինդ է, երբեմն կորիզն ող իր մէջ կ'ունենայ քանի մը համարէ թջիջները կ'ունենան զանազան ձեւեր, գնդուձեւ, հաւկըթածեւ, աստղածեւ, երկար եւայլու:

Դործարաններէն իրաքանչիւրը ունի իր պաշտօնը կարգ մը գործարաններու միւլթիւնը որ նոյն պաշտօնին ամբողջութիւնն կը ծառացէ, կ'լսուի կազմած. ինչպէս չեշտուկան, մարսողական, արման չքանի կազմածնուրը.

Նման կազմութիւնն ունենող ու նոյն պաշտօնը կատարող գործարաններու միւլթիւ-

Գ Ր Ա Տ Ո Ւ Ե

Տ Պ Ա Ր Ա Ն Ե Կ Ա Զ Մ Ա Տ Ո Ւ Տ Ա Ի Ն
«Յ Բ Բ Ո Ւ Ե Մ Ո Ա Ա Ա»

FRUMOASA (Jub. Ciuc) ROUMANIE

Նը դրութիւն մը կը կազմէ, ինչպէս ջղային,
մկանային դրութիւնները:

Դործարանները կը կատարեն երկու տեսակ
պաշտօն։ սննդառական և յարաբերական։

Սննդառական գործարաններն ալ կը կա-
տարեն երկու տեսակ աշխատանք. բազարումի
և տարրազագրումի։

Բաղադրումի աշխատանքներն են. մարտ-
զութիւն, ծծում, արեան շրջան, շնչառութիւն,
ջերմութիւն, իւրացումն

Տարրազագրումի աշխատանքներն են.
բաժանում, արտաշնչութիւն, հիմքանութիւն,
արտաքսում։

Յարաբերական պաշտօն կոտորող գործա-
րաններու աշխատանքն են. շարժում, զգայ-
նութիւն և ձայն։

Զդայնութեան ախատանքն են. տեսողու-
թիւն, լսողութիւն, հոտառութիւն, համառու-
թիւն և շոշափումն

Մարմինը ամփոփուած է մորթին մէջ։
Անկրային դրութիւնը - կմախք - մարմինին նո-
հանուր ձեռը կու տայ. Ու կորներուն վրայ հաս-
տառուած մկանները շարժումը յառաջ կը բե-
րեն.

Մարմինին մէջ կոն մեծ ու փոքր խոռոչ-
ներ, որոնց մէջ տեղաբորուած են գործարան-
ները

Մեծ խոռոչներն են. գանկը, կուրծքը, և
որովայնը Գոտնելին մէջ է ուղեղը Կուրծքին
մէջ են շնչառութեան գործարանը և արեան
շրջանի գիսաւոր գործարանները Որովայնին
մէջ են մարտզական գործարանները Կուրծքը
և որովայնը իրավմէ զատուած են ստոծանի
ըստւած թանձր թաղանթով։

Փոքր խոռոչներն են, ոչքի, ականջներու,
ուղեղերու և ճաշակելիքի (բերանը) վայրերը

Այս խոռոչներէն զատ մարմինը ունի նա-
եւ երկու ձեռք ու երկու ստք, որոնք մարմի-
նին անդամներն են.

Մարդուն մարմինը ընդհանուր երեւոյթով
բաժնած են երեք մասերու. գլուխի, իրան
(կուրծք և որովայն) և անդամներ

ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԾԸԸ

Մարսողական կազմածի գլխաւոր մասերն
են. բերանը, ստուգը, ստամոքը, աղիքը և
դեղձերը

Բերանը մարտզական կազմածի առաջին
գործարանն է։ Բնութիւնը հոն հաստատած է
ճաշակելիքը որպէսզի կարելիութիւն ունենայ
զատել կերակուրները Բերանին մէջ կը հոսին
գեղձեր, լորձունքը որոնք կը թթջեն հոն դրուած
ոնունքը և մասամբ կը մարսեն Ակռաներուն
պաշտօնն է ծամեր ասոնք 4 տեսակ են, վերի

և վարի ծնոտներուն առջեւի կողմը չորսական հատ (ամէնը 8 հատ) դրուած են զանակի նրամանող կտրող ակաները, սոսնց քովերը մէկ մէկ հատ (ամէնը 4 հատ) դրուած են սրածայր շնատամիերը, սրճնը բղկտելու յարմար են, սոսնց ալ քովերը դրուած են երկուական հատ (ամէնը 3 հատ) խորտուրորդ տափակ կատարներով կիսադրիները, սրճնը մէկական արմատ կ'ունենան և որոնց պատօնն է ծոսքեր ասոնց քովերը դրուած են երկուական հատ (ամէնը 8 հատ) բաշմարմատ թռւն աղորիքի ակրաները, նոյնպէս խոր տուրորդ ու տափակ կատարներով և որոնց պաշտօնն է բաւ մը մանրցնել սնուանգը աւելի յեւս 13 20 տարեկանին ծնոտներուն ծայրերը կը բռւնքին նաեւ մէկ մէկ հատ (ամէնը չար հատ) ապութքի ակրաներ, սրճնք իմաստութեան ակրայ կը կոչուին և որոնց պաշտօնն է նմանապէս սնուանգը մանրցներ թերանին մէջ սնուանգը թանրցներու և շաղերու մէջ դեր կը կատարեն նուել լեզուն և այտերը ուրոնք կը տեղափոխեն ու կ'ամփափեն սնուանգը և ի վերջոյ գունզի մը վերածելով կը տանիքն թերանին ծայրը թերանին գեղձերը Յ դրյալ են, առաջին վոյքը կը գտնուի ականջին և երկու ծնոտներու միացման տեղին միջնեւ երկրորդը ծնոտներու և երրորդը՝ լեզուին տակ թերանին մէջ լաւ ծամուած ու այս գեղձերով լաւ

շաղախուած սնուանին է որ ստամոքսին մէջ լաւ կը մտրառեի, Ակռաներու շարքը ուրեմն անհրաժեշտ առաջին մարտզական գործարանն է, որով պէտքունի կանոնաւոր խնամքի (Ակռայի կազմութեան մասին կարդալ «ակրաները ինչպէս կը ծնին, ինչպէս կը մեռնին»):

Թերանին խորը թեզուին արմատին մօտ կայ զեղուակը որ չնշափալը կը զսէ ու կոկորզը յաց կը թագու, կակրողին վերի կողմը կան նշիկ ըստուած երկու գեղձեր սրճնց հսոււմով լոլթուն կը զառնայ կակրողը և թերանին խորէն կոկորչին թերանը գացած սնուանգը կը սահի դէպի վար՝ պղտիկ կլնիու շարժումով մը ու կ'երթայ ստուգը որ պորզ խողովակ մըն է և կը ծառայէ միայն սնուանը վախտդրելու դէպի ստամոքս:

Լաւ չժամուած ու մեծ կտորով սնուանգները շատ անգամ կոկորդէն վար չեն սահիր ու կը մնան հոն՝ մեծ անհանգստութիւն պատճառելով:

Մարտզական կազմածի սմէնէն կարեւոր գործարանն է ստամոքսը, որ տիւի ձեւով թաղաթաւոր պարկ մըն է և դրուած է ստոծանիին տակ հորիզոնական գերքով, անոր ձախակողմը և անիի ուռեցած է և վերէն հաղորդակցուած է ստուգին սրճարակի ու աջակումբաւելի փոքրեւ ծաւալով վարէն հաղու դակցուած է աղիքին սորով:

Ստամոքսը ունի երեք պատեան. Ա. արտաքին շճային թաղանթը, Բ. մսանային թաղանթը որ բազկացած է թելերէ, որոնց մէկ մասը առօւգին սկսելով երկանաձիգ են, միւսները՝ առաջինները խաչաձեւող և ոմանք ալ չեղ, առոնց ամրողջութիւնը հիւսուած է կերպասի թելերու նման, Գ. խնային թաղանթը, ունենալով կապակցուած հիւսկէներու թանձր խաւ մը, ողորկ թելերու խաւ մը՝ պանաձեւ վերնամաշկով գորդաւորուած Խնային թաղանթը ունի ռազմաթիւ փաքիկ գեղձեր, որոնց մէկ մասը կը գտնուի որկուածակին մօտ և Կ'արտաճորեն ատամոքահայզը, որ կը պարունակէ մարսին (րէսին) միւս մասը կը գտնուի սորին մօտ և Կ'արտաճորեն ստամոքսին խլինք.

Ատամոքսի աղեղնակերպ մասին դէմ կայ լեզուածեւ ստամոքագեղը որ կ'արտաճորէ շարուրահոյզը, մարսողութեան դիմաւոր հիւթիւ.

Լեզու մարսողական, գործարանի գեղձերուն ամենամիծն է որ կը գրաւէ ստամոքսի ամրողջ աջակողը և վերի մասը երբ մեր ստամոքսը լեզուն վիճակի մէջ պառկինք ձախ կողմերնուս վրայ լեարդը կը ճնշէ ստամոքսին վրայ և անհնանգիստ կ'ընէ (լեարդին մասին կարդալ «լեարդը մարդուն ամենամեծ գործարանը» գրուիր).

Ստամոքսին մէջ զանազան գեղձերով ու

հոյզերով լաւ մը շաղախուած ու լոյծի մը վերածուած մնունդը սորէն կ'անցնի աղիքին մէջ:

Աղիքը կը կազմէ մարսողական գործարանի երկայնութեան չորս հինգերորդ մասը

Աղիքը երկուքի բաժնուած է, բարակ աղիք ու թանձրաղիք, թանձրաղիքի սկզբնաւորութեան տեղը կայ կուրազին, որ բանի մը չի ծառայեր և շատ անգամ հոն աղտոտութիւններ գոյանարով կը պատճառեն սոսկալի խթեր, որոնցմէ աղատերով միջոցն է գործողութեան և թարարկուերով կուրազին կորել տալը:

Բարակ աղիքին սորին մօտ դտնուող մասին մէջ մնունդի անցքին ատեն կը թափի լեղին, որ անունդին մէջ գտնուող ճարպային մասերը հալեցներու ու միւսներուն միացներու կը ծառայէ: Լեզին փոքր տոսկակի մը մէջ կը գտնուի հեղուակ վիճակով:

Ստամոքսը և բարակ աղիքը ծածկուած են մազանման երակներով, որոնք սնունդին մէջ գտնուող արեան օգտակար մասերը կը ծծեն, այս երակները իրարու կը միանան հետզհետէ և կը կազմեն երկու երակներ ստամոքսէն և աղիքէն եկող ծծուած լոյծը պարունակող, ասոնք ալ իրենց կարգին կը միանան ու իրենց պարանակութիւնը մէկ խողովակով կը թափեն լեարդին մէջ:

Բայց այս երակները չեն կրնար ծծել ունունդին մէջ գտնուող հալած ճարպերը Աղի-

քին վրան կան ուրիշ երակներ ար որոնք կանածեւ դլոյխներով կը թափանձեն աղիքէն ներս և կը ծե՞ն դլխաւարար ճարպացին նիւթերը սրոնք կը փոխադրուին ալլուր

Մուռնդին այն մասերը որ չեն ծփուր՝ կ'անցնին թանձրագին ու անոր ծայրէն կ'արտաքսուին

ԱՐԻԽՆԸ ԵՒ ԻՐ ՇԲԶԱՆԱԾՈՒԹԻՒՆԸ

Արիւնը իր շրջանառութեան ընթացքին կը փոխադրէ բոլոր այն տարրերը, որոնց պէտք ունին գործարանները և գործածուած ու անողէտ նիւթերը կը հաւաքէ՝ զանոնք արտաքսելու համար

Առվարական մարդուն արեան շանուկն է 5-6 լիդր լինգչանբազէս մարդու մը ծանրութեան տառներեցիրոց մասը կը կազմէ իր արիւնը

Շրջանառութեան մէջ գտնուող արեան բազադրութիւնը կը փոխուի շարունակ, քանի որ ան մէկ կազմէն գործարաններւն նիւթ կու առայ և միւս կազմէն նոր նիւթեր կ'ընդունի իր մէջ:

Մեր արիւնը ջուրէն քիչ մը աւելի թանձր կարմիր հեղուկ մըն է, թեմեւ կերպով աղի ԱՆ կը սպառունակի, դեղնօրակ հեղուկ մը, սրուն մէջ կը բարան կարմիր և ճերմակ դնդիկներ Կարմիր դնդիկները երեք հարիւր անգամ աւելի են

քան ճերմակները Մարդուն արեան կարմիր գնդիկներէն 150 հատը քովէ քով դնելով հազար մէկ միլիմէթր երկայնութիւն մը կ'ունենան և սկսաւառկի ձեւ ունենալով 600 հատը իրարու վրայ դնելով կը կազմեն մէկ միլիմէթրը թանձրութիւնն ճերմակ դնդիկները դնդարկերպ են և քիչ մը աւելի մեծ քան կարմիրները:

Երակներէն գուրու հոսած արիւնը չուտով կը թանձրանայ և կը բաժնուի երկու խաւի տակը կը հաւաքուին գնդիկները և դեղնօրակ հեղուկը կը մնայ երեսը

Արեան շրջանառութեան կեզրոնը և դըլիսաւոր զործարանը սիրան է, անկէ է որ չնչերակները արիւնը կը փոխադրեն գէպի մարմինին բոլոր կեզրերը և սեւերակները կը վերադարձն արիւնը հոն:

Արտօր կը դանուի մարդուն կուրծքին մէջ, երկու թօքերուն մէջտեղ, դրուած քիչ մը գէպի ձախ, ունի բառունց քիչ մը մեծութիւնը ու շրջուու կոնի ձեւ, հակած է աջէն ձախ և ետեւէն առաջ:

Արտօր վերէն վար բաժնուած է աջ և ձախ երկու մասի, այս մասերը իրարու հետ ուղղակի յարարերութիւն չընին Աջ և ձախ սիրտերը իրենց կարգին բաժնուած են երկուական խոռոչի, րլթակ և փորտու Աջ բլթակը հա-

զորդակցութեան մէջ աջ փորոքին հետ, իսկ ձախ րիթակը հազարդակցութեան մէջ է ձախ փորոքին հետ Հաղորդակցութեան վայրերը կան գոնակներ, որոնք ջրհանի դաշտիներուն նման միայն մէկ կողմ կը բացուին

Ամրող սիրտը շրջապատուած է սրտի առագաստ ըսոււած թազանթով

Սիրտը կցուած է միւս գործարաններուն միայն վերի կողմէն, միւս մասերը ազատ են

Սիրտին ձախ փորոքին կը մեկնի երակ մը, որ հետզհետէ ճիւզաւորուելով կը համի մարմինին ամէն կողմերը, փոխադրելով սիրտի մաքուր արիւնը մարմինին սմէն մասներուն մէջ, Այս երակը և իր ճիւզաւորումները չնչերակ կ'ըսուին, զիմաւոր բաժանումները մարմինին խորէն կ'անցնին և անոնց հատումը մահացուէ, քանի որ ամրող արիւնը կտրուած տեղէն կրնայ հոսիր

Չնչերակներուն տմենավերջի մազանման բաժանումներուն ծայրերուն կցուած են ուրիշ մաղանման երակներ, որոնք իր դերը կատարելով սննմաքուր զարձած արիւնը իրենց մէջ կ'ընդունին Ասոնք սեւերակներն են, որ հետզհետէ իրարու միանալով կը կազմեն ամէնէն յետոց միակ երակ մը, որ կցուած է աջ րիթակին, ուր կը փոխադրէ մարմինին զանազան մասերէն հաւաքուած արիւնը

Սեւերակները իրենց մէջ ունին դռնականման մասեր, որոնք արգելք կ'ըլլան արիւնին ետ դառնալուն Սեւերակները կը գտնուին ընդհանրապէս Ֆորթին երեսը ու անոնց հատումը մահացու չէ:

Սիրտը շարունակ կը կծկուի ու կ'ընդպայնուի, կծկուոծ տաեւ իր պարունակած արիւնը կ'երթայ չնչերակներուն մէջ ու ընդլայնուած ատեն կը ծէ սեւերակներուն արիւնը Այս կծկումն ու ընդլայնումը սրտին զարկը կ'ըսուին Բստ պարագային զարկը կ'արագանայ կամ կը զանդազի եւրաքանչիւր զարկին չնչերակները կ'ուուին ու կ'իջնան

Մեր ձեռքի չնչերակին մէկը մեր դաստակին մակերեսին մօտէն կ'անցնի, այնպէս որ երբ մատերնին հոն գնենք՝ կը զգանք ու այս կերպով ալ կրնանք ի՞մանալ սրտի զարկին արտգութիւնը Վայրկեանի մը մէջ սիրտը քանի՛ անգամ որ կծկուի, այս թիւը սիրտին զարկին համրանքը կ'ըսուի:

Սեւերակներէն եկած արիւնը սեւ է ու կը պարսւնակէ բնածխաւան թթու, ան կը մտնէ աջակողմեան րիթակը, անկէ կ'անցնի աջակողմեան փորսքը ու անկէ կ'երթայ թոքերուն մէջ, հոն ներշնչուած օդին ազգեցութեան տակ իր ընածխական թթուն կ'արձակէ ու թթուածինով բեռնաւորուելով կը կարմրէ, յետոյ կու զայ

Ճախակողմեան բլթակը և անկէ կ'անցնի ձախակողմեան փորսքը անկէ ալ չնչերակներու միջոցաւ կը տարածուի մարմինին ամէն կողմերու

Այս կերպով արիւնը կ'ունենայ երկու շըրջան, սիրտէն մարմինը երթուղարձ, որ կ'ըսուի մեծ շրջան, սիրտէն թոքերը երթուղարձ, որուն կ'ըսուի փոքր շրջան

ՇՆՉԱՌՈՒԹԻՒԹԻՒՆ.

Շնչառութեան գլխաւոր գործարանը կը կազմեն թոքերը, որ զրուած են լանջքի ոսկորներուն մէջ:

Թոքերը երկու հատ բլլազով իրարմէ անջատ զրուած են աջ ու ձախ կողմերը և կախուած են խոչափողէն, չորս կողմէն անոնք կցուած են կողերէն կազմուած լանջքի վանդակին և իրենց ստորին մասը կը հանգչի ստոծանիին վըրայ երկու թոքերը իրենց մէջ բաց միջոց մը ունին, ուր տեղ գրաւած է սիրտը

Շնչառութիւնը կը կատարուի քիթով կամ բերանով: Երկու տեղէն ալ ներս մտնող օղը կ'անցնի կոկորդին քով բացուող խողովակածեւ խոչափողէն Խոչափողը կ'անցնի մեր վիզին առջեւի կողմի մորթին տակէն, կ'իջնէ լանջքին մէջ, կը բաժնուի երկու մասին որոնցմէ իւրաքանչիւրը կը մտնէ մէկ թոքի մէջ:

Խոչափոխի երկու բաժանումներն ալ թո-

քերուն մէջ մտնելով կը ստորաբաժանուին և կը ստունան խաղողի ողլոյզի ձեւ, ունենալով ծայր աստիճան բազմաթիւ և չափազանց փոքրիկ հատիկներ, Աչս ճիւղաւորաւմնելը կ'ըսուին թոքառաջ:

Թոքերը ինքնին որեւ է շարժում չեն կրնար կատարել բայց անմիջապէս լանջին կրթւած ըլլալով՝ երբ լանջքը ոեղմուին անոնք ալ կը ոեղմուին, իսկ երբ լանջքը բացուի՝ անոնք ալ կ'ընդդրայնուեին թոքերը կ'ընդդրայնուեին ու կը կծկուին ստոծանիին վար իջներուն կամ վեր ելերուն հետ Ուրեմն ներչնչումի համար պէտք է կուրծքը բնդպայնել և ստոծանին վար իջեցնել, որ ատեն թոքերը բնդպայնուելով թոքառաջները կը բացուին, որոնց մէջ կը խուժէ օղ՝ անցնելով քիթէն կամ բերնէն և խոչսկողէն, իսկ հակասով շարժումով թոքառաջները կը ճնշուին և անոնց մէջ գտնուող օղը դուրս կ'ելլէ:

Թոքերը միջին հաշուով երեքուկէս լիզր օղ կրնան պարունակել բայց ամէն ներչնչումի և արտաշնչումի ատեն անոնք ամբողջապէս չեն լցուիր ու իրենց պարունակութիւնը լիզվին չեն պարպեր, իւրաքանչիւր ներչնչումի ատեն մեր թոքս/առաջներուն մէջ կը մտնէ մօտաւորապէս կէս լիզր օղ Մարդ մը վայրկեանը գրեթէ 15 անդամ կը ներչնչէ, որով մէկ օրուան ըս-

թացքին թոքերէն կ'անցնին տասը հազար լիդրի չափ օդ:

Սիրտէն արիւնը թոքերը ուրող խողովակներն ալ հոն չափաղանց կը ճիւզաւորուփն ու իւրաքանչիւր ձիւզ գէմ յանդիման կու գալու թոքառաջի մը, անկէ բաժնուելով բարակ թաղանթով մը, ներշնչուած օդին թթուածինը այս թաղանթէն անցներով արեան մէջ կը մանէ և գրեթէ հաւասար քանակութիւնով բնածխական թթու արեան մէջէն կ'անցնի թոքառաջները, որուն համար է որ մեր արտաշնչած օդը կը պարունակէ քիչ թթուածին և շատ բնածխական թթու Արտաշնչուած օդը կը պարունակէ նաև ջրաչողի Օդին մէջ գտնուող բորակսմինը որ և է զեր չի կատարեր արիւնը մաքրելու գործողութեան մէջ միայն թէ զւտ թթուածինի ուժեղ ներգործումը կը մեզմէ: Մէկ օրուան ընթացքին օդէն կ'ընդունինք շուրջ 500 մետր թթուածին ու կ'արտաքսենք 400 մետր բնածխական թթու:

ԿԵՆԴՐԱՆԱԿԱՆ ԶԵՐՈՂՈՒԹԻՒՆ

Մարդուն մարմինը ջերմութիւնը մը ունի Առաջ մարդուն ջերմութիւնը երեսուն և վեցուկէս և երեսուն և եօթնուեկէս աստիճաններուն մէջ է (Հայիւրամասնեաց): Այս ջերմութիւնը հիւանդութիւններու ատեն ընդհանրապէս կը բարձրանայ: Մարդ կրնայ ապրիկ առաւելա-

դոյն իր սովորական ջերմութիւնն աստիճանէն վեր 6 և վար 15 աստիճան ջերմութիւն ունենալով:

1953 Այս ջերմութիւնը դիմ աւորառո՞ր առաջ կու գայ հիւսկէններուն մէջ տեղի ունեցող այցորումներէն: Արիւնը իր լինանառութեան ընթացքին երբ կը հասնի չնչերտմներու ամենավերջին ճիւզերը, իր թթուածինով կ'այլէ հոն գտնուող բնածուխը և կը կուզմէ բնածխական թթուն՝ արձակերով ջերմութիւն: Այս այրումը տեղի կ'ունենայ մեր մարմինին բոլոր հիւսկէններուն մէջ, բայց առաւելապէս մկաններուն մէջ՝ մանաւանդ երբ անոնք չարժումի մէջ են, որովհետեւ արիւնը աւելի չափ կը խուժէ զէպի մարմինին շարժման մէջ եղող մասերը: Ուրեմն կենդանական ջերմութիւն արտադրող տարրերն են սննդառութիւնով ստացուած բնածուխը և շնչառութիւնով ստացուած թթուածինը:

Մարդուն ներքին ջերմութիւնը կ'ազդուի մթնոլորտէն, որուն հետեւանքը կ'ըլլայ հիւանդութիւն, այդ պատճառով է որ կը հազնինք ճերմակեղէն, որոնք ջերմութեան վատ հազորովիչ ըլլալով մարմինը կը պաշտպանեն մըթնուորափի ջերմութեան փոփոխումներուն գում: Ցուրտ կիմաներն ինակիչները օհէաք է սննդին առաւելապէս ճարպոտ, այսինքն ըլլակը: Առ.

նածուիս պարունակող կերտ-կուրներով, որպէսզի շատ հերմութիւն արտադրուի իրենց մարմինին մէջ ու կարենան զիմակալել մթնոլորտի ցրտութեան, Ըսդհակառակը տաք կլիմայի ըլ-նակիչները զգուշանալու են ձարպոտ կերակուր և շատ միա ուսելէ, որպէսզի իրենց մարմինին մէջ շատ տաքութիւն չարտադրուի և զիմանան ասքութեան

ԽԵՐԱԾՈՒՄՆ ՈՒ ԱՊԱԼԻՄԱՑՈՒՄՆ

Մեր ստամբար մտած օնունդներուն մէկ մասը միայն կը մարտուի ու ծծուելով արիւնին մէջ խառնուելիք մասը կը կտզմէ, իսկ արիւնին խառնուած մասին ող մէկ կոտորակն է միայն որ մեր մարմինին կը միանայ, մնացորդը այրումի և հիւթանոտութեան տարրերը կը մտակարարեն.

Սնունդներու էական տարրերն են բնածուի, ջրածին, թթուածին և բորսկ, բայց այս նիւթերը ուղղակի մեր ստամբար փոխադրուած պարագային չեն կրնար ծծուելով մեր արեան մէջ անցնիւ

Արակազի այս նիւթերը անդառութեան կարենան ծառայիր, պէտք է որ բայսերը նախապէս զանոնք ծծուելով բաղադրած ըլլան

Հանքային ազերը ու զզամիք կրնան ծծուիր Բորակարունակող անունները իւրացում է կը ծառայեն, իսկ միւսները՝ այրումի

Ապրող բջիջները արեան մէջէն իրենց անհրաժեշտ տարրերը քաշելու յատկութիւնը ունին և զանոնք ընդունելով ծուունդ կու տան հիւսկէններուն:

Մեր մարմինին ինչ ինչ մասերը անջատուենէ յետոյ անոնց տեղ նորը կը կազմուի բջիջներուն այս յատկութեան շնորհիւ Այսպէս երբ մեր մորթին մէկ մասը կտրուի, անոր տեղ նոր մորթ կու գայ, երբ մեր միսէն մաս մը կտրուի՝ նորը կը լեցուի, երբ մեր ոսկորներէն մէկը կոտրի՝ ոսկորի խաւ մը գոյանալով իրարմէ անջատուած մասերը կը միացնէ, Անջատուած ոսկորին տեղ նորը չի կազմուիր, նոյնպէս գործարանի մը տեղ նորը չի դար:

Իւրացումով մեր մարմինին մաս կազմող նիւթերը սակայն ցվերջ չեն մնար, անոնք կը ձեւափոխուին, ինչ ինչ մասեր այս ձեւափոխումի տաեն աւելորդ կը մնան, կամ նոյնիսկ այլեւ մեր հիւսկէններուն վնասակար կ'ըլլան Հիւսկէնները արիւնէն կ'առնեն շարունակ իրեւց հարկաւոր տարրերը և իրենց աւելորդը կու տան անոր, այնպէս որ կարգ մը տարրեր շորունակական տեղափոխումի ենթակայ են, անցնեյով մէկ բջիջէն միւսը:

Մեր կեանքի սկզբնական շրջանին մեր մարմնի կատարած իւրացումը՝ սպահիւրացումէն տեղի է, այս Աշանին մեր ամէն մասերը

20

կ'ամին, 20—25 տարիքէն սկսած իւրացումն ու տպահերացումը կը հաւասարակշռութին և իւրացումը կը ծառայէ հիւմիւններուն պահպանումին, բայց յիսունէն յետոյ աղափարացումը աւելի կ'ըստ քան իւրացումը, որով հատղնետէ կը տկարացուի, գործարանները այլեւս իրենց պաշտօնը թերի կերպով կրնան կատարել և կու զայ ժամանակ մը, որ գործարանները այլեւս կեանքը պահպանելու համար անհամեշտ պաշտօնարկութիւնը շիարենալով կրատարել՝ կետնքը կը համար իր գախճանին

Մեր մարմինին մէջ ներմուծուած բնաւ ծուիր կ'արտաքոռի բնածխական թթուի ձեռվ մեր թուրերուն և մորթին միջոցով, իսկ բորակը գործարաններուն մէջ իր զերը կատարելէ յետոյ մէզի ձեռվ կ'արտաքոռի

Մէզը զեղնորակ հեղուկ մըն է որ իր մէջ կը պարունակէ բորակ պաշտօնակող սիւթ մը բնամէզը, որ կը կազմէ անոր հարիւրին երեքը

Մէզը կ'արտաքոռի երիկամունքին միջա ցու, և, յկամունքը լուրիայի ձեռվէ երկու խու չոր դեղձեւ է կը բազկանայ, որոնք որովայնին խոս ուղին, մէջ գրուած են ողնայալի սիւնին երկու կող չերը (երիկամունքին մասին կարգայ «երի կամունքին հրաշամի աշխատանքը» գլուխը):

Մեր ընդունած ջուրին մէծադոյն մասը կ'արտաքոռի երիկամունքին միջոյուք

Նրբ մեր մէզը կը մէջ պարունակէ սովորականէն աւելի բնասպիտ (աղպիւմին): Հիւանու դութիւն կը պատճառէ Առիկա կ'իմացում մէջ զի քննութիւնով:

ՄԵՐ ՈՍԿՈՐՆԵՔԸ

Մարդուն ոսկորներուն ամրողջութիւնը կը կազմէ մարդկային կմախքը կմախքը կադմուած է երեք տեսակ ոսկորներով, Արկար կորչ և տափակը ասոնց բոլորին այ կադմութիւնը նոյնն է, տաքրերութիւնը միայն անոնց ձեւին մէջ է:

Երկար ոսկորները, որոնք մեր անդամներուն մէջ կը գտնուին գլխաւորտրար, խողովակի նման են և իրենց ծակին մէջ կազ ծուծը որ Տարպային նկաթ մըն է:

Ոսկորները իրարու կը միանան յօդերով, յօդաւորող ոսկորներէն մէկուն ծայրը դոգաւոր կ'ըլլայ և միւսինը կորնթաթի: Յորթակապերը ոսկորները կը պահէն իրարու կցուած և կը ֆառ ուոյեն շարժումներ ըներու:

Երեք տեսակ յօդակապեր կան, չարժուն, հաստատուն և խառն, առաջիններուն մէջ ոսկորները աղատօրէն կը շարժին, ինչպէս մեր արմուկին ու ծունկին յօդակապերը հաստատուն յօդակապերուն մէջ ոսկորները անշարժ են: Ի իրարու ետզուած սոնվոփոխ կերպով, ինչպէս զիսու ոսկորները խառն յօդակապերուն

22

մէջ ոսկորները շատ սահմանափակ շարժում միայն կրնան կատարել ինչպէս մեր կողերը

Մարդկային կմախքը երեք որոշ մասեր ունի գլուխ, իրան և անդամներ

Գրուխը կազմուած է գանկէն և գեմքէն դանկին ոսկորներն են, ճակատովկրը երկու կողմակի ոսկորները՝ որոնք գանկի վերի մասը կը կազմեն, ծոծրակի ոսկորը՝ որ ետեւը կը գտնուի. սեպոսկրը՝ որ ողնայարին անմիջապէս վրան է. մազոսկրը՝ որ քթի ծակերուն վերը կը գտնուի և կը կազմէ ուղեղի խորշին տախտակամածը և երկու քունքի ոսկորները Բոյորայս ոսկորները ատամներսվ եղերուած են և անոնցով իրարու ագուցուած հաստատ կերպով՝ Դէմքը ունի տասնըշորս ոսկոր, երկու ուղային, երկու վերին կղակային, երկու արտասուական, երկու քիմքի, երկու լծոսկր, երկու եղջերափող՝ մէկ խոփոսկր և մէկ ստորին կղակային

Իրանը ունի ողնայարի, կուրծքի և կոնքի ոսկորներ Ողնայարը կը բաղիանոյ քառա և չորս օգակաւոր ոսկորներէ, բամնուած է խմբաւորումի. 7 ծոծրակային, 12 քամակի, 5 միջին, 5 սուտ ողն և 4 պոչոսկր Ծոծրակի ոսկորները ուն ամէնէն վրայինը աղբաս կ'անուանուի որուն վրայ գլուխը կը շարժի հուառաջ, երկրորդը՝ սոնակ, որուն վրայ զլուխը կը շարժի միայն առ ձախ, Ծոծրակի ոսկորներէն սկսած մին-

շեւ պոշտոկրը իրաբու վրայ պրուած են և կազմած են խողովակ մը, որուն մէջ կայ ողնուղեղը կուրծքի ոսկորները կողերն են և կրծոսկրը կողերը 24 հատ են, ետեւի կողմէն կցուած են ողնայարտկուն սիւնին և առջեւէն իրաբու միացած են կրծոսկրով կոնքը ունի 2 կշտոսկր և մէկ սրբամնուակր

Մեր զնիրի անդամներէն իւրաքանչիւրը ունի 4 մատ ուն՝ որ ունի տափակ և նուպր տառմղու բաղուկը՝ որ ունի երկար բազկոտկրը, նախարագուկը՝ որ ունի ծղոսկրը և նրբոսկրը ձեռքը՝ որ ունի ութիր գտաստակի, չինք ենթադաստակի և 14 մատի ոսկորներ

Ստորին անդամներէն իւրաքանչիւրը ունի 3 մատ բարձ՝ որ ունի երկար բարձոսկրը, սրունք՝ որ ունի ոյոքը և ճարմանդը, բարձին և սրունքին միջն կայ ծնկոսկրը, ոտքը՝ որ ունի 7 թաթի ոսկորներ, 5 վերնաթաթի և 14 մանդոսկրների

ՇԱՐԺՈՒԽԻՄ

Մեր մկաններուն հիւսկէնները կազմուած են մկանային թելերէ, որոնք երկար րջիններ են և կը կազմեն մեր միար,

Մկաններէն ոմանց մակերեսը ողորկ է և սմանցը զերբուկ. Ողորկ մակերեսով մկանները առանց մեր կամքին շարժում առաջ կը բերեն, անոնք են որ մեր սերքին զործարանները

Մկաններուն կարտղութիւնը կախում ունի առնոնց ծաւալէն, կամքի կորովէն և ջղային դրութեան դերագուութենէն:

Մկանի մէջ կը գնեն, իսկ զերբուկ մակերեսով մկանները կը շարժին մեր կամքով:

Դերբուկ մակերեսով մկանները Յ—Գ սանթիմէթր երկարութիւն ունին և իրենց տրամադրը՝ մէկ միլիմէթրին մէկ հարիւրորդ մասէն մինչեւ ութ հարիւրորդ մասն է, ասոնց իւրաքանչիւրը շրջապատուած է առաձգական պատեանով մը և բազկացած է բազմաթիւ շատ բարակ թելերէ, որոնց մէկ միլիոն հատը հազիւ մէկ միլիմէթր տրամագիծով զերծանի մը թանձրութիւնը կ'ունենան:

Աղորկ մակերեսով մկանները իլի նման երկար պարզ ոջիջներ են, դունք սակայն զուրկ են հօրիդէ:

Մկանները շրջապատող պատեանը զանոնք իւրաբու կը բաժնէ ու կը միացնէ:

Մկաններուն մէջ արիւնային անօթներ տարածնուած են ամէն ուղղութիւնով, և բազմաթիւ ջղային քելիկներ կցուած են անոնց ծայրերուն:

Մկանները ընդհանրապէս իրենց միջին մասին մէջ ուռած են, իսկ անոնց աղյօնը իւրաքանչ դիմացկուն և չտարածուող թելաւոր լույ երավ ոսկորին կցուած են:

Կարդ մը աղյաններու ներգործութիւնով, որոնց դիմացկուը չդասին դրութիւնն է, մկանները կը կոկուին, անոնց միջին մասը կ'ամփոփուի, կ'ուսի և ծայրերը կը մօտենան:

Մկաններուն կարտղութիւնը կախում ունի առնոնց ծաւալէն, կամքի կորովէն և ջղային դրութեան դերագուութենէն:

Մկանի մը ծայրերէն մէկը հաստատուած է սկզբի մը վրայ և միւսը՝ ուրիշ սկզբի մը վրայ, այս ոսկորներէն մէկը կը շարժի ու միւսը հաստատ կը մնայ և այս կերպով է որ կմախքին առընթեր մասերը կը շարժին:

Մկան մը մէկ ուղղութիւնով շարժուած միայն կրնայ յառաջ բերել այնպէս որ հակառակ շարժում կատարելու համար տարրեր մկան պէտք է, առոր համար է որ իւրաքանչիւր շարժող մասի մէկ ու միւս կողմը կան մկանի որդահներ:

Մեր գլխաւոր մկաններն են:

Գլուխը իւրանին վրայ շարժող մկանները, որոնց մէկ մասը ծոծրակին և վիզին առջեւէ մասին վրայ ըլլալով՝ գլուխը իր շարժեն գէպի ետ ու առաջ, իսկ միւս մասը ըլլալով վիզին երկու կողմերը՝ զլուխը կը շարժեն դէպի սւահը ու կը զարձնեն ինքն իր վրայ:

Դէմքի մկանները, որոնք բազմաթիւ են և իու առն գէմքին արտայայտութիւն հակառի մկանները ճակատը կը բարձրացնեն, կը առառնեն և մասմաս կը շարժեն մեր զանկի մութէ, Յօնքային և թարթիչային մկանները

կը շարժեն յօնքերը և կը բանան ու. կը պոցեն աչքը Շրթնային մկանները շրթունքին կու տան ամէն կողմ շարժերու հնարաւորութիւնո Այտի մկանները բերանին լայննարը ու նեղնալը առաջ կը բերեն և դէջքին ժայխ կու տան կազմի քառակուսի ու եռանկիւնային մկանները կը շարժեն մեր ստորին ծնոտը

Մեր ողնայարի միւնը բռնտւած է կարձ մկաններով, որսնք ողերը իրարու կը կազմեն ինչպէս նաեւ չափազանց զօրաւոր մկաններով որսնց մէկ ծայրը հաստատուած է կոնքին ու միւս ծայրը կոնակի ողերուն և կողերուն, որսնց միջոցով է որ կը շարժինք մեր մէջքին վրար Այս մկաններուն զիխաւորներն են. Տրապէզը հաստատուած կոնակի ողերուն և ծոծրակի ու կորին վրայ՝ շատ լայն խաւով մը, որ կը ծառայէ ուսի շարժումներուն, Մեծ կոնակի մկանը, որ կը միացնէ կոնքի ոսկորը և մէջքի ողերը և կոնակինները բազկոսկրին և կը ծառայէ բազ կուկը իջեցներու ու ետ տաներու. Եեղանկիւնային մկաննոր թիկնոսկրը կը բարձրացնէ և ետե կը առնի, Մեծ լոնջայինը կարող մկան մըն է, որ առաջին կողերը, անրակը և լանջոսկը կը միացնէ բազկոսկրին և կը պատէ կուրծքը ծառայերով բազուկը ներս և առաջ տաներու, Մեծ ատամնաւորք որ առաջին եօթը կողերը կը միացնէ թիկնոսկրի ետեւի կողմին և կ'իջեցնէ

ուսոր, Միջկողային մկանները, ատամնըէկ ներքին և տաննըմէկ արտաքին, կողերը իրարու կը մօտեցնեն և կուրծքը սեղմելով ու ընդդաշներով շնչառութիւնը առաջ կը բերեն, վերջապէս յայն մկաններու ցանց մը որ կ'իջնէ վերջին կողերէն ու կը միանայ կոնքին, շրջապատկով սրովաճառի խսոռը և ծառայելով սրովաճառի շարժումներուն

Մեր վերի անդամներուն մկաններն են Եռանկիւնակերպը որ կը միացնէ թիկնոսկրը և անրակը բազկոսկրին և կը կազմէ ուսի կորցած մասը Երկգուլիս բազկատին և ներքնակողմեան բազկային մկանները որտնք կը կազմեն թիկնոսկրը ձաճանչոսկրին և բազկոսկրը ծղուկրին և համարազուկը կը գործնեն բազուկրին վրայ և որսնց հակառակ կողմը կայ եռագլուխ բազկային մկանը, որ հակառակ շարժումը կը կատարէ, Վայրահակ զունդը ձեռքը վար կախուած զինթեան մէջ կը դնէ և ուրիշ մը ձեռքը կոնակի վրայ դարձած վիճակի մէջ կը դնէ, Մեծ և փոքր ափային մկանները ձեռքը կը հակեցնեն համարազուկին վրայ և հակառակ շարժումը կը կատարէն զրսի արմատային և ետեւի կողմի ծղոսկրային մկանները Ձեռքի գիխաւոր մկաններն են միջոսկրային, ձեռքի կոնակի և ամի մկանները

Ստորին անդամներուն մկաններն են. Յե-

առյօթի երեք չափք մկանները հաստատուած են
կոնքի ետեւը և բարձոսկրին վրայ և զիստք
ուժեղ պահող մկաններն ան Բարձոսկրային երկի-
զլուս մկանը սրունքը զիստին վրայ կը ծալիէ
Բարձոսկրային եռագլուխ մկանը որ մէկ կող
մէն հորտատուած է բարձոսկրին և միւս կող
մէսորքի վերի մասին ստորին անդամը ուղ-
ղաձիդ վիճակի մէջ կը պահէ և ցտուկելու մէջ
ուժով կերպով կը ներգործէ սրունքային և
ներքնակորմեան խոտուցի մկանները հաս-
տատուած որոքին և խոտուցին (սրունքի բա-
րակ սկարը) վրայ ոտքը կը ծալին սրունքին
վրայ Մամրի (պալտը) գիխաւոր մկաններն են
երկար և կարծ կազմակի խոտուցայինները որ
ոտքը կը տարածեն և զուրս կը գարձնեն եր-
կուորեալիները որ կը մեկնին որոքին վարի
ծայրէն և ներբանի մկանները հաստատուած
բարձոսկրին և խոտուցին վրայ ասոնք մա-
նաւանդ քակելու համար անդամնեաւ մկան-
ներն են

ԶԱՅԵՒՆ ԴՐՈՒԹԵՒՆ

Զիղերը կաղմուած են թեկրէ և բջիջներէ

Զղային թեկրը երկու տեսակ են ։ Աւո-
գահիւթ թեյելու որ յանախ կը տարուածին Զիղի
մը ամրող երկայնութեան վրայ և միջոցէ մի-
ջոց ունին հաւասարամիջոց օղակային նեղ մո-
ար որոնց իւրաքանչիւրո կը համապատասխա-

նէ բջիջի մը ասոնց բւրաքանցիւր հատուածը
կը պարունակէ էեղրանի լար մը որ առանց ընդ-
միջումի կ'երկարի մէկ ծալիէն միւսը զայն
մէկուացնող ուղղահիւթ պատեան մը երկ-
րորդ շատ բարակ պատեան մը որ հատուածնե-
րը կը չրջապատէ և դիմացկուն արտաքին
պատեան մը 2. Անուղղահիւթ թեկրը որ ունին
երկայնութենէն թեղիկներու բաժնուած գլան-
տանցք մը և ամրողութին պատուած են կորի-
գէ զուրկ նախահիւթային թաղանթով մը

Զդային թեկրը չափաղանց բարակ են
և իրար միանալով կը կազմեն Զիղերը Զիղերը
ճերմակ լորեր են, կակուց, մէկը միւսէն ան-
ջատուած խորշաւոր պատեանով մը Այս Զիղե-
րը երբեմն իրար անցնելով կարգ մը վայրեր
հանգոյցներ կը կազմեն, սրոնց կ'ըսուի Զդա-
հանդույցը

Զիղեր կան մեր մարմինին մէջ, որոնք
միայն կը զդան, ասոնց պաշտօնն է զդայա-
րանքներուն տապաւութիւնները հաղորդել
ներս Ասոնցմէ ոմանք մէկ տեսակ զդացում
կը փոխաղբեն, ինչպէս են ականջի և աչքի Զի-
ղերը, իսկ ոմանք քանի մը տեսակ զդացում-
ներ Կարգ մը զդացումներ առաջ կու զան
որոշ տեղի վրայ և Զիղերն ալ որոշակի կը հա-
զորդէն գոպի ներս ունոնց տեղը, ինչպէս մեր
մարմինին վրայ կատարուած խայթում մը իսկ

կարգ մը զգացումներ չունին իրենց որոշ տեղը և մեղի այնպէս կը թուի որ անոնք կ'ազդեն մեր ամրոցջ ջիղերուն վրայ ինչպէս են ուրախութեան և վշտի զգացումները

Մեր ջիղերէն ոմանք միայն շարժումի կը ծառայեն, ասոնց պաշտօնն է ներսի հրամանք տանիլ դէպի մեր մկանները, սրպէսպի անոնք ալ իրենց կարգին հրամանին համեմատ շարժին

Զգացող և շարժող ջիղերը նման են իրարու, միայն անոնց հաղորդելու ուղղութիւնն է որ ներհակ է,

Ասոնցմէ զուրո մեր մարմինին մէջ բազմաթիւ ջիղեր ալ կան որոնք թէ զգացող և թէ շարժող թեկեր ունին և հաղորդակցութիւնը կը կատարեն թէ զուրսէն դէպի ներս և թէ ներսէն դէպի զուրս

Նատ անգամ կը պատահի որ առանց մեր ուղեղին զիտակցութեան շարժում կը կատարենք, երբ զգացող ջիղ մը իր տպաւորութիւնը կը հաղորդէ շարժող ջիղի մը նախքան ուղեղին հացցնելը այդ տպաւորութիւնը, շարժող ջիղը ուղեղէն ընդունած հրամանի մը նման շարժում կատարել կու տայ, այսպէս են որ առաջ կու գան թնդանօթի պայթումին և սրոտումներուն ատեն մեր վեր ցատկելը, մեր աչքի առաջ կատարուաղ շարժումի ատեն մեր արտե-

ւանուշքի դոցուիլը եւայլնո Այս կարգի շարժումները անդրադարձ չարժում կ'ըտուին և դանոնք առաջ բերելու համար սովորութիւնն ալ մեծ դեր կը կատարէ, Դաշնականար մը կրնայ կտոր մը նուագել՝ մտածելով ուրիշ բանի վրայ, գրաչար մը կրնայ երդած ատեն մէկ կողմէն գիրերը շարեր, քալելու ատեն մեր քայլերը փոխելու համար ուղեղին հրամանը հարկաւոր չէ արհետաւորներուն աշխատանքի ատեն կատարած զանագան շարժումները անդրադարձ են և վարժութեան արգիւնք:

Մեր ուրոր ջիղերը կատուած են մեր ուղեղին, որ կը դտնուի մեծ մատով մեր զանկին մէջ, որուն կ'ըսեն պարզապէս ուղեղ և մասսար մեր ողնայարի սիւնին մէջ որուն կ'ըսեն ողնուղեղ

Մեր ուղեղին հաղորդակցուած են տասներու զոյդ ջիղեր, ասոնք են զոյդ մը նոտառութեան ջիղերը, ամֆուփուած ոռւնդերուն մէջ, զոյդ մը տեսողութեան ջիղերը, որ ծագում կ'առնեն տեսողութեան րիթակէն և տեսողութիւնը յառաջ կը բերեն, զոյդ մը տեսողութեան շարժիչ ջիղերը կցուած աչքի մկաններուն, զոյդ մը յուղով ջիղեր որ կը ներգործեն նոյնպէս աչքի մկաններուն վրայ և դէմքի արտայայտութեան զիստաւոր տարերքը կը կազմեն, զոյդ մը եռաթեւեան ջիղեր, որ ծագում կ'առ-

ՆԵՆ ուղեղին երկարցուած տեղէն և կը բաժնուին երեք ճիւղերու, որոնց մէկը կ'եթիայ տկնակապիճներուն, ճակատին ու քիթին, մէկը է՛երթայ վերին ծնոտին և երրորդը՝ ստորին ծնոտին, այտերուն ու լիդուին, զոյդ մը ջիղեր՝ արտաքին աչքին շարժիչ կցուած աչքի մկաններուն, զոյդ մը էմքի ջիղեր, որոնք եռաթեւան ջիղերուն դացած տեղերը կ'երթուն և զիմազծին կու տան իր չարժականութիւնը և կենդանութիւնը, զոյդ մը լասդական ջիղեր, որոնք հաղորդուած են ներքին ականջին, զոյդ մը կոկորզաքին ջիղեր՝ ամփոփուած կոկորզին և լեզուին մէջ, որոնք կը ծառայեն համառներու, զոյդ մը ներքին զործարանային ջիղեր, որոնց ճիւղերը կը հասնին թոքառաջները, թոքերը, սիրտը, ստամոքը և լեզողը, որոնք կեանքի պահպանման ջիղերն են, զոյդ մը ողնայարային ջիղեր, որոնք մանաւանդ կ'իշխն ձայնական յարերուն վրայ և զոյդ մը լեզուի ջիղեր՝ լեզուին շարժումները յառաջ բերող.

Մեր ողնուղեղին կը մեկնին երկու տեսակ արմատ ունեցող ջիղեր, մէկ մասը յառաջակողմեան են և շարժումի յատուկ և միւս մասը եռեւի կողմի ու զգայնութեան յատուկ, առոնք հաղորդակցուած են իրանին և անդամներուն և միւր մորթին կու տան իր չօշափողական զգայնութիւնը. Այս ջիղերը չորս խմբաւորում ունին,

պարանոցային ջիղերը՝ հաղորդակցուած զլուխի զործարաններուն, վզին և վերին անդամներուն, կոնակույին և մէջքի ջիղերը՝ հաղորդակցուած նմանապէս վերին անդամներուն բայց առուելապէս ճիւղաւորուած կուրծքին և սրբայնին վրայ սրբանի ջիղերը՝ հաղորդակցուած ստորին անդամներուն

Մեր ողնաւարական սիւնին երկու կողմերը դպւած են ջղահոնգոյցի երկու չթաներ, առոնցմէ կը մեկնին գանկուղեղին և ողնուղեղին մեկնող ջիղերէն քիչ ճերմակ և սննդառական պաշտօնակատարութիւններուն իշխող ջիղերը, որոնց զգայնութիւնը շափազանց տկար է և ցաւի զդացումը, ունենալու, համար պէտք է մեծ զրդութեան ենթարկել զանոնք:

Մինչ ուղեղային ջիղերը կենդանական կեանքի պահպանման կը ծառային, ջղահանգոյցի ջիղերը աճողական կեանքին նուեիրուած են, այսինքն մարսողութեան, ալ եան չրջանի և աղջն Սակայն այս երկու տեսակ ջիղերուն մէջ կան սերտ կապակցութիւններ և անոնցմէ մէկը կրնաց աղդեկ միւսին վրայ այսպէս, որքան որ սիրտին վրայ կ'իշխն ջղահանգոյցի ջիղերը, բայց յուղում մը կ'արագացնէ սիրտին զարկո, կամ սոսկում մը արիւնը կը քաշէ մեր զէմքէն ու կը գեղնեցնէ, ինչպէս որ գէշ մարսողութիւն մը կ'աղդէ նկարազրին վրայ

Զղահանգոյցի ջիղերը մեր կամքէն անկախարար է որ կը զործեն Բայց որովհիտեւ երբ ջղային դրութեան մէկ մասը ենթարկուած է մեծ աշխատանքի մը, միւս մասերը կը զատապարտուին անդործութեան, այս պատճառով ալ ջղահանգոյցի ջիղերը կրնան ազդու իլ ուղեղային ջիղերուն արտաքոյ կարգի կամ անբնականոն աշխատանքէն և փոխադարձարար ուղեղային ջիղերը կ'առղուին ջղահանգոյցի ջիղերուն անբնականոն սրացտօնարկութենէն:

Մեր ջղահանգոյցի ջիղերը ամփափուած են աննշտական, չնչառական և տրիտն, չբջանք գործարաններուն չուրջ:

ՈՒՂԵՂԸ

Մեր ուղեղը երկու գիխաւոր մաս ունի, գանկուղեղը և ողնուղեղը

Գանկուղեղը կը գտնուի մեր զանկին մէջ և բաժնուած է երեք մասի, մհծագոյն մասը կը գտնուի վերի կողմը, վերէն վար բաժնուած երկու հատուածի, ասիկա բուն ուղեղն է, որուն տակ և գանկի վարի կողմը կայ փոքր ուղեղը, իսկ մասամբ ասոր մէջ միջրծուած և մասամբ գէպի ողնայարը երկարած է ծուծը, առանց բոլորը չբջապատուած են իրարու վրայ դրուած երեք թաղանթով, առաջինը պատած է գանկը ներսի կողմէն, երկրորդը, առաջինային նման, կը յաջորդէ առաջինին և երրորդը անմիջապէս

կը յրջապատէ ուղեղը, այս թաղանթները վարի կողմէն կը շարունակուին ու կը պատեն նաեւ ողնուղեղը երկրորդ և երրորդ թաղանթներուն մէջ հեղուկ մը կայ որ կը թացցնէ ուղեղը և ողնուղեղը

Բուն ուղեղը նշմարելի զգայնութեան և կամաւոր շարժումի կեղրոնատեղին է, Անոր միջին ծանրութիւնը մէկ և մէկ չորրորդ քիւկրամ է, Միակ գործարանն է որ կը հաւաքէ զգայնութիւնները և կարող է զգայարանքի գործարաններէն անկախարար ալ զգագումներ առաջ բերել բանդագուշանգողները իրականին մէջ անգոյ բաներ տեսնել ու լսել կը կարծեն նոյնպէս երազի մէջ կ'ունենանք զգայնութիւններ և արթնալով տակաւին կ'ըլլանք անոնց աղղեցութան տակ Մեր զգացո մերը, խորհուրդը և կամքը բուն ուղեղին մէջ է որ կը կազմուին Մարդկային հոգին իսկ է այս ուղեղը կարծողներ կան թէ մարդուն ունեցած իմացական ու բարոյական բոլոր յատկութիւնները բուն ուղեղին մէջ իրենց որոշ տեղերը ունին և ան յատկութիւնները որ չետուած են, անոնց կամապատասխան ուղեղի մասերը աւելի ծաւալ ունենալով գանկին ուկորը ցցած են, այնպէս որ մարդուն գանկը չօշափելով կարելի է իմանալ անոր սւնեցած բարոյական ու իմացական յատկութիւններն ու հակումները, գան-

կարանութիւնը ասոնք ուժումնախրող դիտութիւնն է, թէեւ տակաւին բոլորպիին հաստատուած չէ ու կը մնայ կարծիքի սահմանին մէջ:

Սուծը ձերմակ խոշոր շղթայ մէն է և կազմուած է բուն ուղեղին եկող գրեթէ բոլոր թերարուն խմբաւորումէն Այս թելերը ծուծին ծախէն եկողները աջ կողմը կ'անցնին և աջէն եկողները ծախ կողմը Սուծը տուածին ողին գիծով մասնաւոր կէտ մը ունի կեանքի հանգոյցը եթէ նոյնիսկ ասեղով մը այդ կէտ խայթենք, կոմ այդ վայրը ձեղքենք՝ շնչառական շարժումը անմիջապէս կը դադրի և մահը վայրկենական կ'ըլլար:

Ողնուղեղը իւրաքանչիւր ողի բաժանումի վայրէն կ'արձակէ ջիղեր, որոնք կ'երթան գեղպի զանազան գործարաններ, ասոնց բոլորն ալ թէ զգացողական և թէ շարժողական ջիղեր են և ունին զոյտ արմատ, մէկը ետեւի կողմէն կու գայ և զգացողական է, միւսը առջեւի կողմէն և շարժողական է:

ԶԳԱՅԱՐԱՆՔՆԵՐԸ

Արդ հաստատուած հինգ զգայարանք ունինք, ասոնք արտաքին գործարաններ են և մէկ կողմէ ուղղակի յարարերութեան մէջ են շրջալատին հետ և միւս կողմէ զգացողական ջիղերուն միջացաւ ուղեղին հետ, ասոնց պաշտօնն է ստանալ տպաւորութիւններ, որոնք ան-

միջապէս ջիղերուն միջոցաւ ուղեղը փոխակրուելով հան կը փոխուին զգայնութեան Այս զգացոյարանքներն են ոչք՝ տեսողութեան համար, ուկանից յողութեան համար, քիթ՝ հստառութեան համար, բերան՝ (իր մասերով) համառութեան համար, մարթ՝ շշափումի համար

Ա.Զ.Բ.՝ Աչքը, տեսողութեան գործարանը կնդակերպ է և բաղկացած է իրարու վրայ կրուած երեք պատեանէ, առջեւի կողմը կայ եղջերիկը որ թափանցիկ թաղանթ մըն է, ան է որ կու տայ աչքին ձեւը և հաստատունութիւնը և ունի եղկու մասեր, անթափանց մասը՝ հաստատուն և ձերմակ (աչքի ձերթիւնը) և թափանցիկ մասը՝ աչքի տոչիւի կողմը կրոր վիճակով, եղջերիկին ետեւ է ծիածանը որ մանեակի ձեւով տնթափանց թաղանթ մըն է, առ է որ աչքը կը գունաւորէ՝ տալով անոր սև, խած կամ կապոյն զոյն, ծիածանին մէջտեղը կայ փոքր ծակ մը, բիբը որոն ետեւն է սառնառնեակը որ սապի ձեւով թափանցիկ հաստատուն մարմին մընէ:

Աչքին մեծագոյն մասը որ ետեւի կողմը կը գտնուի, կը պարունակէ շատ թափանցիկ խոնաւահիթ մը որ հաւեկիթի ձերմէկուցի կը նմանի, այս խոնաւահիթը ունի երեք տարրեր ջրային, տպակեալ և բիւրեղեայ ջրային նիւթը ջուրի նման հեղուկ մըն է որ կը լիցնէ

և զգերիկի թափանցիկ մասին և բիւրեղին մէջ գտնուող միջոցը, ապակեայ հիւթը հաւելիիթի ձերմկուցի նման է որ կը դրաւէ անթավանց եղջերիկին և բիւրեղին մէջ գտնուող ամրող մասը և չրջապատռած է թաղանթով մը, բիւրեղը կը մեկնի բիրին ետեւը դրուած երկուռոյց ուսպնեակէն և կազմուած է իրարու վրայ դրուած խուերէ որուն խտութիւնը կ'աւելնայ հետզհետէ, դէպի կեղրոնը:

Աչքի եղջերիկին թափանցիկ մասին վրայ լնկող լոյսի ճառագայթին մէկ մասը կ'անզրադաւնայ իսկ միւս մասը ներս կը թափանցէ, և զգերիկի ուռոյցը և ջրային հիւթը այս ճառագայթը կ'ուղղեն դէպի բիւրեղը, ուր երկուռոյց ուսպնեակի մը նման ներդործուելով ետեւը կը կազմեն լոյսի ճառագայթին եկած առարկային յստակ պատկերը, ծիածանը այս լուսաւոր ճառագայթները ծծելով անոնց անդրադարձումը կ'արգիլէ և թոյ չի տար ուրիշ պատկերներու կազմութիւնը:

Տեսողութեան ջիղը ուղեղէն գալով կ'անցնի անթափանց եղջերիկը և ծիածանը և կը կազմէ սետինը որ ծիածանը չրջապատող քարակ թաղանթ մընէ է:

Մեր երկու աչքերը իրարու կապակցուած են այնպիսի կերպով մը, որ իրարմէ անկախ չեն շարժիր և պատկերի տպաւորութիւնը մէկ համ ցոյց կու տան, եթէ այս կապակցութիւնը

խանգարուի՝ առարկաները զայգ կը տեսնենք ու աչքին բիւրեղը չափէն աւելի ուսուց ունենայ տեսնուելիք առարկային պատկերը ան- տինին առջեւը կը կազմուի և աչքի ջիղերը կատարեալ ապաւորութիւն չնեն հաղորդեր մեր ուղեղին, որով տեսողութիւնը անկատար կ'ըր- յայ, այս տեսակ աչքեղը կարծատես կ'ըսուին Ընդհանրապէս կարծատեսութիւնը առաջ կու գայ ձերմտակ առարկայի վրայ շատ նայելէն: Կարծատես աչք ունեցողը հեռուի առարկաները անորոշ կը տեսնէ: Կարծատեսութիւնը դարմա- ներու համար պէտք է գործածել գոզաւոր (մէջ- տեղը բարակ) ակնոց:

Երբ ընդհակառակը աչքին բիւրեղը չափէն պակատ ուսուց ունենայ այսինքն տափակնայ տեսնուելիք առարկային պատկերը ուստինին ե- տեւը կը կազմուի, այս տեսակ աչքերը հեռա- տես կ'ըսուին և մօտի առարկաները անորոշ կը տեսնեն, այսպիսի աչք ունեցողները պէտք է գործածեն երկուռոյց ակնոց (մէջտեղը թանձր):

Աչքը ըրչապատուած է դուրսի կոմէն ար- աւելանունքով (թարթիչ), որոնք կը գոցեն աչքերը Արտեւանունքի եղերքը մտղեր կան որոնք փոշիներու մուտքը կ'արդիկեն: Ար- աւելանունքը կը կատարեն երկու տեսակ գործ, նախ աչքը կը պահպանեն և ապա աչքը կը մարմեն արտասուքի գեղձէն եկող հեղուկով:

Արտասութիւն գեղձերը կր գտնուեին մեր քիթի երկու կողմերը՝ արտեանունքի միացման տեղը։ Արտասութիւն առատ հսոման ատեն մէկ մասը մեր արտեանունքին դուրս կը կաթի և միւս մասը փոքրիկ ծակէ մը քիթը կ'երթար

ԱԿԱՆՑՈՒԹՅՈՒՆ.— Ականջը, լսողութեան զործարանը, ունի երեք մասեր, 1. Արտաքին ականջը՝ որ կազուած է առառեղին նիւթէ մը և բաղկացած է դուրս ցցուած տաղաւարէն ու լսողական խողովակին, այս խողովակին ներսի կողմը փուշտի ձեւով ռազմաթիւ գեղձեր կան, որոնց մէ կը հսօնի ականջի աղար, խողովակին բերտնը ևու մագիր, որոնք կ'արդիւին փոշիի մուտքը, 2. Միջին ականջը՝ որ անմիջապէս կր լսջորդէ արտարին ականջի խողովակին և կը զտնուի թժոռւի թաղանթին ետեւը, ամէն կողմէ դոցէ, իր ստորին կողմը կայ խողովակ մը՝ ուսուն միւս ծալքը կը բուցուի ուերին մէջ, այս խողովակը միջին ականջին մէջ կը թափանցէ դուրսի օդը և մթնսրատացին սոխն ճնշումով է մրուելի թաղանթին պատուիլ կ'արդիւ, միջին ականջը ունի չորս սկզբիկներ՝ որոնք թաղանթին թրթռացումները կը փոխադրեն ներքին ականջը, 3. Ներքին ականջ՝ բաղկացած անդաստակ խոսուին, ձուածեւ պատուհանէ մը՝ ծածկուած թաղանթով մը կիսարուրակ ել եք խողովակներէ և

ասոնց ետեւ գանուող խղունջաձեւէ մը որոնց ամբողջութիւնը բաւիզ կը կոչուի, որ լիցուած է հիւթով մը:

Բաւիզը պատող թաղանթին վրայ կը վերջանան ուղեղէն եկող լսողական ջիղերը

Երբ ձայնատու մարմինի մը թրթռացումները կը հասնին մեր ականջին, տաղաւարը զանոնք ամփոփելով կը հասցնէ թմրուկի թաղանթին, որ ասոնց ազդեցութեան տակ կը թրթռայ, այս թրթռացումը միջին ականջի սոկորիկներուն միջոցաւ կր հասնին ներքին ականջին ձուածեւ պատուհանը ու անկէ կ'անցնին հիւթին և զայն ըշապատող ջիղերը տպաւորութիւնը կր հազորդեն ուղեղին:

Երբ ականջի թմրուկի թաղանթը թանձր կ'ըլլայ կամ սոկորիկները գոսացած կ'ըլլան, ականջը լաւ չի լսեր կանոնաւոր լսելու էական պայմաններէն մէկն ալ դուրսի օդին միջին ականջը աղատորէն մտնելն է և մենք աւելի լաւ կը լունը՝ բաց բերանով:

ՔԻԹԸ.— Քիթը, հոտառութեան գործարանը, ունի երկու մասեր Արտաքին քիթը մեր գեմքին վրայ դուրս ցցուած մասն է որ կ'ունենայ զանազան ձեւեր, որուն ստորին կողմը կան երկու ծակերը, այս երկու ծակերէն կը սկսի ներքին քիթը՝ որ կազմուած է դուրս ցցուած երկու սոկորներէ, ասոնց երկու կողմերն են եր-

կու ռունգերը՝ ծածկուած խլնային թաղանթով
մը, որուն վրայ կը գտնուին ուղեղէն եկող
հոտառութեան ջիղերուն ծայրերը երբ հոտը
կազմող մասնիկներ խլնային թաղանթին վրայ
գան՝ ջիղերը կը դրդուին և իրենց գրգռումի
տպաւորութիւնը կը հաղորդեն ուղեղին՝ որ կը
զանաղանէ զանոնք:

Քիթը միանդամայն կը կազմէ շնչառու-
թեան կազմածին մէկ մասը և ներքին քիթը.
կը հաղորդակցի բերնին հետ Այս կերպով է որ
քիթը կը ծառայէ նաեւ գէշ օդի ներկայութիւնը
մատնանշերու և չնչելէ զդուշացներու:

ՃԱՇԱԿԵԼԻՔ. — Ճաշակելիքը համառու-
թեան գործարանն է: որուն զիխաւոր մասն է
լեզուն՝ որ կազմուած է իրար խաչածեւող թե-
րերով, որոնք անոր կո տան չափաղանց չար-
ժականութիւն: Լեզուին մակերեսը ծածկուած
է բատիկներով, որոնց վրայ կը վերջանան
ուղեղէն եկող համառութեան ջիղերը, այս բատիկ-
ները աւելի բազմաթիւ են լեզուի խարիսխին
վրայ Համ կու: տան այն առարկաները որ հե-
ղուկ են կամ լորձունքին մէջ լուծուսղ ասոնք
լեզուի բատիկները կը գրգռեն ու հոն գանուող
ջիղերուն միջոցաւ տպաւորութիւնը կը հաղոր-
դուի ուղեղին:

Համառութեան միջոցով է որ կը զգու-
շացուի մարսողութեան վեսակար նիւթերու
ստամոքս մտցնելէն:

ՇՈՇԱԿԵԼԻՔ. — Շօշակելու գործարանը մեր
մորթն է: Շօշակելով կը զգանքը մարմիններուն
ներկայութիւնը, ձեւը, տաքութիւնը, կարծրու-
թիւնը, ձկունութիւնը:

Մորթը ունի երկու սրոշ մասեր, վերնամաշկը,
որ մակերեսի խաւուն է և ներքնամաշկը որ բաղդա-
տարար աւելի թանձրէ և առաւելապէս կարեւոր:

Ներքնամաշկը թելային կազմութիւն ունի
և կը հանդչի րջիջաւոր հիւոկէնի խաւի մը
վրայ երկու մաշկերուն մէջտեղը կան բշտիկ-
ներ, որոնց հաղորդակցուած են շօշակումի յա-
տուկ ջիղերը ներքնամաշկը իր մէջ ունի գեղ-
ձեր, որոնք մորթին ճկունութիւն կու տան,
նոյնակէս անոր մէջ կը գտնուին քրտինքի գեղ-
ձերը, որոնց արձակած քրտինքը մորթին երեսը
կը հանի րարակ ծակտիքներու միջոցաւ,
երբ ցուրտի հետեւանքով ներքնամաշկի գեղ-
ձերը իրենց հիւթը չարձակեն, մորթը կը չորնայ
և կը ձեղքբատի:

Մեր վերնամաշկին վրայ կը բումնին մա-
շերը և եղունդները Մազերը շեղակի տնկուած
են ներքնամաշկին վրայ և որոնց արմատը կը
գտնուի իոգիվակային խորչի մը մէջ, անոնք կը
մէծնան իրենց արմատէն եղաւնդներն ալ կը
նմանին մտղերուն, միայն թէ տափակցուծ են
և իրենց արմատը խորչի մէջ չէ:

Մեր մորթին բորբ մասնը շօշափելու
հաւասար կարողութիւնը չունին, ամէնէն աւելի
այս կարողութիւնը կեղոնացած է մեր մատ-
ներուն և յեղուին ծայրերու

Շօշափելիքը մեր ամենակարեւոր զգայա-
ռանքն է և միւս բորբին խանգարուած
պարագային՝ մինակը կարծես կը լիացնէ անոնց
պակասը

ԱԼՅԵ

Զայնական կաղմածը կոկովին է, խռչա-
փողին վերի ընդայնուած մասը

Կոկորդը կազմուած է աձառային կտորներ-
ուէ, որոնք յօդակապերով իրարու միացած են և
ծածկուած մկաններով, ասոնք առջեւը կը կազ-
մեն ցցուածք մը որ Աղամախնձոր կ'ըսուի

Կոկորդին վերի և վարի կողմերը կան մէկ
մէկ զոյդ միսի կտոր, տնկուած ետեւէն
առաջ, որոնք ձայնական լար կ'ըսուին Ասոնց-
մէ վարի զոյդն է որ ձայնը կ'արտազրէ: Մկան-
ներ կրնան աջ ու ձախ կողմի յօդակապերը ի-
րարու մօտեցնել օդին անցքը արդիկերու աստի-
ճան, ինչպէս ձայնաւոր գիրեր արտասանած ա-
տենիս տեղի կ'ունենայ

Ձայնական լարերուն միջեւ ազտա մնացած
միջոցը հաղաղ կ'ըսուի

Կոկորդի մկաններուն միջոցաւ ձայնական
լարերը իրարու մօտեցած ատեն թոքերէն ար-

ձակուած օդի անցքը բոնադատուելով կը
թրի ոսցնէ լարերը, և այս թրթռացումէն է ար-
տադրուի ձայնը:

Զայնը բարձրացնելու և իջեցնելու հա-
մար պէտք է մեր ձայնական լարերը կծկելով
կարձեցնենք կամ երկարենք, իսկ ձույնը զօրաց-
նելու կամ մեղմացնելու համար պէտք է թո-
քերէն եկող օդի հսանքը սւժովցնենք կամ
տկարացնենք:

Կոկորդին եկող ձայնը՝ մեր թերնին մէջ
լեզուին ու շրթունքներուն տրուած զանազան
ձեերով կը օտանույ երանդաւորում և այս կերպով
կը կաղմուին զանազան հնչումներ հնչումներու
զիսաւոր բաժանումներն են կոկորդային, լեզ-
ուային և շրթնային:

Ամէն մարդ ամէն հնչում չի կրնար հա-
ներ վարժութիւնն է որ մեծ գեր կը կատարէ
հնչումներուն մէջ, այդ է պատճառ մը որ օտար
լեզուի մը բոլոր բառերը կամ զիրերը չենք
կրնար հնչեր

Մաքսւը օդը լաւ սհունդէ մը աւելի օդ-
տակար է, օդը մեր կենսահիւմն է:

Մարզանք ըրէք. Ճեր երիտասարդութիւնը
պիտի երկարէք.

Մանաւանդ մորթով ու թոքերով է որ կը
ծերանանք, հսկենք անոնց ասողջութեան:

Զով գլուխ, տաք ոտք, աղատ փոր:

ՄԱՐԴՈՒՆ ԲԱԶԿԵՐԱԿԻ

Զանազան տարիքներու մէջ մարդուն բազկերակը մէկ վայրկեանի մէջ կը զարնէ մօտաւորարար.

	130—140	60—80 տարեկան	79
1 տարեկան	120—130	80 90	80
2	103	15—20	այլ 69
3	100	20—25	» » 69
4	97	25—0	» » 71
5	84—90	30—50	» » 70
5—10	90	15—20	կին 78
10—15	78	20—25	» » 77
50—60	74	25—30	» » 72
		30 50	» » 74

Բազկերակի զարկի թիւը հասակին խոտոր համեմատական է, կարճահասակներունը շատ և երկայնահասակներունը քիչ թիւով կը զարնէ:

Ներշնչումի ատեն կ'արագանայ և արտաշնչումի ատեն կը պակսի:

Զերմի ատեն կ'արագանայ 90—120:

Ապագինման և գլխի ցաւի ատեն կը զանդաղի մինչեւ 40:

Զափահաս մարդու համար ոտքի վրայ 79, նստած (բնականոն) 70 և պառկած 67:

Տաքին շատ և ցուրտին քիչ:

Քայլերւ և վազելու ատեն շարժման գործունութեան հետ համեմատարար կ'ամի:

Նարոյէոնի բազկերակը միայն 40 կը զարնէր:

ՄԵՐԿԵՆԾԱՂԱՅՈՒՅՑ

ԱՐԻԽՆԻ ԳՈՅՑԱՑՈՒՄԸ

Մանրէներու յարձակումներուն դիմադրեալու համար, բաւ արիւն պէտք է Արիւնը միւս բոլոր գործարաններուն և հիւսկէններուն նման, մարմինին մէջ մտցուած նիւթերէն կը գոյանայր կաւ արիւն ունենալու համար երեք բաներ պէտք են, լաւ ոնունդ, լաւ ջուր և լաւ օդ Մարդանքը, քունը և հանգիստն ալ իրենց ազդեցւթիւնը ունին, ռայց առողջապահութեան գիսաւոր ազդակը սնունդն է:

Անկարելի է աղէկ արիւն ունենալ գէշ սնունդով: Մարդկային մարմինը պայմաններուն յարմարելու հիանալի ուժով մը օժտուած է, բայց ան՝ չի կրնար գէշ տեսակ սնունդները մաքուր և հարուստ արեան փոխելու Մարտողական դործարանը իր սնունդները չի պատրաստեր, ան իրեն տրուած սնունդներէն՝ կարելիութեան սահմանին մէջ՝ ամենաշատ օգուածը միայն կրնայ քաղեր կարգ մը սնունդներ արգէն ինքնին ստորին են, ուրիշներ, լաւ տեսակէ, բայց աղէկ չծամուելով, խարդախուելով, ինսամքի պակասով, աւրուելով, գէշ պատրաստուելով և ուրիշ պատճառներով միջակ կը զառնանան:

Ակեղքէն, մարդուն սնունդը կը բազկանար

արմափէ, պտուղէ և բանջարեղէնէ, Այս
ոնունդները մարմինին ուժերը պահելու համար
անհրաժեշտ բոլոր սնուցիչ տարրերը կը պահու-
նակեն և իրենց բնական վիճակին մէջ անա-
րատ և առաջարար են Անոնք այնքան տե-
սակներ ունեն որ բար կիմաներու, եղանակ-
ներու, խառնուածքներու, զբաղումներու պա-
հանջները կը գոհացնեն Բոլոր մարդոց ճաշակ-
ները անոնցով իրնան կատարեալ գոհացում
գտներ Խոհեմութիւնը կը պահանջէ որ ամէն
մարդ սննդուռութեան մասին առողջարար
սնունդներու ցանկի մը մէջէն ընտրէ զանոնք
որ իրեն կը յարմարին, քանի որ ամէն մար-
զիկ ճիշդ նոյն կերպով չեն կրնար սնանիր
ԿԵՐԱԿՈՒԾԻՑ

Կերակուր պատրաստելու ամենալաւ եղա-
նակը՝ ամենապարզն է, բարդ խառնուրդները,
իւղոտ կամ շատ համեմուած կերակուրները և
շատ ճոխ կարկանդակները օգտակար չեն Ըսդ-
հանրապէս կերակուրի տեսակներու մեծ այլա-
զանութիւն մը պէտք է, բայց իւրաքանչիւր ճաշի
փոքր պէսպիսութիւն մը Բոլոր սնուցիչ տար-
րերը պէտք է գտնուին մեր կերածներուն մէջ,
ևթէ ոչ՝ առողջութիւնը կը վնասուի Յարմար
համեմատութեամբ բոլոր տարրերը պարունա-
կող սնունդ մը, առողջարար և համով պատրաս-
տուած և պատշաճօրէն ծամուած, ի հարկէ ա-

ռողջութիւնը պահելու կը բաւէ, Առողջութեան
բոլոր միւս կանոններուն պահպանութիւնը չի
կրնար կանոննաւոր սննդաստթեան մը պակասը
լրացներ

ԱՐՄՏԻՔՆԵՐԸ

Արմտիքները, ցորչսփ կը պահեն իրենց
սննդատու բոլոր յատկութիւնները, որ և է ձեւի
տակ ուտուելով մեծ արժէք մը ունին Բայց
բազմաթիւ պատրաստուած արտադրութիւններ
(փայլուն բրինձ, բարակ բնափր ալիւր և անով
շինուած հացը) հատիկին սննդարար շատ մը
տարրերը կորսնցուցած են, և այլեւս միայն օս-
լայ կը պարունակեն

Կենսահիւթ (փիդամին) կոչուած կարդ մը
տարրեր առատօրէն կը դառնուին թեփին և հա-
ցահատիկներուն կեղեւին, թարմ պատուղներուն,
թարմ կաթին, հաւկիթին դեղնուցին և թարմ
բանջարեղէններուն մէջ; Բայց այս կենսահիւ-
թերը մասնակի կերպով կ'ոչնչանան եփուելով
կամ չորնալով ուրեմն լաւ սնանելու համար
պէտք է մաս մը հում բերքեր ալ ուտեր
կլթը

Կաթը սքանչելի սնունդ մըն է, պայմա-
նաւ որ կթուած ըլլայ առողջ կովերէ և լաւ պայ-
մաններու մէջ պահպանուի Տղաքը մանաւանդ
իրենց ածումի տարիներուն անոր պէտք ունին
Բայց ան՝ օդին անմաքը լութիւններուն հետ
Մ. Առ.

50

չփման մէջ գտնուելով, շուշով կը վարակուի
և քիչ տաենէն կը դառնայ նոյնատաւոր միջա-
վայր մը ժանտոտենդի, փարհարութեան, և ու-
րիշ հիւանդութեանց ախտարեր սերմերուն
բաղմացումին, հիւանդութիւններ՝ որոնք ա-
մառը այնքան ուերներ կը գործեն ծծկեր մա-
նուկներուն մէջ կաթը պէտք է զոյք պահուի
ծածկուած և ճանոներէ պաշտպանուած, վասնզի
այս միջատները մտնրէներուն ամենամշտան-
գաւոր փոխադրիչներն են եթէ կաթը փոքր
աղայոց ոտմար է, պէտք է զայն պահել սա-
ռի մէջ, մառանի մը մէջ կամ կախել եորի
մէջ:

Թարմ պանիրները աղէկ մոռնորներ են
եթէ խնամով և յաւ կաթով պատրաստուած
ըլլան առողջարար, զիւրամարտ և բաղդատարար
աժան են բայց միւս պանիրներուն մեծագոյն
մասը այսպէս չե:

Մերը կենդանական իւղերուն ամենա-
լուն է: Գալով կարագին, պէտք է որ թարմ
ըլլայ, այլապէս շատ յանձնաբարեկի չե:

ՍԱԾԻՒՆԻ

Մածունը, որ ժամնաւոր բնմորի մը յաւե-
րումով կաթէն կը շինուի, ոգտակար և պիտա-
նի ուսելիք ժըն է:

Մածուն չինելու կերպը է նիւրցովներուն
եանօթ է: Միայն հոս բացատրենք թէ ինչպէ-

կ'արտադրուի մածունին կաթնաթթուն (թթ-
թիքէիդ): Տաքցուած կաթին մէջ ի մոր կրխաւ-
նուի մածուն շինելու հարար, ոյս խմորին մէջ
պուլիարական պէսիլլա կոչուած մանրէներ կան
Յիշեալ մանրէները կաթին մէջ դառնուող կաթ-
նաշաքարին վրայ աղղելով կ'արտադրեն քիչ
քանակութիւնով ալքօօլ և կաթնաթթու «Մա-
ծունը քուն կը բերէ»: Ելսէ մոզովրդական ա-
ռածը: Հաւանականօրէն մածունին մէջ դառնուող
ալքօօլն է պատճառը և կամ կաթնային թթուն:

Մածունը իր պարունակած նիւթերուն
համար սննդարար է և իր կաթնաթթուն
շնորհիւ յաւ հականեխտական ու մտնրէնապան
ուժ ունի: Այդ պատճառուած փարհարութեան
և աղիքներու նեխումի համար օգտակար է:

Հաստ աղիքի մէջ գտնուող մասնաւոր
մանրէներ (քօջն, պէսիլլա) իրենց թոյ-
ներով կ'արտադրեն պնդերաշիւուն և ար-
եան ճնշման բարձրացում: Մածունին մէջ
գտնուող մանրէները հստ աղիքին մէջ ըստ-
նուող այդ թունաւոր մանրէներուն փնացումին
կը սատարեն:

Մածուն ուտողներ աւելի երկարտկեաց են,
փաստ՝ Պուլկարիոյ գիւղացիներուն երկարակե-
ցութիւնը: Պուլկարիոյ գիւղացիները մածուն
շատ կ'ուտեն:

Հայաստանի մէջ կուրաղետապի աւելի

Քիչ պատահումն ալ կարելի է մածունի հականիսին ուժին վերսպրել:

Ժանտատենագի, տիզէնթէրբի, ջերմերու և փորանարութեան պարագային մածունն թանը յարմարագայն կերուխումերն են:

Ամառ առեն թան խմել օգտակար է, որով հետեւ քիչ քանակութեամբ կաթնային թիւուն կը գտնուի թանին մէջ զավացուցի է: Թանապերը անառուայ լաւագոյն ռւտիլիքներէնին է թանապուրը կարելի է պատրատել բրին ձավ կամ ձաւարով:

Շատ գէ: Կոտող կզկզանեք ունեցող անհատներ շատ յաւ կ'ընեն օրական մի քանակամ թան կամ մածուն ուտելով:

Չմոռնուաք մեր պատրամատիւնն ընդպեսի քայկական թտնը:

Ամերիկացիք կ'ըտեն, օրը խնձոր ժը ուտերվ բժիշկը հեռու կը դահեսս Մեր կարծիքով, օրը բաժտէ մը մածուն կամ թան խմելու վիրաբոյժին դամակէն հեռու կը մասաւ:

Թթուած սուամութու ունեցողներուն համար թիւյն մածունը գիւտարամարու է:

Կերէք մածունը խմեցէք թանը մանաւանդ տաք օրերուն:

Ե.Ա.Բ.Ա.Բ.

Հասարակ շաքարը խառացանգն անոր գործածութիւնը Մարմինը մաս մը շաքարի աֆոք ունի բայց

շատենք կը շաքարանգն անոր գործածութիւնը Մարմութեան, ընթացքին՝ օպան շաքարի կը վերածուի և կտնանաւոր անունով շաքարը մարմինին կը հայթայիթէ բողոք անհարաժեշտ շաքարը եթէ առոր վրայ առեցնենք շաքարահատերու, օշարակի, անուշի, կարկանդակի և ալ ձեւի տակ առնուած շաքարի քանակուոր կը գտնուի թանին մէջ զավացուցի է: Թանը շափազանցութեան վատնդին կ'ենթարկուինք:

Հասարակ շաքարը մարմինին մէջ խիստ շուտով կը խմորուի, արդ եթէ սահմուքին մէջ ներմուծուուն անոր քանակութիւնը չափազանց ըրբայ, շուտով թթուութիւն, ստամոքսի հարրուխու և այս կարզի ուրիշ խանգարումներ յառաջ կը բնիչ Պէտք է նկատի առնել նաև որ այս չափազանցութիւնը շնօւրիք և երիկամունքը կը կեղուուէ և ասկ էտեւական խանչարումներ յառաջ կրնան դալ այս գործարաններուն մէջ: Պէտք է մանաւանդ զգուշանալ կաթպարունակող կերումուրի մը մէջ շատ շաքար դնելէ: Նմանապէս երբ ճաշի մը ընթացքին կաթնեղէն ուտենք, նոյն ատեն շտա շտքար ալ ուտելու չենք:

ՊՅՈՒՂՆԵՐ

Արտա կամ մոստ պատուղները կը պարունակեն թթուներ, և անգործարանական աղեր որոնք մարմինին համար անհարաժեշտ են:

ՄիԱՅ

54

ինչ ար ցոյց կու տայ թէ պառւզները պէտք է մեր ամենօրեայ ճաշացուցակին մաս կազմեն։ Շատ թթու պտուղներ կարգ մը ստամոքսներու չեն յարմարիր, անոնց համար աւելի անուշ պտուղները նախամեծար են։ Տկար մարտոդութիւն ունեցող անձեր չեն կրնար նոյն ճաշին թէ պտուղ և թէ բանջարեղին ուտել և այդ է պատճառը որ անսնք կը կարծեն թէ պտուղները չեն կրնար մարսեր

Ենդպաւոր պտուղները (ընկոյզ, կաղին, նուշ, պիտակ են) սնունդներ են և այս պատճառաւ երկու ճաշերու միջեւ պէտք չէ ուտել զանոնքի Կարգ մը անձեր չեն կրնար դիւրաւ մարսել այս պտուղները որպիշտեւ այս կանուցը չեն զործադիմիր և լաւ ալ չեն ծամեր զանոնք Անոնք շատ խող պարւնակելով կը զործածուին կարկանդակներու և սննդարար կերակուրներու պատրաստութեան մէջ բայց միայն շափառը կերպավ պէտք է գործածել զանոնք, որունիտեւ հակառակ պարագային յօդացաւութիւն յառաջ կը բերեն։ Պիտակը նղարեիր մը պտուղն ըլլուսն համար պէտք է զայն ենել և այնպէս ուտել Կարելի է զայն խաչել կամ փուռէ անցներ բայց այս վերջին պարագային պէտք է հակել որպէսզի շնորովուի, այլապէս զժուարամաքանել անոր ոյժ տալ չի նշանակեր

Յնդանբառապէս սխալ գաղտափար կոռզմուած է միսին անդամիւն արծէքին մասին և սխալ մամր զոյն անհրաժեշտ կը կարծեն Նեղինաւ կաւոր րմիշներ առանց այլեւայլի կը յայտաբարեն որ միսր կեանքին համար էտկան անունդ մը չէ, թէեւ բազմաթիւ անձեր զայն իրենց սնունդի զիստոր առարկան կ'ընեն

Խոհեմութիւնը կը պահանջէ շափաւորեց միսի զործածութիւնը և կարելի եղածին շափայն ուտել բանջարեղինք հետ կամ պարզապէս խորոված և քիչ քանակութեամբ։

ԹէՅ եկ ՍՈՒԻՇ

Թէյին սուրճին և գրգռիչներու բոլոր թումաքին գործածութիւնը սննդական անհրաժեշտութիւն մը չէ, քանի որ այս բմակելիները սնունդութիւն մը չեն Անոնց զրգովիչ ըլլայէն շատեր կը հետեւցնեն թէ սննդառու ենթէյը և սուրճը կը պարունակեն թունաւոր նիւթեր որոնք նախ առաջ հաճելի գրգռութիւն մը առաջ կը բերեն ստամոքսին, յնտոյ ուղնդին, օիրտին և վերջապէս բոլոր մարմինին ջիղերաւն վրայ Բայց այս գրգռութիւն կը յաջորդէ հակազդեցութիւն մը, որ ի յայտ կու դոյ տկարութեան և ջղայնութեան զգացու մներով, ինչոր նորոյժեր կարծուած էր ըմպելիքին, ազգեցութիւններ միայն Զի մը խարազանել անոր ոյժ տալ չի նշանակեր

Թէլը և սուրբը կը պարունակեն նաև այնպիսի տարրեր, որոնք ստամոքսային հիւթին դորձունէութիւնը կը չէզոքացնեն և հետեւարար մարտողութիւնը կը զանգաղեցնեն Միեւնոյն ազդեցութիւնը կը դորձէ նաև տաք ջուրը երբ յանախ կամ մեծ քանակութեամբ խմենք, Փոխանակ մարմինին բարիք մը ընկլու այս նորոյթի կարգ անցած ըմպելիները անոր զօրութենէն բան մը կը պակսեցնեն Անոնց տեւական գործածութիւնը գէշ արդիւնքներ միայն յառաջ կը բերէ, Մարմինին ջիղերը գրգռիչներու միջոցաւ բռնադատուելով կը յոդնին՝ փոխանակ հանդչելու, կամաց կամաց իրենց կենսունակութիւնը կը կորսնցնեն և ատար կը յաջորդէ ջղայնութիւնը, ինչպէս նաև զինուց ցաւը անքնութիւնը, սրտի բարախումները, դժուարացարութիւնը և զեռ ուրիշ տկարութիւները:

Գրգռութեան ծարաւը զոր այս ըմպելիները մարմինին մէջ յառաջ կը բերեն, փաստ մընէ թէ տնոնք սնունդ մը չեն և թէ մոլիները պէտք է զգուշանան անոնցմէ, Խոհեմութիւնը կը պահանջէ զգուշանալ այն ամէն բաներէն որոնք սովորութիւն մը կամ պէտք մը կը ստեղծեն, ուրեմն կարելի եղածին չափ զեղչել թէյի և սուրբի գործածութիւնը:

Շատ ծխոխները տկարյիշութիւն կ'ունենան

ինջղէն Պէտք է ՈՒՏԵԼ

Լաւ մարտողութիւնը կախում ունի յաւ ծամելէն լաւ ծամելու համար կակուղ ուտելլիքներուն հետ միատեղ կարծր բաներ ալ ուտելու է, այս վերջինները կը գրգռէն լորձունքի արտադրութիւնը որ պաշտօն ունի մարսելու շատ օսլայ պարունակող սնունդները և ակռաներու զարգացման և աղէկ մնալուն կը նպաստեն Ստամոքսը ակռայ չունի, ուրեմն բերնին մէջ է որ ծամումը պէտք է կատարուի: Ընդհանրապէս կարելի է ըսել որ սնունդները որքան աւելի մնան բերանին մէջ այնքան քիչ կը մնան ստամոքսին մէջ: Սնունդին մէկ մասը չմանրած կլլելու գէշ սովորութիւնը կրնայ մարտողական խողովակին մէկ ծայրէն միւսը տաղտուկներ սպատճառեր Եթէ պակաս ակռաներ ունիք, շինել տուէք զանոնք, այս կերպով ձեր կեանքին վրայ քանի մը տարիներ պիտի աւելցնէք: Եթէ ուաելու համար քիչ ատեն ունիք, քիչ կերէք բայց լաւ ծամեցէք:

Ճաշերու մէջ կանոնաւորութիւնը խիստ կարեւոր է: Անկանոն ուտելու սովորութիւնը նոյն իսկ ամենազօրաւոր մարտողական գործարանը կը խաթարէ և կրնայ ընդհանուր վատառողջութիւն մը յառաջ բերեր Մարտողութիւնը գէշ Կրլայ մանաւանդ անոնց համար որոնք նստուէ կեանք կը վարեն, ախորժակը և

ուտելու ճշմարիտ հաճոյքը կը փախչի, նրը
երեք անդամ ճաշ բաւական է — նոյնիսկ կարգ
մը անձեռու համար երկու անդամ — և երկու
ճաշկրուն միջեւ որ և է բան ուտելու չէ:

Ուտելու մէջ ծայրայեղութիւնը հիւան-
դութեան գիխաւոր պատմառ մըն է: Պարապի և
մարկիքի զզացումը զոր կ'ունենան կարգ մը
անձեր և զոր անօթութիւն կը կարծեն, ընդհա-
գառակը աղաղակն է յոդնած ստամոքսի մը որ
հանգիստ կ'ուզէ: Կերուած բանը չէ որ կը սնու-
ցանէ հապա մարսուածը Առնուած աւելորդ
սնունդը, ոչ թէ միայն պարզ կորուստ մըն է
այլ վեաս մը մարմինին համար, որ այս կեր-
պով վտանգաւոր չափաղանց յոդնութիւն մը կը
կրէ: Զօդտագործուած սնունդները, մարսողա-
կան խողովակին մէջ, խմորումի և տարրաղա-
դրութեան կ'ենթարկուին և մանրէներուն
գործունէութեան այս արդիւնքը, մեկնակէտը
կ'ըլլայ ինքնաթունաւորման մը որուն չարա-
շուք հետեւանքները զգալի կ'ըլլան մտաւոր և
մարմնաւոր մարգերուն մէջ:

ՀԱԳՈՒՍՏՆԵՐ

Մեր դնդերները կարենալ զարդացներու-
ն յաւ շնչելու համար պէտք է հագնինք յայն
հագուստներ, որոնց ծանրութիւնը ուսուելուն
վրայ հանգչի որպէսզի մեր ամէն գործարան-
ներուն ազատ տապարէզ արուեի հագուստները

եղած են մարմինը պաշտպանելու և մորթին
պաշտօններուն նպաստելու համար: Անոնք
պէտք է պարզ, մաքուր, վայելուչ կիմային և
եղանակին պատշաճ ըլլան, պէտք է մարմինին
ձեւը առնեն (և ոչ թէ մարմինը ստիպեն գե-
րի ըլլալ նպայթին պահանջումներուն) և մար-
մինին մակերեսը միօրինակ կերպով պէտք է
ծածկեն: Զմրան, մասնաւորաբար սրտւնքները
մարմինին միւս մասերէն աւելի տաք պահուե-
լու են, որովհետեւ անոնք կեղրոնէն, այսինքն
մարմինին հնոցէն, ամէնէն հեռու կը գտնուեին:
սակայն ընդհակառակը այս անդամներն են, որ
լնդհանրապէս նուազ կը պաշտպանուին:

ԱՇԽԱՏԱՆՔ ԵՒ ՀԱՆԳԻՍՏ

Հաւ մարսողութեան մը զիխաւոր մէկ ազ-
դակը ձեռական կամ մարմնական աշխատու-
թիւնն է: Ճաշէ վերջ, պէտք է որ տյա աշխա-
տութիւնը չափաւոր ըլլայ, որովհետեւ այդ պա-
հուն ստամոքսը մեծ քանակութեամբ արիւնի
պէտք ունի Մեր գնդերները աշխատելու հա-
մար չինուած են, պէտք է պանոնք զրադեցնել
եթէ կ'ուզենք որ լաւ վիճակի մէջ մնան:

Աշխատութիւնէ վերջ կու գայ հանգիստը:
Հանգիստին մաս կը կազմէ քունը որու մի-
ջոցին մարմինը կը նորոգուի: Մանաւանդ քու-
նի միջոցին է որ սնունդը կ'իւրացուի և մար-
մինը կը վերակազմուի ու իր կորուսաները կը
դարմանէ:

ՍԵՐԱՅԻՆ ԺՈՒԺԿԱԼՀՈՒԹԻՒՆ

Սեռային ժուժկալութեան հարցը թեր ու զէմ պաշտպաններ ունեցոծ է միշտ ինչպէս անցեալի մէջ նոյնպէս և այժմ Գտնուած են բժիշկներ որոնք պնդած են թէ սեռային ժուժկալութիւնը անընական է և սեռային դործարաններու վատառերումին կը նպաստէ

Ցաւալի է որ այսպիսի միակողմանի խորհուող բժիշկներու թերզորութիւններուն անսարք գործի մզուօղներ՝ վեներական տիտաներու և նթարկուերով չարաչար տուժած են

Մարդը իր բնախօսական և մարդակազմական կազմով կենդանի մըն է ։ Հետեւաբար ինչ որ կենդանիներուն համար շիտակ է, նոյնը նաև ծցմարդտ է մարդուն համար

Կենդանիները սացի որոշ եղանակներէ, ժուժկալ կը մնան և բնաւ չեն նեղութիւն

Ժուժկալութիւնը սեռային գործարաններու մէջ տոճախանակեայ կերպով վատառերում թերեւ կրնայ բերեր բայց վերջնական վիճակ մը չէ այդ և շուտով բնական վիճակի մէջ կրնայ վերադառնար

Առնենք կնոջ ստինքները որոնք ամիսներով և երրեմն տարիներով անգործ մնալէ վերջ ծննդաբերութենէն շետոյ կը սկսին ուղարակ և կաթ արտադրել

Սեռային դործարաններն ալ նոյնպէս կրնան երկար տաեն ժուժկալ մնալ և անգործութեան դատապարտութիւն Սակայն ի պահանջել Հարկին կրկին դործոն վիճակի մը մէջ կը ժանեն

Արդէն ժուժկալութիւնը մինչեւ չսփառատութիւնը բնախօսական երեւոյթ մըն է, Անկէ անդին երկար անդործ մնալով մարդ իր կարողութիւնը բնաւ չի կորոնցներու

Միայն թէ ժուժկալութիւնը ըսկով միմիայն սեռային միրձեցումէ հեռու մնալ հասկենալու չենք ։ Ժուժկալութիւնը կատարեալ ըլլալու է ։ Մտքով զդացումով և գործքով ժուժկալութիւնն է կատարեալ ժուժկալութիւնը կատարեալ սեռային միրձեցումի սիրարանութիւնները երեւակային գոհացումի սիրարանութիւնները կայութեան թորչք տալով մտային զիջութիւնն ասոնք վնասակար են սեռային կարողութեան տեսակէ տովիւ

Բագառաբար կան այնպիսի ամհատներ որոնց համար երկարատեւ ժուժկալութիւնը մնասակար կրնայ ըլլար Անպիսիներուն ամուսնութիւն կը թելադրենք ։

Մանաւանդ ամուսնացած անհատներ որոնք վարժուած են սեռոյին կեանքին երկար ատեն, ժուժկալ մնալու չեն

Ժուժկալ մնալու համար զեղ ու դարմանը օգուտ չունիր կամք ընելով ֆիզիքական և հոգեկան զրադում մը գտնելով ուէ մարդ կարող է երկար ատեն ժուժկալ մնալ առանց վխառուելու:

Իսկապէս այժմէական խնդիր մըն է ժուժկալութեան հարցը մեր ցիր ու ցան երիտասարդներուն համար երիտասարդներ, եթէ ժուժկալ ապրելու չափ կամքի զօրութիւն ունիք, ջանացէք մշակել այդ կամքը էծուեցէք ֆիզիքական ու մտային աշխատանքի: Հեռու կեցէք զրգուիչ տեսարաններէ: Ամուսնացէք եթէ կրնաք յարմար թեկնածուներ գտներ Սակայն, մի՛, մի հաւատաք ժուժկալութեան դէմ խրատ առողջներուն:

Որովհետեւ կուժը ջրի ճամբուն վրայ կը կուտրի Վեներական ախտերու ճանկին մէջ իյնալէն շատ աւելի լաւ է ժուժկալ ապրիր:

Ժուժկալութիւնը, գործունէութիւնը, կանոնաւոր զբաղումները, պարզութիւնը ահաւամիկ երկար կեանքի մը բոլոր զաղանիքները:

Հանգիստ, աշխատանք քուն բոլորը չափաւոր ըրէք, այս երեք կէտերուն չափազանցութիւնը ընութիւնը պիտի վիրաւորէ:

Վատառողջ մարմնի մը մէջ շատ դժուար է պահել մաքուր հոգի մը:

ՀԱՅԻ ԲԻ Ի Բ ՏԱՐԻ Ա Պ Ե Լ Ա Մ Ա Ր
ԲՆԵԼԻ ԲԲԵԵՐ

Արագաղներուն նման կանուխ արթնցէք Առատուան օղը ծծելով տաղջութիւնը խմած կ'ըլլաք: Ելածնուղ պէս առատ ջուրով բւացուեցէք:

Պառկեցէք հաւերուն նման Գիշերը հանգիստի համար է: Բնացէք 8 ժամ, ո՞չ աւելի:

Ջեր մննդառութեան համար ընորեցէք պարզ թարմ և բնական կերակուրներ, լուս պատրաստուած՝ առանց խոնանցացին ճարտարութեան, կաթնեղդէն, պանրեղդէն, հաւկիթ, խորոված միս, պտուղներ, թիշ հաց և այն ալ շատ եփած:

Կերակուրէն անմիջապէս յիտոյ մի՛ աշխատիք: մարտզութիւնը ինքնամփոփում կ'ուղէ: Օրինակեցէք կենդանական բնազիք, երբ անոնք կերած են՝ կը քնանան:

Դաշտացին կեանքը նախընտրեցէք քաղաքային եթէ սակայն ձեր զրազումը քաղաքին մէջ է: գէթ յաձախակի արձակուրդներ ըրէք մաքուր օդի մէջ մնալու համար:

Ջեր բոլոր զբաղումներուն մէջ կանոնաւոր ընութիւն գրէք: Ամէն բանի համար ճշտուած ժամացոյցի պէս եղէք: Ջեր ժամացոյց ձեր լաւ խրատատուն է:

Հնար եղածին չափ դուրսը ապրեցէք:
Միշտ լայնորէն օղաւորեցէք ձեր բնակավայրը,
բայց միայն հովին հակառակ կողմի պատու-
հանները բացէք:

Կանոնաւոր մարզանք մը ըրէք: Ձեր ու-
ղեղային ձիգերու բոլոր աղղեցութիւնները դար-
մանցէք մկանային ճիգով: Ինչ տարիք որ ալ
ունիք՝ միշտ պտտեցէք, միշտ խազացէք:

Հագէք տաք հագուստներ ձմեռը և զով՝
ամառը Մի՛ օրինակէք կիները, որոնք Յուն-
ուարին զրեթէ մերկ են և Յուլիսին՝ մուշտակ-
ներով ծածկուած՝ նորաձեւութեան հետեւելու
համար:

Ամուսնացէք, զաւակներ ունցեցէք: Լծակ-
ցական կեանքը մարդուն առողջութիւնն է և
երեխան՝ կնոջ առողջութիւնը Ամուրի կամ այ-
րիացեալ մարդ մը և անզաւակ կին մը հազուա-
զիալորէն հարիւրամեայ կ'ըլլանո

ՉԸՆԵՑԻՔՆԵՐ

Մի ուտէք երեք՝ եթէ անօթի չէք՝ ուտե-
լու հանոյքին համար: Մէկ պատառ աւելորդ կե-
րակուր բերանը տանիլը՝ սուրի հարուածի մը
համազօր է պարզապէս:

Զգուշացէք ալքօլէն: Անիկա ապրող հիւս-
ուածքի թոյնն է: Իւրաքանչիւր կերակուրի
վրա սովորաբար առնուած մէկ փոքրիկ դաւաթ
ալքօլն է որ ալքօլամոլ կը դարձնէ: Եւ մէկ

լիդր բնական ուժով գինին փոքրիկ գտւաթ մը
ուղղովին համարմէք է:

Անօթի մի ծխէք: Եթէ ծխէք՝ մուխը ներս
մի՛ քաշէք: Մխախուալ չնշերակագնդութիւն կը
ստեղծէ:

Եթէ ինչ զինքնիդ հիւանդ կը զգաք,
կրնաք բժիշկի մը հետ տեսնուիր բայց երբեք
երկուքի հետ մի՛ տեսնուիք:

Առանց բացարձակ անհամեշտութիւն գեղ
մի՛ առնէք: Ամէն անօգուտ զեղ իոյն է:

Ո՛չ սեղմ օձիք, ո՛չ սեղմիրան, ո՛չ գօտի,
ո՛չ սեղմ կօշիկ: Թողէք ձեր մարմինը աղատ:

Մարմնական՝ վարձութիւններու տան
զգուշացէք յոգնութենէն և չնշանառութենէն
Սովորական չափազանցութիւնները լնդհանրու-
պէս սիրտը կը տկարացնեն:

Բազմամարդ հաւաքումներէն, խռկումնե-
րէն, հրմշտուկներէն, ճմլումներէն և առհասա-
րակ ամէն վարակումի՝ պատեհութիւններէն
խռւափեցէք:

Ձեր կեանքը մի՛ վտանգէք նաւի, երկա-
թուղիի, սաւառնակի, ինքնաշարժի կամ պար-
զապէս խոկումներու մէջ:

Մի՛ յուղէք ինքզինքնիդ, դուք ձեղի մի՛
զարնէք, զգուշացէք բուռն յուղումներէ: Հա-
րիւր տարեկան եղողներ իրենց երկարակեցու-
թիւնը վերագրած են չատ անգամ իրենց քիչ
խնդարուն և քիչ լաղուն:

ԲՈՅՄԵՐԸ

ԵՒ ՄԵՐ ԱՌԱԴ ԶԱՀԻԹԻՆԸ

Բոյսերը, բոլոր ապրող և չնշող էակներու նման, թթուածինը կը ծծեն և բնածխական թթուն կ'արձակեն, տհա դործ մը Ռերիշ գործ մըն ալ, բոյսերու ինչ ինչ մասերը, և միմիայն ցերեկին, բնածխական թթուն կը ծծեն և թթուածին կ'արձակեն Այս գործերէն ռաջինը չնշառութիւն է և երկրորդի մննդառութիւնը

ԲՈՅՄԵՐՈՒ ՇՆՋԱՌՄԱՅԻԹԻՒՆԸ

Կեանքը յամ'ը այրում մըն է Ապրող էակի՞ մը իրաքանչիւր ըջիչը մանրանկար վառարան մըն է որ կ'արտազրէ կենացին Կորով՝ ծլա կան, շնորհական, նորոգիչ, արտաճանող, զգայա կան, շարժիչ ևայն կորով՝ տյբկով նիւթր Արդ առունց թթուածինի այրում չկայ, որքեմն առանց թթուածինի կեանք ոլ չկոյ թթուածինը մթնոլորտին մէջ տարածուած է բջիջային րազմաթիւ վառարանները սննդաւորելու համար առոնք ալ հակառակ հասանքով մը, մթնոլորտին մէջ կ'արձակեն աշբումի արտօգրութիւնը եղող բնածխական թթուն և ջրաշողին թթուածին ծծել և բնածխական իմու արձակելը շնչառութեան է:

Բոյս ապրող էակները, ինչ որ ալ քիւտն է շնչեն, Ամանց աւելի բու կերպով գործա

րանաւորուած, ասոր համար ունին մասնաւոր գործարան, ուրիշներ, աւելի բազմաթիւ, մթնոլորտին հետ կազերու փոխանակութիւնը կը կատարեն թաղանթներու միջոցաւ, որոնք կը ցըշապետեն իրենց մակերեսը, վերնամաշկը, մորթը և ալյն

Բոյսերը այս պայմաններու տակ են, անոնք իրենց վերնամաշկին միջոցաւ է որ թթուածինը կը ծծեն ու բնածխական թթու և ջրաշողի կ'արձակեն իրենց ամբողջ մակերեսը կը ծառացէ այս փոխանակութեան

Բոյսերը հաւասարապէս կը շնչեն իրենց ցողունով, իրենց տերեւով, իրենց ծաղիկով և նոյնիսկ իրենց ստորերկրեայ արմատով

Այս պշշտօնը տնցնդիատ է և կը տեսէ գիշեր թէ ցերեկ, անոնք կը տեսէն այնչափ, որչափ բոյսին կեանքը

ԲՈՅՄԵՐՈՒ ՄՆԴԱՌՄԱՅԻԹԻՒՆԸ

Ուրեմն բոյսերը կը շնչեն կենդանիներու և մարդոց պէս և ճիշդ նոյն ձեռով, թէ զիշերը և թէ ցերեկը Բայց, առէէ զատ, իրենց գործարաններէն մէկ քանին ունին պշշտօն մըն ար որ իրենց յատուկ է և որ տառացի կերպով շնչառութեան հակառակն է:

Բոյսերուն բոլոր կանանց մասերը արեգակնացին լոյսի ազդեցութեան տակ և միայն արեգակնաւորումի տեւողաւթեան միջոցին, կը

ծծեն օդին կամ ջուրին մէջ գտնուող բնածիական թթուն և կ'արձակեն թթուածինը Այս պաշտօնը բուսականուցի (քլորօֆիլ) յատկութիւնն է, որ կանաչ գոյացութիւն մըն է տարածուած, տերեւներուն խոտերու ցողունին և փայտային ցողուներուն մէջ, բուսականուցի զարկ բուսայինները, օրինակ ոռւնկերը, ոյտ պաշտօնը յունին

Այսպէս, բոյսը ամէն ատեն, զիշեր ու ցեսքեկ, ամրովզ մտկերեսով կը չնչէ օդին առնելով թիւուածինը և անոր տալով բնածիական թշթուն, և միայն ցերեկին, իր կանաչ ժամելով նիշը հակառակ եղագային փոխանակութիւն մը կը կատարէ Երբ Արեգակը չի փայլիր, միայն չնշուութիւն կը կատարուի, երբ Արեգակը կը փայլի, միանգամացն կը կատարուի երկու գործ ծողութիւն, որոնք իբրաւու. Ներհակն եւ բուսականացի պաշտօնը տինքա՞ն զործունեաց է, որքան արեգակնաւորումը զօրաւոր է, ոյս պայտային մթնոլորտին մատակարարէ աւելի մեծ չափով թթուածին. որչափ չնշառութեան առեն ինքը չի ծծեր Ծնչառութիւնը և բուսականաշային պաշտօնը որուց բանքն են երկու որոշ զործաբանները, անկախ և նոյն բուսայինին մէջ տեղաւորուած:

Կարելի՞ է բուսականաշցոյին պաշտօնը ներտել իր ներհակ չնշառութիւն Աչ ասիկ

չնշառութիւն մը չէ Աս ոննդառական երեւոյթ թրն Էկենզականիներու վմարտողութեան նման կանաչ տունէր կը ծծէ ողին բնածիական թթուն անանելու համար Ասիկու ունատէ մը ուտել է Բնածիական թթուն կազմուած է բնուծուիչ և թթուածինէ, տերեւներկանուց զայն կը տարագագրէ, բնածուիր կը ջրատի և բայսին մէջ կը հատառտուի բուսայիւրի, նշային չաքարի ձեւի տուկ, իսկ թթուածինը կ'արտաքուի իր մարտողական կզլղանք

Այժմ ուզգող թիգչները նմանցենք մանրադիտոյին վաւարաւներու, ուր նիւթը կ'այցի արտագրելու համար կորովդու Վաւարան մը պահեցու համար երկու բան պէտք է, այրելի նիւթը և տյրոզ մը Բուսականաշային պաշտօնը կը բերէ այրելին, մեքենային ածուխը, չնշառութիւնը կը բերէ այրողը թթուածինը

Այսպէս կանաչ նիւթէ զրկուած բոյսերը (սունկերը զայխուոր և այլն) իրենք իրենցմէ սննդաւորուելու անկարող են և դատապարտուած են մատրոյժային կեանքին Անոնք ստիպուած են փոխ առնել ամէն պէտքի ուրիշ զործաբանաւորումներէ այն բնածիային արտադրութիւնները որոնց պէտք ունին իրենց չայսութեան համար:

70

ԽՆՉՈՐ ՊԵՏՔ Է ՄԵՐ ԱՌԱՋՁՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

1.— Եթէ յարկաբաժիններու մէջ, ուր կը բնակինք ցերեկը և ուր օդի նորսգութիւնը գիւրին է, բոլուր մշակել գրեթէ անտարբեր է, գիշերը քնացած դոց սենեակի մէջ պահելը վտանգառոր է: Ոչ թէ միայն անոր համար որ բոյսերը թունաւոր արտադրութիւններ կ'արտաքսեն, բոց նաեւ անոր համար որ անոնք իրենց մաերեաին համեմատ կը չնէեն և մեր պառկած տեղի սահմանաւոր օդին մէջ տեղի կ'ունենայ բոյսին և մեր միջեւ կեանքի մրցում մր:

Չափահաս մարդ մը ժամը մթնոյրտէն 20-25 լիդր թթուածին կ'առնէ և 15-30 լիդր բնածիւական թթու կ'արձակէ: Եթէ 30 խորանորդ մէթր օդ հաշուենք մէկ մարդու համար, ինչ որ անհրաժեշտ է, 8 ժամուան քունի ընթացքին սենեակին օդին 100 ին 0.7ը բնածիւական թթուած լիցուած կ'ըլլայ, համեմատութիւն մը որ մէ աւելի եղած ատեն օդը վատառողջ կը նկատուի: Ուրեմն եթէ նոյն միջոցին մէջ և նոյն ատեն բոյսեր ալ մեղի հետ մրցելով չնչեն, թթուածինի ապառումը և բնածիւական թթուի համեմատութեան բարձրացումը 0.7 աստիճանէ աւելի շատ ար սէ կերպով կը կատարուի՝ այս կերպով նախաքան զարթնումը չնչանդութեան լուրջ վտանգ մը ստեղծելով:

2. — Ընդհակառակը, և լեզն մինչեւ պառ-

կիլը, և ըստանրապէս դպյածառ օգնութեան, բայսեր մը մթնոյրտը մաքրելու թանկագին դեր կը կատարեն, սրովնետեւ անոնք թթուածինի կուակներ կը տարածեն, նոյն տտեն ծծելով բնածիւական թթուն Բաղաքներու մէջ, ուր օդը միշտ աղականներու ենթակայ է, բազմաթիւ ծառուտ հանրային սրաբակդներ և ծառուղիներ կենացը անհրաժեշտութիւն մըն է և թթուածնաւորելու գլխաւոր միջոցն է:

Առողջութեան մէկ օրէնքն է գիշերը բոյսերու մօտ դժոնուելէ վախնալ և ցերեկները կանաչութեան մէջ, կադելի հզածին չափ ապրիլ Արեգակի տակ:

Զուրը խմեցէք երբ ծարաւ էք, բայց մէկ անգումէն քիչ:

Այսօրուան ձաշը պէտք չէ վաղուան նախաձաշին վնասէ:

Ոկրամոլները ակուաներով դոմբան կը փորեն:

Թուխս հացը աւելի օննդարար է քան ճերամակ հացը:

Մարդ իր սրունքներով այնքան կը մարտութան իր ստամոքսովի

Պարարտ կերակուրները չատ աննդարար են, բայց չատ քիչ գիւրամարտ

Նորածինները պէտք է թոզուք որ քնառնան որքան որ կ'ուզեն,

ՄՆԱԻՆ ԴՆ ԵՐՈՒ ՄԱՐՍՈՂՈՒԹՅՈՒՆ
ՏԵԽՈՂՈՒԹԻՒՆԸ

ՄԻԱՅԻ

Խորոված խող՝ չորսուկէս ժամէն, եղան, խաշած կամ տղած, սիրտ, խողի խաշած, հորթ, խողաճարպ կամ խողապուխտ՝ չորսական ժամէն, եղան խորոված, յեզու՝ երեքուկէսական ժամէն, լեարդ և ոչխարի խորոված՝ երեք ժամ մէկ քառորդէն, երիկամունք և ոչխարի խաշած՝ երեք ժամէն, դառնուկ՝ երկու ժամ մէկ քառորդէն, ուղեղ՝ մէկ ժամ երեք քառորդէն, ստամոքս մէկ ժամէն,

ԶԲԱՅԻ, ԿԵՆԴԱՅԻՆ, ԵՐ

Խեցեփառ, խեցդասին, տառեխ (րինկա), լոդ (սոմոն), չորսական ժամէն, փողոք (մօրիւ), երեքուկէս ժամէն, սատրէ՝ երեք ժամէն, վահանածուկէն (գարդան) և մէրդան՝ երկու ժամէն, յեզուտծուկէն (հիսի)՝ մէկ ժամէն

ՅԲԱ ԵՒ ՀԱՅԻՂԻՆ

Հնդկաւաւ՝ չորս ժամ մէկ քառորդէն, բաղը սագ և ճաղար՝ չորսական ժամէն, խորոված հաւ՝ երեքուկէս ժամէն, տատրակ՝ երեք ժամ մէկ քառորդէն, խաշած հաւ և փասիան՝ երեք ժամէն,

Զափաղանց լաւ ընթիւք, դէշ զիշեց

ԲԱՆՁԱՐԵՂԻՆ

Վարունգ՝ չորս ժամ երեք քառորդէն, կաղամբ՝ չորսուկէս ժամէն, ստեպղին՝ չորս ժամ մէկ քառորդէն, բողկ՝ չորս ժամէն, իւաշած գետնախնձոր՝ երեքուկէս ժամէն, կարսու՝ երեք ժամ մէկ քառորդէն, հաղար՝ երեք ժամէն, բակլայ և խորոված գետնախնձոր՝ երկուքուկէսական ժամէն, լուրիւ (կանոչ), ծաղկակաղամբ, սսխ, լովիկ՝ երկուական ժամէն, ծներեկ (գուշ գոնմաղ), շոմին (սպանաղ), կոտեմ (թէրէօթի)՝ մէկուկէսական ժամէն, սունկ՝ մէկ ժամ ու մէկ քառորդէն

ՊՏԱԼՂՆԵՐ

Խազող՝ երեք ժամ երեք քառորդէն, թուզ սեխ, ընկոյզ, մոր՝ երեքական ժամէն, նարինջ և երախ՝ երկու ժամ երեք քառորդէն, խնձոր և հաղարջ (ֆրէնկ իւզիւմիւ), երկուքուկէսական ժամէն, կեռոս, սալոր՝ երկուական ժամէն

ԶԱՆԱԶԱՆՔ

Մաքարօնի՝ երեքուկէս ժամէն, հաց, պանիր, խաշուծ հաւկիթ, երեքական ժամէն, թէրիսաշ հաւկիթ, եռացած կաթ, անուշ՝ երկուական ժամէն, բրինձ և հում կաթ՝ մէկուկէսական ժամէն

Զուրը մորթին համար այն է, ինչ որ օղը թոքին

Ե Ր Ի Կ Ա Մ Ո Ւ Խ Ն Ք Ի Հ Յ Ա Ճ Ա Ծ Ա Հ Լ Ի
Ա Ճ Խ Ա Տ Ա Ն Ք Բ

Երի մարմնոյն մէջ զտնուող աժնքան
գործարաններուն մէջ երիկամունքը կը բռնէ^շ
շատ կարեւոր տեղ մը:

Գործարանաւորումին մէջ մշանառու-
թեան ընթացքին ալիքւնը շուտով պիտի դառ-
նար թունաւորեալ լոյց մը, եթէ անքնդհատ
չմաքրուէր Այս մաքրութեան համար գերա-
զանց կատարելութիւնով զտարանի մը պէտքը^շ
կար, որ կարող ըլլայ գէշը յապաւեկ՝ առանց լա-
ւեն բան մը կորսնցներու Այս զտարանը ու-
նինք մեր մարմինին մէջ, երիկամունքն է
այն:

Երիկամները երկու խոշոր լուրիաներու ե-
րեւոյթը ունին, կցուած ողնայարական սիւնին
երկանքին Անոնց իւրաքանչիւրին երկայնու-
թիւնն է շուրջ 12 սանթիմէթր, 140 խորա-
նարդ սանթիմէթր ծաւալով և 130 կրամ ծան-
րութիւնով: Արիւնային երակները (շնչերակ և
սեւերակ) երթուղարձի ատեն կը թափանցեն
երիկամունքը անոր գողածեւ կողմէն կամ պոր-
տէն:

Պորտին վրայ կը գտնուի նաեւ, բացի չնչե-
րակէն, ուրիշ խողովակ մըն ար Զտումի գոր-
ծողութենէն յետոյ արտաքսուելիք հեղուկը այս

խողովակին միջոցաւ կ'երթայ միզափամփուշտը,
ուր կը հաւաքուի՝ անկէ բոլորովին մարմինէն
դուրս ելլելու համար:

Երիկամային զտարանները, այնքան նուրբ
և այնքան բարակ են որ ամենանուրբ մազը
բաղդատմամբ անոնց հսկայական է Ամէն, օր
արիւնէն կը զտեն 1250 խորանարդ սանթիմէ-
թր անսկետ ջուր և թոյն Ասիկա ջրջան ընող
արհան ծաւալին մէկ հինգերորդ մասն է Այս-
քան նշանակալից մաքրումի մը անհրաժեշ-
տութիւնը պիտի հանկցուի, եթէ ըսենք որ մեր
օրական մէզի ձեւով արտաքսած արտադրու-
թիւնը քաւական թոյն մըն է 450 կրամ ծան-
րութիւնով կենգանի մը մահուան գատապար-
տերու համար:

Կը պատահի որ այս զտարանը կը պայթի
կամ կ'ատառատի Պայթեկու պարագային կարգ մո-
տարբեր, ինչպէս շաքարը և բնասպիտը (ալպիւ-
մին), կ'անցնին այս բաց զուռէն և արիւնային
փամփուշտներէն կը փախին, ուր պէտք է մր-
նային Աղտառելու պարագային իրենց պաշտօ-
նը դէշ կը կատարեն և աւերդորդ տարրերը, ինչ-
պէս մէզը և միզական թթուն (ասիտ իւրիք):
Հեն չէզոքացներ, ասոնք փամփուշտներուն մէջ
բիւրեղի կը փոխաւին, որոնց արտահանաւը
չափազանց ցաւատանց է, կամ մարմինին զա-
նազան ժամկետն մէջ հաստատուելով կը պատ-

Ճառեն յոշակաթուած, յօդացրու նային Վերջառ
պէս երբ երիկամունքի պաշտօնը խորապէս
խանդարուած է, արհան մէջ կը կուտակուին
արտահանուիլիք թայները և տարրերը, զվարաւո-
րար մէզը կը կողմուի միջարփւն և ասոր
հետեւանքը կրնայ մահ ըլլար

Մտային աշխատանքով բոդնած ուղնդը
հանդէցնելու լուսպոյն միջոցն է մարզանք
մը ըներ

Հայրերը և մայրերը պարտաւոր են իրենց
տղոց արգիլել սուրճու

Արմտիքները քիչ մը իւզի յաւելումով կը
զառնան ձշմարիտ կատարեալ սնունդների
կատարեալ ծամողը իր ստամոքսը դեռժ
կը պահէ խանդարումներէւ,

Զգուշցեք այն բոյսերէն, պտուղներէն,
հատիկներէն և սունկերէն՝ որոնք չեք ճանշ-

Քարած ատենիդ մի՛ շարժէք ոչ ձեր կոն-
քը և ոչ ողնայարի սիւնը

Երբ ձեր կերակուրներու պահերը անկատ
չոն են, ստամոքսը կ'ենթարկու խանդարումի
և հրանդութեանու

Կէսօրուան կերակուրը պէտք է ուելի
կարեւոր նկատուի, իսկ երեկոյանը պէտք է
թեթեւ ըլլար

Լի եւ Ա. Բ Ֆ Ը Մ Ա Ր Մ Ի Ն Ի Ն
Ա Մ Ե Ն Ա Մ Մ Ե Ծ Գ Ա Բ Ծ Ա Ր Ա Ն Ը Ը

Գործարանաւորումը ինքնն է որ կը շինէ,
մնունդին ըերած հիւթերով, իր անդադաւութեան
անհրաժեշտ մեծ թիւով սրտադրութիւններ՝ իր
ախտանոցներուն մէջ, որոնք գեղձերն են
կյա աշխատանոցները յանախ մանրաղիտային
են, բայց կան ալ որ աշխատու են կեարդը ա-
նոնցմէ ամենակարեւորն է, ան ճշմարիտ ճար-
տարարուեստի վայր մըն է՝ բաղմաթիւ աշխա-
տանոցներով, ուր կը պատրաստուի նաքարը և
կեղին

ԳՈՐԾԱԲԱՆԱՀՈՐԾԱՄԻՆ ԱՆՀԲԱԺԵՇՏ

ՃԱՅԱԲԱՐԻ ԵՒ ԿԵՎԱԻ ԳՈՐԾԱԲԱՆՔ

Զամուհաս մարզոց կեարդը 1382 խորա-
նարդ սանթիմէթթ ծաւուլ ունի և կը կշռէ մէ-
կուկէս քիլոկրամ։ Ասիկա ամենածանը և մե-
ծածաւալ փորստին է, ունի մութ թուխ գոյն
և բաժնուած է երկու դիխաւոր և երկու երկրոր-
դական բիթակներու, այս վեր իինները իր սոսո-
րին մասին վրայ են, ուր կայ նաև լեզիին
փոմփուչտր կեարդը րջիչներու կոյտ մըն է, ա-
սոնք գործարանի բանուորներն են, որոնք մի-
լիմէթրին հորիւրոդ կամ յիսունորդ մասին
չափ տրամացիծ ունին, անոնց թիւը միլի արնե-
ցափ գործարանի միլիունէ աւել ըլթակ-
րով է և խմբուած են չորս միլիունէ աւել ըլթակ-

ներու մէջ, առոնք իրենց աշխատանոցներն են
ՇԱ.Ք.Ա.Ր.Ը.— Լեարզը ամէնէն առաջ շաքա-
րալին ճարտարաբուեստի կեղրոնն է, Ան կը
կաղմէ շաքարը՝ սնունդներու միջոցաւ եկած
կամ ճարտողական հիւթերուն միջոցաւ արտա-
դրուած՝ սովորելով նշան

Նոյնիսկ սննդառութիւնը ոչ մէկ նշային
նիւթ պարունակէ, ան շաքարը կը շինէ ուրիշ
որ և է բանով, կաւ սնուցուած՝ ան միշտ կը
պարունակէ քսանէն երեսուն կրամ շաքար, գէշ
սնուցուած՝ ան կը պակսի, բայց կը մատակա-
րարէ այնքան՝ իր բջիջներուն մէջ պարունակ-
ուած քաղցրածին ըսոււած նիւթի մը ձեւափո-
խութովի Երակներուն մէջ ներմուծուած ջուրի
հոսանքով մը լուացէք լեարդի, մը պարունա-
կած ամրող շաքարը, ժամ մը յետոյ, առանց
դուրսէն որ և է բան ներմուծերու՝ շաքարի պա-
հատ մը պիտի գոյանայ կրկին

Լեղին.— Ասիկա Լեարդին տեսակ մը ազ-
նուական աշխատանքն է, բայց այս ճարտա-
րարուեստը ուրիշ տեսակ առատ արտադրութիւն
մըն ալ կու տայ, լեղին, որ աղիքին մէջ կը հո-
սի, սակայն ոչ առանց նշանակելի և կարեւոր
օգտագործումի Լեղին աղիքի խողովակին
սքանչելի մէկ հականնեխիչն է, որ զայն կ'ապա-
հովէ մեծ նսխումներու դէմ, միւս կողմէ իր ա-
ռատութիւնը կը դիւրացնէ մարտողական միա-

ցորդներու արտաքսումը, վերջապէտ կը ծառայէ
ճարտուտ նիւթերուն լոյժի վերածուեկուն
ինջովէ՛ Կը ԳՈՒՇէ

Նիւթե՛ ԲՈՒ ԲԵՌՈՒ ԻՄԸ.— Խերտքանչիւր
րիթուկը, բազիացած բազմաթիւ բանու որ բջիջ-
ներէ, շրջապատուած է, երեք շրջանակուցին ա-
նօթով, որոնք իրենց ջրանցիկները կը մղեն
մինչեւ իր ներսը, ճերմակ անօթը, լեցուն սպի-
տակ գնդիկներով՝ որոնք կը կատարեն մաք-
րումը և պահպանումը, կարմիր անօթը, լեր-
գային ջնշերակի նիւթեր, որ կը համբարէ թըթ-
ուածինը և կը սնուցանէ բանուուրները, կապոյտ
անօթը, թոքերակէն եկող վաճառականական
ճամբան՝ որով կատուած է աղիքին, խառնուած
մարտողութենէն արտադրուած արեան՝ ուրկէ
լեարդը պիտի քաշէ շաքարն ու լեղին

ՇԻՆՈՒԱՌԸ Ա.Ր.Տ.Ա.Դ.Ր.ՈՒ.Ի.Մ.Ը

ՏՈՒՌԱՌՈՒՄԸ

Աշխատանոցը աշխատանքի մէջ ըրալով՝
բջիջներէն գտուած շաքարը՝ բլթակին կեդրոնը
գրուած և միւսուներուն ուղղահայտց եղող նոր
անօթ մը կ'ուղղուի, այս անօթը զայն կ'առաջ-
նորդէ, դիսի տրետոն մեծ շրջանը, որուն մէջ կը
թափի Գոյութիւնին, ան կը տարածուի բլթա-
կի միջոցին մէջ և կ'իշեայ ջրանցիկի մը մէջ,
այս լիորիի ջրանցիկներաւ միացումը լեարդին
ստորին եղերքը կը կաղմէ ջրանցք մը, որ իր

վերջուրութեան երկու ձիւղի կը բաժնուի, որոնցմէ մէկը ուղղակի բացուած է բարակ ազիքին մէջ և միւսը մինչեւ լեզիին փամփուշտը հասած է, ուր լեզին կը հաւաքուի իր պահատ ի հարկին—մարտզութեան ատեհն—հասկու համար ազիքին մէջ: Լեարդը 24 ժամուան ընթացքին վեցնարիւրէն եօթհարիւր խորանարդ սանթիմէթր ($0-700$) կրամ լեզի կը պատրաստէ:

Բուսակերութիւնը կեանքը կ'երկարէ, որովհետեւ գործարանաւորումը չի մաշեցներ

Միսով մկանային զորութիւն չի ստեղծուիր, այլ հացով ու ճարպով:

Արիւնային կազմ ունեցողները պէտք է աւելի բանջարեղէններով սահնին:

Սուուղը պէտք է համեմատական ըլլայ աշխատանքին:


Երեխաներու առողջութեան պահպունման համար պէտք են մաքրութիւն, պարզութիւն և ազատութիւն:

Շարունակ զուարթ մարդոց հետ ճաւշեցէք, երբեք գէշ մարսողութիւն չէք ունենար:

Զափազանց կարեօր է չնչել առտուան օպ, ասիկա դարմաններու ամէնէն աղդուն է:

Պահեցէք առողջապահական կանոնները և մի շեղիք անոնցմէ, բժիշկի պէտք պիտի չունենաք:

Ի Ն Չ Պ Է Ս Ա Կ Ռ Ա Ն Ե Ր Ը
Կ Բ Շ Ն Ի Ն, Կ Ա Պ Ր Ի Ն Ո Ւ Կ Բ Մ Ե Ռ Ն Ի Ն



Ակռաները որ մեր բերանը կը կահաւորեն և դէմքին գեղեցկութիւնը այնքան նկրգաշնառ կօրէն կը լրացնեն, մարսողութեան կարեւոր օ. Առ.

ժանդակներն են, անսնք փոքրիկ ոսկորներ չեն որ
ըստ կամո բնութիւնը հաստատած ըլլար, կարծ-
րութիւնը միայն բաւական յատկանից մը չէ
ոսկորի մը սահմանը տալու համար, առա ու-
րեմ ի՞նչ են ակռաները:

ԱԿԲԱՆԵՐՈՒՄԻՆ ԲՆՈՒԹԻՒՆԸ

Ակռաները ոսկորներէն բոլորովին տարբեր
հագում մը և մասնաւոր յեղաշրջում մը ու-
նին Անոնք մազերուն, եղունդներուն, ինչպէս
նաև կարդ մը կենդանիներու փետուրներուն,
խեցիներուն և եղջիւրներուն հետ նոյն բնու-
թիւնով արտադրութիւններ են, նայնիսկ ագրող
էակներու գասակարգին մէջ կը տեսնուին տե-
սակներ՝ որոնց ակռաները ծնոտներէն առաջ
կը բուանին:

Բնականոն վիճակի մէջ մեր ակռաները
տեղաւորւած են ծնոտներուն վրայ՝ անոնց
համար փորուած բջիջներուն մէջ:

ԻՆՉԳԻ՛Ս ԿԸ ԾՆԻՆ

Ակռաները կը ծնին երկու բջիջային անու-
մէ, որոնք իրարու առաջ կ'երթան և կը վեր-
ջաւորին անոնցմէ մէկուն՝ միւսին մէջ պար-
փակումով.

Մէկ կողմէ միգամածի խոր մասին մէջ
(ներքնամաշկ) կ'երեւի բջիջներու փոքրիկ ծրար
մը, որուն մէջ կ'անի ջագային ծրար մը և չառ
բարակ արիւնային երտկ մը, Այս փոքրիկ դոր-

ծարանը ատամնային սաղմն է, ան քիչ առ քիչ
կը յրջապատուի զոյացութիւնով մը, որ իսկոյն
համակեղունական փուլերով կը հաստատունայի,
Ասիկա փղոսկրային կամ ատամնային մասն է:

Միւս կողմէ միգամածի մակերեսային բը-
ջիջներու նուաղ մակերեսային մասը կը փոխ-
ուի խորանարդաձեւ փոքրիկ տարրերէ կազ-
մուած թաղանթի մը, ասիկա աղամանդային
թաղանթն է որ ծնունդ կու տայ կիտուածին:

Աղամանդային թաղանթը կը խրուի՝ ճըն-
շելով ծնօռային ոսկորին բջիջ ըլլարիք խորշին
մէջ, ինչպէս մատը՝ ձեռնոցին մէջ: Այսպէս
յառաջանալով կը պատահի ատամնային սաղմին,
որուն փղոսկրային մասը հետղնետէ աւելի
թանձրացած է, որ կը մեծնայ հակռառակ ուզ-
ղութիւնով արդիկերով և դարձնելով ատամնային
տոսպակրու Այս կերպով թաղանթը ծշգրտորէն
կը յրջապատէ և կը սկսի զայն ծածկել փղոսկ-
րային խաւով մը:

Այս պարագային ակռան սմբողջովին կազ-
մուած է: Ինչ չափով որ ներսը մնացած սաղմը
կ'աշխատի ներսէն թանձրացնել իր պատեանը
ակռան կը մեծնայ, կը լեցնէ խորշը մակերեսա-
յին մաշկը կը ճնշէ և վերջապէս զայն կը ծակէն
եւ ահա իր ծնունդը կատարուած իրողութիւն
է արգէն:

ԻՆՉՊԵ՞Ր ԿԱՊՐԻՆ

Ակռան երեք մասեր ունի, Պատկը, ծածկուած փայլուն կիտուածով մը որ բերնին մէջ ոցուած է, շրջանակածև Պարանոցը որ ծնօտային ոսկորը կը շրջապատէ, Արմատը, մէկ կամ մէկէ աւելի, որ խորչին մէջ կը մնար Ակռան կը շարունակէ ապրիլ շնորհիւ կակուզ մասին՝ որ ներսը ծածկուած է: Ատամնային կաւուզ մասը ուրիշ բան չէ, բայց եթէ տաղմին մնացորդը իւրաքանչիւր արմատ իր երկայնութեան մէջ ծակուած է անցքով մը, որ ճամբայ կու տայ սննդատու երակներուն և ջիղերու պղտիկ կծիր կի մը, որ կ'ապահովէ գործարանին գդայնութիւն մը . . . երբեմն քիչ մաղթելի:

ԵՐԿՈՒ ԱՏԱՄՆԱՌՈՒԹԻՒՆՆԵՐԸ.—Պէտք է յիշել նաև, որ իւրաքանչիւր ծնօտային խորշի աղամանդային թաղանթը՝ ոչ թէ մէկ, այլ երկու տաղմեր ունի: Այս կերպով է որ երկրորդ ատամնաւորումը կ'ապահովուի: Ամբողջ մանկութեան ժամանակամիջոցին մէջ առաջինին տակ երկրորդ ակռայ մը կ'աճի յամբօրէն, ոչ իր կործը կիտուածին շտրունակական ճնշումով կր ներգործէ արմատներուն վրայ: Այս կերպով է որ երրու տարիքը կու գայ, կաթի ակռասն, մինչի իր պարանոցը խարտոցուած, ինքնին կ'իշնայ՝ աղատ առպարէդ տալով իրեն յտջորդին, եթէ մայրիկը չկանխէ անոր անկումը չուանով

մը զայն քաշելով, Պէտք է ըսել որ ասիկտ լաւ միջոց մըն է, որովհետեւ կաթի ակռաներ կ'ըլլան որ թերի կերպով ազդուելով հասօտատ կը մնան ու տուաւել կամ պակաս երկար ժամանակով արդեկը կ'ըլլան խորչին մէջ իրենց յտջորդին տեղ տալու, որոնք կը ոտիպուին ծուռ ելեր:

Ստորին ողնայարաւորներու ակռաները իշխոց կեանք, թեւողութեան բազմաթիւ անգամներ կը փոխուին, ասոնք բազմատամեան կը կոչուին: Ստճաւորները միայն երկու ատամնաւորում ունին և կը կոչուին երկատամեան:

Մարդոց առաջին ատամնաւորութիւնը կը բաղկանոյ 20 ակռաներէ, 8 կտրող, 4 շնատամ և 8 աղօրիք, միայն ասոնք են որ կը փոխուին Երկրորդ ատամնաւորումը ուշ կ'ամբողջանայ երրեմն շատ գէշ, երեմն նոյնիսկ ոչ բոլորովին՝ թերի տեղերով: Այս երկրորդ ատամնաւորումը կը բաղկանայ 28 ակռաներէ, 8 կտրող, 4 շնատամ, 8 փոքր աղօրիք, 8 մեծ աղօրիք, ասոնց վրայ կ'աւելնան, 20 տարեկանէն յետոյ 4 մեծ աղօրիքներ եւս, որոնք կը կոչուին իմաստութեան ակռայ եւս, և որոնցմով ակռաներուն ընդհանուր թիւը կ'ըլլաւ 32:

ԻՆՉՊԵ՞Ր ԿԸ ՄԵՌՆԻՆ

Ակռան նախասուահմանաւած է մեռնելու . . . ծնրութենէն: Տարիքը համնելուն, ակռալին կենաւատու գործարանը, կակուզ մասը կը չորնայ՝

իր արիւնային երակներուն անգործութեան մատնուելէն և յեսոյ կը չքանայ Այն խորշն անդամ, որ զայն կը պարսւնակէր, կը զոցուի, լինան խոկ կը լքէ զայն, փղոսկրի թեթեւ կտորը կը բաժնուի և առանց ցաւի կ'իշնաց:

Ասիկա բնական, բնախոսսական մահն է, բայց ակուները իրենց հիւանդութիւնները ուսին և շատ անդամ փորձանքներու զոհ կ'երթան Մակերեսային մասէն վեստուած ակռայ մը անդարմանելի կերպով կորսուած չէ, շատ անդամ կարելի է զայն դարմանել կամ մասսմբ պահեր:

ՓՏՈՒԹԻՒՆ. — Սկռաներու մեծագոյն հիւանդութիւնը փութիւնն է, որ կը զարնէ փղոսկրին, զայն կը կրծէ և կը խարառցէ, մինչեւ որ կեզրոնի խոռոշը բանայ և մէջտեղ ձգէ ցաւու կակղամաս մը Փառւթիւն առաջ բերող աղղակներն են. լինտերու բորբոքումը, ատամ-նարջիջային վերնաթաղանթի բորբոքումը, պաշրները և այլն ծաւերը ընդհանրապէս այնքան սաստիկ են, որ հիւանդը ինքն խոկ կ'առաջարկէ, զաւէն փրկուելու համար, հանել զայն և զրկուիլ ակռայէն. Պէտք չէ հիւանդ ակռայ մը հանել, շատ մը պարագաներու տակ խնամելով կարելի է փրկել զայն, կակուղ մասը կը փճացնեն, խոռոշը ցիմանով կը գոցեն և ցաւը կ'անհեախ:

Ակսային պէտք չէ մօտեցնել կապար, ոլոն-դիկ և ֆուֆու:

Շ Հ Ղ Ե Զ

ԴԱՆԿԻՆ ՈՒԽՈՅՑՅՆՆՐԸ ԵՒ ՈՒՂԵՂԻՆ ԱՈՐԾԵՐԸ

Կը առուի թէ մէկը մասնաւոր կերպով զարգացած ձակում մը ունի՝ իրեն այս հակումիւռոյցը ունի իդ գանկին վրայ, և անոնք որոնց յատկուաթիւններին մէկն ու մէկը պակսի՝ տնոնց ուղեղի համապատասխան խորշը պարտագ է Այս պէս կը սահմանէ գանկարանութիւնը, որ հնարած է մրանսուա—Ֆօղէֆ Կալ (1758-1828) բրդիշկը Կալի գաղափարը այն է որ ամէն բնազգ ամէն զդացում և հոդիի ամէն հակում իրը կեզրոն ունի ուղեղին մէջ շտա որոշ կէտ մը՝ տուաւեց կամ պակաս զարգացած՝ նայելով ենթակային, և որովհետեւ գանկը ձեւաւորուած է իր պարունակութեան վրայ, ան՝ կը յաւակնի ձանցնալ ենթակային հանդամանքները՝ այս տեղերուն համապատասխան գանկի մակերեսը շշափելով։ Այս զրութիւնը որ ատենին ունեցաւ իր պաշտպանները և բուռած հակառակորդները, այսօր զրմեթէ լրուած է այլեւու նրան, այսօր որոշ է ուղեղին քանի մը մասերուն կատարած դերը բայց միւս մասերուն զերին մասին տակաւին խորհրդաւորութիւնը կը տիրէ ՈՒՂԵՂԸ ԳԻՏԱԿԻԸ ԶԳԱԾՆՈՒԹԵԱՆ
ԵՒ ԿԱՄԱԼՈՐ ՇԱՐԺՈՒՄԻ ԿԵԴՐՈՆ
ԶՊԱՅԻՆ ՊՐՈՎԵՐՖԻՒՆ Ջիզերէ բազկարած 4:

Զիգերը տեսակ մը հեռագրային թելեր են, առնցմբէ ոմանք զգայական, կեղրոն կը տանին մարմինին մակերևսին իւրաքանչիւր կէտին վրայ ընդունուած տպաւորութիւնները, ուրիշներ, շարժող, ուզուած կէտերուն կը հաղորդեն շարժումի հրամանները:

ԱՆԴՐԱՌԱՐՁ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆ.— Էմբունումի և զեկավարումի կեղրոնները ամփոփուած են ողնայարական սիւնին մէջ, ասոնք են ուղեցը, ծուծը, ողնային կոճղեղը և ողնուղեցը թոլոր զգայողական ջիզերը կը համանին. ողնուղեցին կամ անոր երկարաձգումին՝ ողնային կոճղեղին բոլոր շարժական ջիզերը անկէ կը մեկնին Ասոնք են անդիտակից զգայութեան և տանց կամքի շարժման կեղրոնները Երբ մարդ չափազանց մտասրազ է կամ քուն, եթէ խայրուի կամ այրուի իր մարմինին որ և է մէկ իշտէն, անմիջապէս պաշտպանութեան շարժում մը կ'ընէ հեռացնելու համար խայթող կամ արող բանը, թէեւ ան ոչ ցաւի գիտակցութիւնը, ոչ ահեռացնելու կամքը ունեցած ըլլար, Զգայողական ջիզը ողնուղեցին կամ կոճղեղին հազորած է վտարումի լուրը, իսկ ողնուղեցը կամ կոճղեղը մկաններուն զրկած են պաշտպանողաւ կան շարժումի հրամանը Այս երեւոյթին կ'ըսեն և Անդրադարձ գործողութիւնն, Բուն ուղեցից ասոր մէջ մաս չունի:

ՏՐԱՄԱԲԱՆԵԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆ.— Բայց երր մարդ ուշադիր կամ արթուն է, երեւոյթները կ'անցնին տարրեր կերպով՝ ինչպէս եթէ ուրիշ թելերով հազորդագրութիւն մը հաստառուած ըլլար, ընդմէջ ողնուղեցին ու կոճղեղին և բուն ուղեցին որ տան տէրն է, Այս պարագային զգայողութիւնը կը դառնայ զիտակից, մենք միայն կը զգանք, կը խորինք որ մեզ կը խայթեն կամ կ'այրեն և ազատելու համար է որ շարժումով մը ետ կը մզենք վթարումի առարկան Այս երեւոյթին կ'ըսեն «Տրամարտանեալ դործունեութիւն»:

Թողլով մէկ կողմ ծուծը, որուն զերը—քիչ ծանօթ—կը թուի ըլլալ դատաւորեալ շարժումները, պիտի բսենք ուրեմն որ բուն ուղեցը կեդրոնն է զիտակից զգայնութեան և կամաւոր շարժումի, կամ յաւ եւս է ըսել որ ան հոգեկան կեղրոնն է, որովհետեւ տամէն ինչ չի վերածութիր զգայնական ըմբռնումի և շարժումի հրամանի, կայ տակաւին հոգիի ամբողջ կամքը, ընազդները, զգայումները, մտաւորական կարողութիւնները՝ սրոնց կեղրոնատեղին և զործիքն է որուն ուղեղը, Բայց հոս խորհրդաւորութիւն մը կայ որուն զիտութենը դեռ չի լրցած թափանցեր

ԱՆԴՐԱՌԱՐՁ ԱՅՆ ԱՆԹԻՒՆ.— Երբ ուղեղը կը կըտրենք, պիտի տեսնենք որ անոր զանգուածին մէծաղոյն մասը ճերմակ է, Այս ճերմակը, ման-

բագէտով զիտելով, ջղային թելերու կոյտ մըն է, որոնք կը հասնին ողնուղեղին և կոճէղին, ձեռադրական միլիոնաւոր թելեր ի մի բան հնարաւոր դարձնող մարմինին ամենափոքր անշնան իսկ կառավարումը Եւ այս թելերէն իւրաքանչիւրը կը յանդի րջիջի մը կամ անմէ կը բժիի: Աւզեղային րջիջները գործարանին աղնիւ տարրերը և ձիշմարիտ հոգեկան կեդրունները, իրարու մէջ հաղորդակցուելով բազմաթիւ ճիւղաւորումներով, որոնք հնարաւոր կը դարձնեն իրենց ապաւորութիւններուն ի մի ամփոփումը և մասնակի գործերն ուղեղին մակերեսը կը կաղմէն բարտկ գորշ կեղեւ մը՝ ամբողջովին բաղմապիսի դարարումներով և ակուներով, իր թէ գանկին ներսը չափազանց նեղ ըլլարով, ուղեղը քրիրուած Ըլլար՝ յաջողերով տալ բոլորին իրենց տեղերը:

Ուղեղին ամբողջ կարողութիւնը կը կայանայ այս րջիջներուն մէջ, այս գորշ կեղեւն մէջ որուն հասուութիւնը չանցնիր միլիմետրին 33 հարիւրորդը գործարանի միացած մասը կապակցական ցանց մըն է միայն:

Տրամարանական է խորհի որ ուղեղային րջիջները կը կուտակուին խումբերով և որ դանկին մէջ խրաքացիւր խումբ ունի որոշ պաշտօն մը Բայց հարիւր տարի վերջն ալ կամ մի դրութենէն, որ ոչինչի վրայ կը յենուէր, զի-

առւթիւնք սախապուած է խոստովանիլ որ իր պլատումները հասած են միայն չափազանց անկատար և մասնակի ծանօթութեան մը՝ ուղեղին մէջ տեղերու ճշգամորւան մասին նատհառու ենք կարենալ ըսկերու համար, Կալին պէս, ջշափելով մէկը միւսին ետեւէն գանկին բոլոր գալարումները թէ՝ հոս է գործունէութեան ուսուցը, հոս՝ հաշիւինը ևայլն:

ԽՆՉ ՈՐ ԾԱՆՈԹ է ՈՂՋԵՐՈՒ ՏԵՂԵՐՈՒԻՆ Մէջ

Սակայն կարգ մը բաներ գիտենք, ինչպէս ապիրած ենք, երկու միջոցով, դիտելով եւ փորձառութիւնով:

Դիտուած է որ սեղեղի վիրաւորումով մը ըլլայ բնաջնջելով կեղեւին որոշ մէկ գտտիին բջիջները, ըլլայ զանոնք մեկուսացնելով իրենց կապակցութենէն, պաշտօնակատարութիւն մը անհնար կը դարձնեն Այսպէս է որ ձախ ճակատի երրորդ գալարի խանգարումը, վիրաւորը անկարող կը դարձնէ որեւէ բառ արտասանելու, հետեւցուած է որ խօսելու կարողութեան կեղրունը՝ գանկի ազդ մասին մէջ կը գտնուէի նոյնպէս ձախ ճակատի երկրորդ գալարի վիրաւորումը թէնւ ենթակային ձեռքը որեւէ շարժումէ չի զրկեր, բայց այլեւ չի կրնար գրեր Ենթական այլեւ չի կրնար կարգար, կամ եթէ կը կարգայ բայց կարգացածէն բան մը չի համկրնար, եթէ վիրաւորուած է ձախ վերին կողմա-

ուղիքի բլթակէն և նթական կը լսէ խօսուած առն բայց բառերը չի հասկնար՝ երբ վեստուած է քունքի առաջին գալարէն, և այն:

Ահաւասիկ համառուս ծանօթութիւններ, բայց դիւրատ կը հասկցուի որ ասոնք կարելի չէ տարածել կամքին վրայ վիրաւորում մը զիվուածական պարագայ մըն է: Պէտք են բազմաթիւ զիվուածական պարագաներ՝ հնարաւելու համար ամրողական զիտութիւն մը

ՓՈՐՉԵՐ կենթանեներնի վրԱՅ. — Փորս ձարկութիւնը աւելի մեծ արժէք ունի քան դիտելու Փորձուր կը խայթէ, հատուածի կը վերածէ կամ կը պարզէ ուղեղին մէկ կէտը և յետոյ հաշուի կ'առնէ կրծատուած պաշտօնակտութիւնը, բայց որովհետեւ այսպէս միայն կենդնիներու կապիկ կամ չուն—ուղեղին դրայ կորելի է փորձարկել հասպա ուրեմն այս միջոցով կրնանք ձանչեալ զդայնական և շարժական ուղերեր, և անձանօթ կը մնան րուր հոգեկան և մտուորական ուղերբ Այս է պատճառը որ մազմաթիւ զիտողութիւններէ և փորձերէ յետոյ ներկայիս կարելի եղած է հասնիլ ուներկրայօրէն ձանչնալու ուղեղի կեղեւի դոտիներու պաշտօնակտարութեան միայն շտափոր մէկ մասը

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՍԵՐԸ. — Պտտերազմի փորձառութիւնը մտակարարեց չափազանց միաք

յուղող նիւթերու Վիրաւորեալներ շարունակած են ապրիլ իրենց ուղեղի նշանակելի մէկ մասը, երբեմն նոյնիսկ ամբողջ բլթակ մը կրսնցնելէ յետոյ Եւ ասկէ յառաջ եկած չէ ոչ մտային խանգարում, ոչ տեղի մը գգայնութեան կորուստը, ոչ անդամալուծում, ոչ կարկամութիւն, ոչ այլինչ Աս ապահով կերպով ըսել չէ թէ ուղեղին մասեր կրնան առանց գործի, առանց օգնութեան ըլլար Բայց ասիկա առնուազն կը միտի ապացուցանել որ ուղեղին բոլոր բջիջի խմբաւորումները հաւասարապէս պաշտօնակտարութեան մը մասնայառուկ չեն, թէ չկայ, ինչպէս կը գործէին, ամէն հակումի համար ուռոյց մը և որ, որոշ չափի մը մէջ անդամազնորէն ամբողջ չեղող ուղեղի մը մէջ մնացորդ տարրերը կրնան լրացնել միւսներուն պահապը:

ԵԱԿ հինգին, ուտել հինգին,
Ճաշել հինգին, պտոկիլ հինգին,

Կերկարէք կեանքը կրկին ու կրկին

Մարդ ինքն է իր լաւագոյն բժիշկը քանի որ ինքն է որ ամէնէն լաւ կը ճանչնայ իր անձը և գիտէ շատ անգամ իր տկարութիւններուն պատճառը:

Մ Ա Զ Ե Ր Ա Կ Տ Ա Ս Ն Ա Բ Ա Ն Ե Ա Ն

1.— Կիներուն վերագրուած «Մաղը երկայն, խելքը կարձա առածք գիտական հիմք չունի Մանաւանդ որ ներկայիս շատ մը կիներու մառզերը կարճ խուզուած են»

2.— Մազերուն ճերմկիլը տարիքի հետ կապ չունի: Սակայն ծերերու մազերը կը ճերմկին, որովհետև մազերուն գոյն տուող ծծմբային աղերը կը կորոնցնեն իրենց տարրարանական հանգամանքը:

3.— Մազերուն գանգուր ըլլալը իրենց կաղմէն կախում ունի: Ուղիղ մազերուն իրանը կոր է, իսկ գանգուր մազերունը հաւկթաձե, Մազայարդարներուն «Մնայուն գանգուր» ըսածը իրենց քսակին եկամուռալ միայն կ'աւելցնէ, որովհետև մնայուն չէ, քանի մը ամիս վերջը կ'աւրուի, սակայն յաճախորդին վճարածը մնայուն է:

4.— Հերաթափութեան գլխաւոր պատճառը թեփն է, չոր կամ իւղոտ, որ յաճախ սափրիշներու խանութէն կու զայ թառելու համար մեր խելապատիկը շրջապատող մազերուն վրայ: Ֆրանկախտի, թիֆօի և օձախտի պէս հրւանդութիւններն ալ մազերու և թափումին պատճառ կը դառնան:

5.— Ճաղատութեան համար ծանուցուող դե-

կերը եթէ իսկապէս օդտակար ըլլային, ներկայիս ճաղատ հարուստներէն չպիտի հանգիպէինք: Ճաղատ միլիոնատէրներուն թիւը աննշան չէ:

6.— Մազերուն գոյնը նոյնը չի մնար: Շեկահեր ծնած մանուկներ վերջը սկահեր կրնան ըլլալ:

7.— Իւղոտ մազերը շարաթը երկու անգամ օճառով լուալու է, ջոր մազերը շարաթը մէկ անգամ օճառով լուալու է:

8.— Մազերուն կարճ կտրուիլը և ձեռքով շրփումը անոնց սրմատները կը գօրացնեն և անոնց աճումին կը նպաստեն:

9.— «Քէլ» և «սայ գըրան» մազային հրւանդութիւնները Ք ճոռագայթներով կարելի է արմատապէս դարմաներ:

10.— Ողիլը սպաննելու համար քարիւղը օդտակար է, Քազախը անիծները կը փնացնէ:

ՍՆՆԴԱԿԱՆ ԱՐԺԷՔՆԵՐ

Հարիւր կրամին մէջ կեցած բորակը: — Պանիր կրավիէ 5, բակլայ 4,5, չոր լուրիա 4,1, ոսպ 3,8, չոր սիսեռ 3,7, խորսիած եղ 3,5, հաւեղէն 3,2, հորդի յեարդ և աղած տառեխ 3,1, կով 3, պանիր 2,9, հորթ 2,5, ժամայօն 2,1, պարարտ խոզ և օձաձուկ 2, հաւու հաւկիթ 3,9:



Ի Ե Զ ՈՒ Ե Խ Ի Ն Չ Զ Պ Է Ս Պ Ե Ց Ք
Ք Ե Ա Ն Ա Լ

Քունը պէտք չէ նկատել արթուն վիճակի
մէկ պարզ դադարը Ան ունի աւելի դրական
գեր մը, իր պաշտօնը նոյնպէս օղտակար է ինչ
պէս ուտել — խմբելը

Խ՞Զ է ՔՈՒՆԸ

ԹՈՒՆԱՀԱՐՈՒԽԸ ՁԵԶՈՔԱԾՆՈՂԴԵՂՄԸ. — Մեր
կեանքի գործունէութիւնը մեզ կը թունառքէ
Այսգործունէութեանը ուրաքանչաղութիւնն
ները թոյն են Արթուն վիճակի մէջ մեր մկան-
ներուն և մեր ուղեղին անդուդ աշխատանքը
կ'այրէ սիւթը և մեր հիւսուածքը կը պատէ վր-
նասակար չորութիւն մը Ծայրայեղ պարագա-
ներուն մենք խկ հաշուեի կրնանք առներ, այս
չորացումներն են որ յոդնութեան ատեն կը
պատճառեն մկանային զանգուածին ցաւոտ կար-
կամումը և շնչառպառութեան ատեն շնչառա-
կան շարժման արագացումը, որուն միջոցաւ
կ'արտաքունք կուտակուած բնածխական կազի
առաւելազանցութիւնը Բայց ամէն ատեն ա-
ռանց չափազանց յոդնածութեան ար մենք
ուժդնապէս թունառքած ենք այս մեքենայա-
կանութիւնը Ապահովաբար արտահանման գոր-
ծարանները, երիկամունքը, մորթը, գեղձերը, կը
ջանան վանել այս թոյները և մենք ո՛չ մէկ

անպատեհութիւն պիտի դդայինք եթէ մեր
դոյութիւնը զուտ բաւացին ըլլար, բոյսերը չեն
քնամնար Բայց մեր արթուն վիճակին մէջ մէր
մարմինին մէջ չորութեան կուտակումը աւելի
գործունեայ է քան անոր վերացումը Դիւրին
է ըմբռնել որ երա քաղաքի մը մէջ աշխատան-
քը կազար չունի ո՛չ ցերեկը և ո՛չ զիշերը աղ-
բահաւաքումի սպասարկութիւնը աշխատան-
քով ծանրաբեռնուած կ'ըլլայ Թոյնը՝ զագարնէ
որ թոյլ կու տայ մարմինի մտքրութիւնը

ՔՈՒՆԸ ՀՅԱՀԵԲԸ. — Մեր մարմնական գոր-
ծարանաւորումի տնտեսութեան մէջ նոյնինքն
թոյնն է որ ժամանակաւոր զազար կը հարկադրէ,
ներգործելով ջզային կեզրներու վրայ՝ տեսակ
մը արգելում էլ Զարիքը ինքնէ որ իր գարմանը
կը բերէ, Դիտեցէք քունի ախտանիշերը ջը-
զաձգական յօրանցումները անգամներու թմբու-
թիւնը, աշխատանքի անզարմարութիւնը ու-
շադրութեան պակասը, մտային բթացումը
զբայարանական զործարաններու տկարացումը
և այլն Ասոնք են արդարեւ, թեթեւ աստիճա-
նով, թմբեցներով թունառքութիւնի ախտանիշերը
այս մասին պէտք չէ երկրացիք

Ճիզի անկարով ստիպուած մեր մկանային
զբայարական և մտային կորսքը արթուն պտճեր
մենք կ'ենթարկուինք թոյնին, ատովի իսկ
ատովի մեր արաւոքսիչներուն ազատ

միջոց՝ զանոնք կոյանոց արձակելու իսկ երբ
արտահանումը կատարուած է, կ'արթնանք:

ՈՐԲԱՆՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԵՏՔ Է ՔՆԱԼՆԱԼ

Սկզբունքով բնութիւնը մեր քունին հար-
կաւոր ժամանակին մեծ կարգադրիչն ու չափն
է: Նորածինը գրեթէ անընդհատ կը քնանայ,
անշուշտ ան մասնաւոր պատճառով որ իր կեան-
քը սննդառութեան պաշտօնին մէջ կ'ամփոփուի
և յարարերական դործառնութիւնները դեռ աղ-
կար կերպով կը կիրարկուեին Ընդհակառակը այս
դործառնութիւնները աւելի տարիք ունեցող
տղոց քով աւելի կիրարկումի մէջ են և հանա-
պազրեայ թունաւորումի մեքենականութիւնը
կը սկսի դեր խաղար, ժամանակաւորապէս
պարտադրելով յատ խոր և շատ երկար քուն մը,
որուն կը յաջորդէ յանկարծական և դուարթ
զորթնում մը, որ կատարեալ արտաքսումի
վկան է: Զափահաս մարդուն համար ընդհան-
րապէս քունի պէտքը այնքան աւելի հրամայա-
կան է որքան մկանային վատնումը աւելի շատ
է և զարթնումը այնչափ աւելի արագ՝ որքան
արտաքսումի ճամբանները աւելի ազատ են: Այս-
պէս հողային գործաւորը, զինուորը դաշտին
մէջ ալ գիտեն օգտագործել հանգիստի փոքրիկ
ժամանակն իսկ, կամովին յանձնուելու համար
քունին և ոտքի վրայ են՝ հանգստացած և
խելքը գլուխը՝ փոքրիկ մէկ ազդարարին: ընդ-

հակառակը, նստկանը, ուշացած սննդառութիւ-
նով, որ գէշ կ'արտաքսէ, յօդացաւոտք, թանձրա-
միսը, շատակերը իրական քուն չունին, յարա-
տեւ քնաթաթախեն և նեղութիւնով կ'արթնանան
ծերերու քունը, որոնց գործունէութիւնը շատ
քիչ է, կարծ և մակերեսացին է:

Զղային բուռն գրգռութիւնները, մարմինի
ցաւը և մտահոգութիւնը, բնական վիճակէն հե-
ռացած տեսակ մը կեանքի իրը հնատեանք, կը
յառաջացնեն քունի և արթնութեան յաջորդու-
թիւններուն մէջ խոր փափսութիւններ, ախ-
տաւոր թմրութիւններ կրնան պատճառել եր-
կարաձգուած քնատութիւն:

ԱՆՃՐԱՖԵՇԾ ՔՈՒՆ, ԾՈՒՆՈՒԹԵԱՆ ՔՈՒՆ.—
Այնքան արհեստականորէն քաղաքակրթուած
մեր գոյութիւնը այլապէս խախտած է մեր գոր-
ծարանական կերտուածքը, այնպէս որ, գժրախ-
տարար, բռնադատեալ բնութեան մը կանոնաւո-
րիչ հանդամանքը պէտք չէ շատ հաջիւի տո-
ներ Մեր մտային և բարոյական պէտքերը, մեր
շահերը, մեր յուղումները մեղ արթուն կը պա-
հնէ՝ երբ քնանալ պէտք է և մեր ծուլութեան
հակազգութիւնը մեզ կը բռնադատէ քնանակ՝
երբ արթուն ըլլալ հարկ է: Որովհետեւ ԱՆՃՐԱ-
ՖԵՇԾ քունի կողքին կայ նաև մեր հանգչին
համար փնտուած, յուութենէն, անդործութե-
նէն, անհաստուած բանդազուշնքն յաւաչ-

ցած ՇՈՒԿՈՒԹԵԱՆ քունը, որ հանգստացնելէ աւելի կը ջղայնացնէ, ասիկա կորովը կը ջլատէ, Ուրեմն պէտք է, մեղ կանոնաւորելու համար միջամտեն լաւ զգացումները, տրամարանութիւնը, մեր առողջութեան հոգը,

Իտալիոյ Սալերնի դպրոցը կ'ըսէ. «Մենք ոչ ոքի կ'արտօնենք 8 ժամ՝ քնանալ», Այս դպրոցը մեզի քիչ մը շատ խիստ կը թուիս Բայց կը թուի թէ 8 ժամ՝ քունը առաւելուգոյնն է և պէտք չէ անկէ անցնիր Եւ հակառակ՝ քաղաքային դէշ սովորութեանց, պէտք է նախընտրել երեկոյեան քունը՝ իրբեւ աւելի հունգստացուցիչ օգտակար գործունէութիւնը առաւօտեանն է։ Նախնաց ըսած «տասնին» պառկէ և վեցին եր խօսքը լաւ բանաձեւ մըն է։ Առաւօտեան աշխատանքը կ'օգտագործուի մաքրուած և արքայական գիշերի նման կազզուրիչ օդով։ Գիշերային աշխատանքը արուեստականօրէն կը գրդոէ արդէն յոգնած ջիղերը կեանքի արտաքսումներով աղտոտած մթնոլորտի մը մէջ։

ԻՆՉՊէ՞Մ ՊէՏՏՔ Է ՔՆԱՆԱԼ

ԱՆԿՈՂՅՆԻ Մէջի Դիրքը. — Պէտք է քը նանալ՝ մկանային դրութեան թուլացումին, զղայարանքներու հանգիստին, գործարաններու պատութեան և թուլացած կեանքի մը պահպանումին՝ ամէնէն նպաստաւոր պայմաններուն տակ.

Մկանային թուլացումին յարմար է ո՞չ շտա կակուղ և ո՞չ շատ կարծր անկողին մը, որ ըլլայ բաւական լայն անդամները կէս ծոսծ տարածելու համար Դյուլիս թեթեւակի բարձրացած՝ բաւականին սեղմուած բարձի մը վրայ, որպէսզի չմաղուի անոր մէջ։

Զգայարանքներուն վրայ ամէն հնորաւոր աղղեցութիւն պէտք է հեռացնել՝ մթութեան, ամէն տեսակ հոտի և կարծր տռարկաններու շփման հնարաւորութեան հեռացումի միջօցաւ Գործարաններու աղատութիւնը կ'ապահովուի նախ գիշերուան յարմար հագուստով մը, առանց վիզի, զատամկները չօեղմող և առանց գոտիի Ցետոյ ընտրուած դիրքով։ Առողջ մարդ մը պէտք չէ փորի վրայ պառկի, այս դիրքը կ'անգամալուծէ ստամոքսի և աղիքի շարժումները, կը ճնշէ լեարդը, մանաւանդ կ'արգիլէ թուքերու օգաւորումբ Կոնսակի վրայ պառկին ալ ընդհանրութէս յանձնարենի չէ, որովհետեւ ո՞չ միայն ստորին անդումներուն աղտա կծկումին արգելք կ'ըլլայ, այս պատճառ կ'ըլլայ ուղեղին յետակողմի ոլթակին բարձին վրայ ճնշուեկուն և ծոծրակի պրկումներուն, որոնք գլուխի ցաւ, բանգագուշանք և զարհութերի երագներ յառաջ կը բերեն։ Ուրեմն պէտք է երկու կողմնակի դիրքերէն մէկը ընտրել որսնցմէ լաւագոյնն է աջը։

Նոյնպէս պէտք է երեկոյեան ճաշը թեթեւ և զիւրամարս ըլլայ: Ի Հարկին քնանալու վայրկեանին տաք խաչոն մը (infusion) կը ծառայէ իր ջիղերու հանդարտեցուցիչ նոյն ատեն սոսամոքսի յոյզերուն արտահսումը կը զիւրացնէ: Բայց, բայց հիւանդութեան պարագայէն, պէտք չէ երբեք արտեստական քուն մը բերող դեղ դորձածեր:

ՅՈՒՐՑԻՆ ԵԻ Ա.ՊԱԿԱՆՆ.Ծ ՕԴԻԻՆ ԴԵՄ.—Գործարանային գործունէութեան ատեն մարմինի տաքութիւնը կը պակսի Այս անզատենութեան իրր դարման քնացողը կը ծածկուի վերմակով: Անհրաժեշտ է մանաւանդ ջերմութեան կեղունէն հեռացած ծայրերը ապահովեր պէտք է ոտքերը տաք և դուխը պաղ պահեր Բայց օդի ապականութեան վատանդը աւելի ուշադրութեան առարկայ պէտք է ըներ ննջասենեակը պէտք է քիչ կահաւորուած ըլլայ զարդեր և վարագոյրներ պէտք չեն, որոնք փոշի կը բռնեն և օդին մէջ կը տարածեն, պէտք է 8 ժամուան և իւրաքանչիւր անհատի համար 200 լիդր օդ ունենայ: Այս օդը պէտք է տպականած ըլլայ արտահսումներով և թուաւոր կամ չնչառութեան անյարմար կազերով, յաւ հովանարումով մը՝ արտաշնչուած բնածխական թթուն պէտք է մաքրուած ըլլայ: Բոյսերը սենեակի թթուածի-

նը կը չքացնեն՝ քնացողին հետ կեանքի մըր ցում կատարելով:

Աւելի ապահովութեան համար յաւաղոյնն է պատուհանը բաց քնանալ՝ ինչ եղանակ որ այլ ըլլայ, բաւական է որ հովին ուղղակի ներդոր ծումին դէմ ապահովուած ըլլայ կաւ ծածկուած քնացող մը ցուցտէն վախնալիք բան մը չունի:

Ի Ն Չ Ա Ռ Պ Ե Տ Ք Ե Լ Ո Ւ Ծ Ե Լ

Լուծողականները նիւթեր են որոնց օգնութեամբ կը դրուի պարզում, մաքրութիւնն ինչ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒ ՄԷԶՔ ՊէՏՔ է ԱՌԽՇՈՂԱԿԱՆՆ ԱՌՆԵԼ: — Լուծողականները կ'օգտագործուին, իւրը պարզող և իրր լուծող. 1. — Պատահական պնդութեան ատեն, երբ պէտք կ'ըլլայ, յուշով պահանջնել մարսովտկան գործարաններու թողած կարծրացած ննջորդով աղիքներու խափանումը: 2. — Սովորական պնդութեան ատեն, ապահովերու համար ծոյլ աղիքներու կանոնաւոր պաշտօնավարութիւնը: 3. — Ստամոքսային և պաշտօնավարութիւնը: 4. — Լեարդի արեան յորդսւթեան տտենն է: — Ա.մէն անգամ որ աղիքներու հականեխումը անհրաժեշտ է: 6. — Վարակիչ հիւանդութիւններու ա-

տեհն 7.— Արիւն միղելու ատեհն 8.— Ամէն
թունաւորումներու.

Լուծողականներով կատարուած արտաք-
սումի գործողութիւնը կը կայանայ հեղուկի
պականցումի մը մէջ ի վնաս արեան և կենսա-
հիւթի լուծում մը ուրեմն կը ներգործէ արիւն
առաջի մնան Ասոր չամար է որ կը լուծեն ուր-
բի լեարդի և երիկամունքի հիւանդութիւննե-
րու կողախիթի ուղեղատապի ատեն եւայնո
ինչ ՊՈՅՄԱՆՆԵՐՈՒ Մէջ ՊէՏՔ է ԱՌԻԾՈՒՄէ
ԽՈՒՅԾՈՒԹԻՆ.— Բայց ընդհանրապէս լուծողական
առնելէ պէտք է խուսափի կուրազիի փորի
մաշկի ձուարանի կամ արգանդի սուըր բորբո-
քումներու ատեն քոյերայի ստամոքսի և աղի-
քի արիւնահոսութեան ստամոքսի և աղիքի կե-
ղային խոցումներու անցուկ աղիթափութեան
ժունքացնէ շատ տէարացած հիւանդներու վիճա-
կը

ՑԱԲԾԱԾԵՑԵՑՔ. ՄԻ ՄԵՐԺԵՔ.— Նախ պէտք
չէ մերժեց լուծողականները պէտք չէ միշտ գոր-
ծունեկ միայն անհրաժեշտութեան և թժիշկին
պատուերին վրայ առնելու է Մերժումը կը
յառաջացնէ քրօնիկ բարբորում աղիքներու խոր-
պնդութիւն Սիստաւոր համոզում մը կաղմած
են շատեր լուծողական կ'աւանեն աղիքները

թեթեւդնելու համար և այն չտիրով որ այս
արհեստական միջոցին կը վարժեցնեն իրենց ա-
ղիքները բնական թեթեւացումը խնդրական
կը զառնար Բնական պնդերակութիւնը շատ հա-
սարակօրէն տարածուած չարիք մըն է մանա-
ւանդ կանանց մօտ և զայն զարմանելու հա-
մար տրուած զարմանները կը ծառայնն զայն
մշտնջենաւորելու:

ԻՆՉՊէՇՄ կը ՆԵՐԳԱԲՐԾԵ.— Աւղղակի ներ-
գործում.— Նախ պէտք է հաշուի առնեյ աղի-
քի պարունակութեան վրայ ուղղակի ներգոր-
ծում մը Այս ներգործումը կը կիրարկուի ընդ-
հանրապէս իւղային և հուզուած զեղերով որ
հողովակը ազրծուն զարձնելով նիւթերու սա-
հումը կը զիւրացնեն:

ՃՐՄԱՐԻՄ լուծողականները աւելի քիչ
ուղղակի ներգործում ունին քան անուղղակի:
Ընդհանրապէս բոլորը կը գործեն ջզային պաւ-
թեան վրայ որմէ յառաջ կու գան երկու տե-
սակ արդիւնք որոնցմէ ոմանք մկանային և
և միւզները կը զրգուն կզկզանքը

ՄԿԱՆԱՑԻՆ ԱԶԴԵՑԻ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆ.— Մկանային
ազդեցութիւնը կը կայանայ մարտզական խոզո-
վակին սահող լարերը զրգուելուն մէջ հե-
տեւանք ունենալով մզիչ շարժումի արագա-
ցում Դիտենք որ աղիքը միշտ շարժումի մէջ
է ալիքաւորումը երթարով դէպի ուս կուծողա-
կանները կ'աւելցնեն այս ալիքաւորու-

մի ուժը և արագութիւնը, և հետեւաբար պարպումը կը դրգեն և ի կատար կ'ածեն Այս ներգործութեան չափազանցութիւնն է որ կրպատճառէ փորձաւ, որուն կ'ընկերանայ երբեմն մասնաւորապէս ազդու դեղերու գործածութիւնը:

Կղկղանքը գրդաող ազդեցութիւն.— Կղկղանքը գրդաող ազդեցութիւնները կը գործուին աղիքին հիւթերուն վրայ, որ արտաքսման վրայ կը ներգործեն՝ աւելի առատ հեղուկի մը արտադրութիւնով, որն որ կը քաշէ կ'աւէս աղիքներուն պարունակութիւնը Ազիքի հեղուկը աւելի մեծ քանակութիւնով արտադրող լուծողականները կ'ըսուին ջրավար կան լուծողականներ որոնց ազդեցութիւնը կը տարածուի մարտղական խողովակին գեղձերուն վրայ, այս կերպով պատճառելով յորձանքաւոր պարպում մը, ասոնք ալ կ'ըսուին մազճավար:

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵ!— Ընտրութեան մը տարբերը կը դունուին այս բանին մէջ, որ ոմանք մեղմ են և ուրիշներ ստուիի, ոմանք հասարակ պարզումի յատուի և ուրիշներ աղիքի հեղուկ արտադրող ոմանք ցնցող և ուրիշներ ոչ, և վերջապէս ոմանք մասնաւորապէս պարպող են և ուրիշներ մասնաւորապէս հականեխական:

Իբր մեղմ լուծողական, անոնք որ վտանգաւոր չեն, սիւլֆաթ տը սուս, մանիէզի քալ-

սինէ, սիւլֆաթ տը մանէզի, սիթրաթ տը մանէզի (լուծողական լիմոնատ), պարզ պարսպողներ են որ չեն ցնցեր աղիքը և կը յարմարին ամէն ստամոքսի և աղիքի բորբոքումներու Աձալը (sene ահնէմէքի), խաւարծիլը (chubarbe=ravé=վէնյ), քառքարտն, փոկուուին (bourduine) պընդութիւններու կը գործածուին Մանանան որութիւններու կը գործածուին Մանանան (manne) տղաքը լաւ կ'առնեն Հնկական իւզը (manne) տղաքը լաւ կ'առնեն Հնկականներու լաւացոյնը, գանեցնող ըլլարու թերութիւնը ունի:

Գուլովի աղու լու ծողականներուն, ջրավար կամ մազճավար, խոնդիր չի կրնար ըլլար որ անոնք միայն բժիշկին թոյլատուութիւնով կը գործածուին:

ԾԱՌՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ.— Դիեցիկները պէտք չէ որ լու ծողական առնեն, հաւանական է որ կերպու կաթը չորհայ կամ նուազի Աւելին՝ կահերենց կաթը չորհայ կամ նուազի Աւելին՝ կահերենց մէջ լուծողական մը անցներով կրնայ զայն սննդառութեան վնասակար դարձներ:

Ա.մօթալի հիւանդութիւններ չկան, բայց ամօթ է որ հիւանդ մը չբարմանուեի և ուրիշներու համար մշտական վտանգ մը դառնայ:

Կարելի եղածին չափ ժումկայ եղէք, Զերբուլոր կարսիր ի գործ դրէք զիմադրելու համար ձեր անհարկի տենչանքներուն:

Ցուղումը մարմինը կը տկարացնէ:

Բ Ժ Կ Ա . — Ա Ռ Ո Ղ Զ Ա . Պ Ա Հ Ա Կ Ա Ն
Պ Ա Տ Ր Ա . Ա Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե Ր

ԽՍՇԲՆ (infusion). — Բոյսերու չորցած տեւրեւներէն, ծաղիկներէն, արմատներէն, ցողուններէն կամ ամբողջէն պատրաստուած հեղուկներ են և լուրաքանչփուր բոյս առանձինն չտփ ունի, որ ընդհանրապէս հաշուուած է մէկ լիզր ջուրի վրայ կրամով ծանրութիւն, այսինքն հազարին քանի ըլլալի նախ ջուրը կ'եռացուի, յետոյ կրակէն հեռացուելով անմիջապէս մէջը կը լեցուի բոյսը և 5 գայրիկեան թողելէ ետք կը քամուի, քամուած ջուրը կ'ըլլայ խաշոնը, որ ըստ պարագայի կը խմուի տաք կոմ պաղ.

ԿՓՄՆ (décoction). — Նմանապէս բոյսերէն կը պատրաստուի, խաշոնէն ունեցած տարբերութիւնը այն է որ նախապէս ջուրին մէջ կը ձգուի և մինչե եռալի կը մնայ, ջուրը եռալէն ետք կը քամուի, քամուած ջուրը կ'ըլլայ եփոնու

ՃՆՇՅՆ (compress). — Ճնշօնը ջրարուժական դարման մըն է, որ կ'ըլլայ տաք կոմ պաղ ջրով լաթ մը թրջուելով կը դրուի մարմինին վրայ նախընտրելի է կակուղ և կէս մը բուրդէ գործուած կտաւ մը, որով հետեւ բամպակը ջուրը լաւ կը ծծէ և բուրդը տաքութիւնը կը պահէ ճնշօն կիրարկելու հա-

մար նախ կտաւը կը ծալլուի դրուելիք տեղւոյն, մեծութիւնով, յետոյ կը թրջուի ու կը դրուի մարմինին հարկ եղած մասին վրայ Տաք ճնշօնը պէտք է միայն այնչափ տաք ըլլայ որ մարմինը չայրէ, քիչ մը պաղածին պէս պէտք է վեր առնել և ի հարկին՝ ուրիշ տաք մը և կամ զայն տաքցնելի յետոյ կրկին դնել կարելի է յաջորդաբար 1—4 ճնշօն դնել Պաղ ճնշօնը պէտք է մարմինին վրայ թողուլ մինչև մարմինին տաքութեան հասնելու մօտ:

Տաք տածին տեղ կրնանք գործածել թըրջուած լաթի մէջ դրուած տաք քար կամ աղիւու

ՊԱՏԱՏՈՒՄ (naïlot). — Պատատումն ալ կ'ըլլայ տաք կամ պաղ ճնշօնէն ունեցած տարբերութիւնը այն է որ ամբողջ մարմինը կը պատառել կամ պաղ կտաւով: Ընդհանրատուի տաք կամ պաղ կտաւումի համար սաւան կը գործածեն պէս պատառում պէտք է, կամ պաղ ջուրի մէջ, եթէ սաւանը կը թաթխուել եռացած ջուրի մէջ, եթէ տաք պատառում պէտք է, կամ պաղ ջուրի մէջ (15—20 աստիճան), եթէ պաղ պէտք է, և անսով (կը փաթթուի հիւանդին ամբողջ մարմինը բացի կլուխէն):

Ընդհանրապէս պատառումը կէս ժամ կը տեւէ, բայց երբ հիւանդը չափաղանց քրտնի, մարի, ջղայնանայ, պէտք է վերցնել ընդհակառակն երբ հիւանդը կը քնանոյ՝ կրնանք մինչեւ ժամ մը թողուր:

ԾԾՈՅՑ (ventouse).— Ծծոյները բնդհանրաւպէս ապակիէ փոքր լայնրերան չիշեր են, որոնց մէջի ողը տաքցներով հանելէ յետոյ մարմինին վրայ կը փակցնեն ծծել տալու համար։

Ծծոցը կը գործածեն երկու տեսակ՝ չոր կամ առանց արիւնի և արիւնով։ Չոր գործածելու պարագային փայտիկի մը կամ թերի մը ծայրը ալքօօլը թաթխուած ը սմպակի կոոր մը կ'անցուի ու կը բոցավառուի, այս վիճակով ծծոցի շիշին մէջ մխրճուելէ անմիջապէս յետոյ շիշը կը դրուի մարմինին վրայ իոր կը փակի, բայց նախքան ծծոց փակցնելը, եթէ փակցուելիք տեղին մորթը կարծր է, իւղ քսելով պէտք է զայն կակուցները նծոցները մարմինին վրայ կը պահուին կէս ժամու մօտ և յետոյ կը հանուին եղերքի մէկ կողմը մատով կոսիելով։ Արիւնով ծծոցի պարագային նախ պէտք է մորթը ալքօօլով շիշել համանեխելու համար, յետոյ նշղակը բացին վրայ բանել զայն տերյացներու համար, չիշերը փակցնել բաս առաջնոյն և երր անոնց մէջ մորթը լաւ մը ուռի՛ չիշերը հանելով նշղակով խաչաձեւ կորել մորթը արիւներու չափ և յետոյ կրկին չիշերը փակցը ներ։

Քանի մը օրուան անօթութիւնը շի վնասեր մարդուն այնքան, որքան մէկ անգամ շատ ուտելլը

ի Ն Զ Պ Է Ս Գ Ի Ր Ն Ա Լ Ի Ն Զ Պ Է Ս
Ն Ի Հ Ա Ր Ն Ա Լ

Բնդհանրապէս մարդուն կաղմին երկու ծայրայեղութիւնները, չափաղանց գիրութիւնը կամ նիհարութիւնը հիւանդութիւններ են, կամ կամաց կաղմի հաճելի չափը կ'անցնեն կամաց կամաց կաղմի առողջապէս առողջութիւնով, բնական արամադրութիւնով գէրեր և նիհարներ ալ քիչ թիւ չեն կազմեր։ Ու կը պատահի որ առողջ մարդիկ կամաց կամաց կաղմէն՝ առանց իրենց առողջէկ կամ միւս կողմէն՝ առանց իրենց առողջութիւնը վտանգելու։ Ըլլան գէրերը, ըլլան նիհարները, այս պարագային երր կը ցանկան իրենց կազմի փոփոխումը, պարզապէս գեղեցրենց կազմի փոփոխումը, պարզապէս առաջնորդուած են։ Կագիտութեան տեսակէտէն առաջնորդուած են։

Ինչ որ ալ ըլլայ սակայն մարդու մը կազմը, պէտք է բազարձակ կանոն ընդունիլ չընել որ և է բան որ կրնայ վտանգել առողջութիւնը, չառնել որ և է գեղ՝ իրը թէ ձարագը հալեցնելու համար, գիրնալու համար չառնել արսենիքի իր բաղադրութիւններուն նման գեղեր, Մարմինը պէտք չէ դնել տանջանքի մէջ, պէտք չէ խանգարել ստամոքը և աղիքը անբաւարար կամ ծայրայեղ սնունդով, բնութեան հակառակ չերթալ կռուելով անօթութեան և քունի դէմ, բազմապատկելով անժամանակ և գէշ կազմուած

մարզանքները որոնց հետեւանքը կ'ըլլոյ
փճացում և խոնչէնք:

ՆԻՇԱՐԾԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Ահաւասիկ առանց յոդնութեան և գրեթէ
առանց նշմարելու նիհարնալու բէժիմ մը, ա-
ռանց զգալու թեթեւ զրկանք մը անդամ.

Յապաւել արմատապէս ալիւրոտ և շտքա-
րոտ սնունդները, զեղչել հայի քանակը օրական
օօ կրամ տաքցուած կեզեւի կերտկուրի ատեն
երրեք շմաներ նոյնիսկ ջուրու Մերժել թացաննելը
(սոս=սալցա) և ապուրները, այն միակ պատ-
ճառով որ հեղուկ են Բնականաբար ալքոլ
գնելու չե բերանը:

Այս պատուէրներու խստութիւնը երեւու-
թական է, երբ խորհինք որ ինչ որ արդիուած
չէ՝ արտօնեալ է և կարեցի է խոնհմութիւնալ
ուտել բանջարեղին ձուկ և միտ ձարպոտ կե-
րակուրներու զրայ արդելք չկայ, տնտեսի մը
հակասութիւնով ձարպերը կը նիհարցնեն, պէտք
է նկատի ունենալ որ անոնք որ և է ուրիշ
սնունդէ արագ կը կշացնեն և շատ փոքր մաս
մը միայն կ'անցնի մեր գործարանաւորումին
մէջ Աւելին, եթէ ըթպելիները կերտկուրի ատեն
արդիուած են, բնդհակառակը չափազանց յանձ-
նաբարելի են կերտկուրներու ընդհջուռներուն
զիւրացներու համար երիկամունքի բնականոն
աշխատանքը

Ապահովաբար չափէն աւելի տհաճ է ուտել
առանց խմելու, ատիկա է մեծ զրկանքը թէեւ
ատիկա է նաեւ ամենափարեւոր պատուէրը Ա-
սոնց կիրարկման ատեն կարծ միջոցի մը ըն-
թացքին պիտի նեղութի, բայց սովորութիւնը
շուտով կը ստացուի և բէժիմի հաստատութե-
նէն ութը օր յետոյ ծանրութեան չափազանց
յատկանշական կորուստ մը պիտի դայ քաջու-
երել համբերութիւնը:

Կանոնաւոր մարզանքը շտա տաք ջուրի
լոգանքը կը լրացնեն բուժումը:

ՆԻՇԱՐԾԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Գալով նիհար մարզաց որ կը ցանկան քիչ
մը յեցուն կազմ ունենար անոնք ընդհակառա-
կը պէտք է ուտեն ալիւրոտ ու շտքարոտ
սնունդներ, քիչ սնունդ ունենող բանջարեղին
քիչ ուտել մարսողական պաշտօնակատարու-
թիւնը զիւրացնել՝ թեթեւապէս թթու և առատ
տաք խաշոններով, նոյն ատեն պէտք է կանուխ
պառկին և ուշ ելլեն, մարսողութեան ընթաց-
քին պառկին և իրենց գործունէութիւնը փոք-
րադոյնի իջեցնեն:

ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹԻՒՆԸ

Ինքնին կը հետեւի որ մարմինի ամէն
մասերուն լաւ հաւասարակշռութիւնը լաւ ա-
ռաղջութեան յալտարարն է և կ'երաշխաւորէ,

բացի արկածներէն, մաքուր երկարակեցութիւն
մը Բայց այս լու հաւասարակութիւնը փոքր
թիւով մարդկու վիճակուած է: Հարց է սակայն
թէ շատ ապրելու համար դէ՞ր թէ նիհար պէտք
է ըլլար Պատասխանը կասկած չի վեցներ, նիհ
հարը աւելի բազմաթիւ հաւասականութիւններ
ունի տեսնելու իր կեանքին միջնէն աւելի
երկարիլը Առէք երկու զասակարգէն այ 30ական
տարեկան ինը հողի, կետնքի յառաջադրումին
մէջ պիտի տեսնէք որ նիհարներէն երեք հողի
պիտի ողջուննեն ութուն տարիքը իսկ գերե-
րէն միայն մէկը

ՄՆԵԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ

Հարիւր կրամին մէջ դանուած բնածու-
խը.— Զիթախւզ 98, կարագ 83, չոր լուրիս
48, չաղանակ 48, խողագուստ 46, չոր սի-
սեռ 44, սազ 43, բակլայ և բրինձ 42, պանիր
կրամիւր 38, պանիր 35, խոզ, օձաձուկ, թուխ
հաց 30, ճերմակ հաց 9, 5, աղած տառեխ ծուկ
3, մօրիւ ծուկ 16, հորթ 15, 8, թաշնեղէն 13, 8,
հաւկիթ 13, 5, եղան խորոշուծ 11, 7, եղան
միս 11, թարմ ընկոյզ 10, 6, գետնախնձոր 10,
կովու կաթ 8, ստեղպին 5, 5, չողդոք 4, 5:
Մանօթ.— Մնացեղէններու պարունակած
բարակի քանակը տեսնել էջ 95:

ԻՆՉՊԵՍ ԱՌԵՇԾՆԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԸ

ԾԾԿԵՐԻՆ ՍՆՆԴԱՌՈՒԹԻՒՆ
ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅ

Բացի բարոյական կարգապահութենէն որ
վայրենի տղան կը դարձնէ քաղաքակրթուած և
ընկերական, կայ կազմախօսական կարգապահու-
թիւն մըն ար գեռ աւելի աչքառու կարեւորու-
թիւնավի որ թշուառ ու դիւրարեկ փոքր մատ-
կոյտ մը առնելով տնկէ կը շինէ աճումը ապա-
հով, զտրգանալու և տեւելու ընդունակ էակ մը

ԲՆԱՑԴԵԼ ԵՒ ԱՆՁԲԱԺԵՇՏ ՈՒՂՂՈԽՄՆԵՐԸ

ԲՆԱՑԴԵԼԻ ՎՐԵՊՈԽՄՆԵՐԸ.— Նորածինը գի-
տէ ուտել ու քնանալ՝ առանց սովորու, բայց
ան չի գիտեր թէ երբ պէտք է քնանալ երբ
պէտք է ուտել, որքան պէտք է ուտել երբ
պէտք չէ ուտել այլեւտ երբ հնազանդուի անոր
տանօթութեան ճիշերուն, ան պիտի ծծէ ամէն
վայրկեան, եթէ փոխէ ար տառապի ար եթէ
հիւանդանայ ար և շարունակիր ստամոքսը լե-
ցուած՝ անկանոն պիտի քնանար Որսիհետեւ
իր կեանքը կը տարուրերի ուտելու և քնանա-
իր կեանքը, երբ չի կարենայ քնանալ՝ կը կարծէ թէ
ուտելու ժամը եկած է:

Մայր մը պէտք չէ վստահի իր երեխայի բնազդին, այս բնազդները զինքը պիտի խորեւ, անոնք անկանոն և կոյր են, իր պարտականութեան է ճշգրտորէն զանոնք կարգապահութեան մէջ դնել:

ԿԵՆԴՐԱՆԵԽԵՐԸ ՅՈՒԻԼԻ. — Բնութիւնն իսկ կ'ուղէ այս կարգապահութիւնը, զայն կ'առաջնօրդէ, զայն կը մատնանչէ, Ասոր վրայ վատահ ըլլալու համար պէտք է զիտել թէ կենդանիներու էգերը ինչպէս կը զիեցնեն իրենց ձագերը թաշնիկները իրենց բունքն վհրեւ իրենց մօր թեւերու բաղիումը լսածնուն պէս իրենց կտուցները լայն կը րանան, իրը թէ անօթութենէ կը մեռնին, բայց մայրը մտիկ չըներ անոնց բաց կտուցներու ազաշանքին և չ'աճապարեր ոչ ալ կը բազմապատկէ սնունդը, անոր իւրաքանչեւր կտուցի բովանդակութիւնը իրական պէտքին վրայ չափուած է և բնականոն ժամ չի կանխեր:

Գալով ստնատուներու էգերուն, շօշափելի է անոնց ըրած կշտամբանքը իրենց փոքրիկներուն՝ զանոնք մեղմօրէն հեռացնելով իրենց սաբինքէն՝ մինչեւ որ անոնց ճաշի ժամը համար, որ տաեն արէն իրենք են որ ձագերուն կը կանչեն կոթ տարու համար:

Աւրեմն երբ մարդկային տեսուկներուն մէջ մացերը կ'անդիտանան բացարձակ անհրաժեշ-

տութիւնը քունի և կաթի կանոնաւոր յաջորդականութեան մը և կը թսղուն տղուն կամքին, չեն հնագանդիր բնութեան Դեռ աւելին, գէշ տրամտրանութենէն գուրա՛ անոնց թուլութիւնը և կամքի տկարութիւնը մսոցնել և զանցառութեալ կու տան անոնց՝ բնութեան բոլոր մացրերուն ուղղած յատակ նախատեսութիւնը:

ԾՄԿԵՐԻՆ, ԴԻԵՑՈՒՄԸ ԵԽ ՔՈՒՆԻԲ

ԻՆՉՊԵՍ ՄՆՈՒՅՑԱԵԵԼ. — Տան և հինգ օր յատկացնենք կազմակերպումի և խարխափումի Այս ժամանակը պէտք է կանոնաւորելու համար կաթ տալը: Սանտուին կաթի արտահանումը կը հաստատուի, աղուն ծծումը տակաւին թող է և անլաղթեի քուները կ'ընդհատեն զանոնքը և արուսիկ քուներ, որոնք ցերեկը այնչափ երկար և դիշերները այնչափ կարծ կը թուին:

Համբերելութիւն պէտք է հաստատելու համար յաջորդականութիւն մը, յիհատելու համար քունի մէջ եղող երեխային յամառօրէն կաթ տալ ուղելու, քիչ մը սանձելով անոր անկանոն տնորմակը, գեռ տւելի համբերութիւն՝ անզգայ մնալու և գիշերուան լնթացքին տեղի տալու համար երեխային ճիշերուն և որ ասկայն ոչ պէտք է խմելիք տալ անոր և ոչ ալ բաղուկներուն մէջ առնել զայն որոշեալ ժամերէն դուրս Ասիկա սոսկալի փորձ մըն և բայց կտրականո-

քէն գործադրուած՝ կարձ կը տեւէ: Ամբողջ աւազին տղաբութիւնը անկէ կախևալ է:

Երբ երեխան հանդարասեցնելու համար գիշերը կ'առնուի ու կաթ կը տրուի, կամ երկար տակն ճշելու պարագային կ'երեցուի, անմիջապէս կը սովորի ճշել՝ առանց ցաւի ու առանց անօթութեան՝ երեցուելու հաճոյքին համար, կը կորսնցնէ ոնական քունը և կը քնանայ միայն բաղրւկներուն վրայ՝ ըերանք կամ մօր ստիւքին որ կը մաշեցնէ և կը ճեղքրտէ: Իր ստամոքսը երբեք ամբողջովին չպարագուելով և երբեք չհանդչելով՝ նախ կ'ենթարկուի ստամոքսապի և աւելի յետոյ ոսկրաթեքութեան և հակամէտ կը դառնայ ամէն տեսակ վարակումներու և տեւական ջղային անկանոնութիւններու:

Ա.Ա. Մենդելեևը.— Ծննդենէն տասնը հինգ որ յետոյ կարգապահ դարձուած և լաւ խնամուած երեխան արգէն առած է ըստ և մաքուր սովորութիւններ: Ան կը կերակրուի ամէն երկու ժամը անդամ մը և իր ծծերու պէտքը կը գդացնէ ճիշտ նայն ժամանակին ինչ որ ալ պատահի պէտք չէ կերակրումը ոչ կանխել և ոչ ուշացնել՝ նոյնիսկ քանի մը վայրկեան: Երբ տղան կը քնանայ սրոշ վայրկեանին կ'արթնցուի, այսպէս ան պիտի սովորի անմիջապէս չքնանալ: Երբ ուտել պէտք է, երբ ժամանակին ա-

ռաջ ճչայ, կը թողուի որ ճշայ ոյցոր! ան պիտի սովորի համբերող բլար:

Երեկոյեան վերջին կաթը կը տրուի ժամը տասին, առտուան տուաջինը՝ ժամը վեցին, ժամանակը կարելու համար առաջին շարաթիւնութեան՝ կէս զիշերին կաթ մը կը տրուի բայց անվեկա ժամանակաւոր կ'ըլլայ, անզգալիօրէն առտուան և իրիկուան կաթը կը մօտեցուի՝ մուցնելու համար կէս զիշերուանը և յետոյ կրկին անսնը կը հեռացուի: Այս միջացով առաջին ամիսէն յետոյ տղան իրիկունէն մինչեւ առաւետ մէկ քունով կը քնանայ: Ասիկա իրեն համար պիտի ըլլայ մեծագոյն բարիքը, ինչպէս նաև մօրը համար:

Ա.Ի. Մենդելեևը.— Ան ՔՈՒ կը մօրէն կը բերէ:— Առաջին շարաթներուն իւրաքանչիւր կերակրումի քիչ կաթ կը տրուի մէկ անգամէն կերակրումի քիչ կաթ կը տրուի մէկ անգամէն (երեսուներորդ օրը իւրաքանչիւր անգումուն 60 կրամ) և ստամոքսը կը պարագաւ երկու ժամէն: Աւելի յետոյ իր ստամոքսը պարագաւելու համար կը կարօտի երբեք ժամու և աւելի սնունդ կը ձնէ (հինգերորդ ամիսին իւրաքանչիւր կերակրումի 150 կրամ): Կազմախօսական տուեալներն են որ կը կանոնաւորեն կերակրումի և հետեւարար քունի միջոցները՝ աճումին չափով՝ որ այս շատ պարզ կարգապահութիւնը կ'երաշխաւորէ կանոնաւոր և ներգաշնակ նոյն ատեն ալ ան

Աւրեմն պէտք է հաստատուի որ մինչեւ
տասը ամիս կամ մէկ տարի տղան պէտք է
սնանի միայն կաթով։ Այս ժամանակին սկսեալ
մէկ ծիծ տալը, յետայ երկուքը կը փսխարինուի
կերակուբով մը (դդալ մը ալիւր կոմի մէջ
եփուած և վրան տւելցուած քիչ մը կարագ ու
շաքար), Ախորժակը յաւ վիճակի մէջ ոդաներու
համար նպատակայսրմար է ալիւրները փոխեր

Ենթադրենք թէ տղան 15—18 ամսուան,
բոլորովին կաթէ կարած է, Այն ատեն պէտք է
օրական չորս անգամ ուտէց

Առառուն, ժամը ութին, 200 կրամ՝ կաթին վրայ
աւելցուած ձաւար, փոսփաթին, փարին լաքթէ ևն
կէսօրին, պիւսքիւի թացոն (թիրիթ), կամ՝
կաթի ապուր թելիւսով, խմորով և կորկոտով/
այլաքաք կամ սերով հաւկիթմբ

Ժամը 4ին՝ առառուան նման

Ժամը 7ին ապուր մը և կաթով րանջարես
զէնի բիւրէ մը

Իրը լմպելի պէտք է տալ կաթ և մաքուր
չուրը կերակուրներուն մէջ, ժամանակ ժամա-
մանակ, կարելի է տալ քիչ մը կեղեւ հաց կամ
պիսքիւի մը

Աստիճանական կաթէ կորումը նոյնիսկ
ստնտուին համար բարիք մըն է, իր կաթին
արտադրութիւնը կը նուազի անզգալիորէն և
երբ տղան այլեւս միայն օրը անգամ մը կը
ծծէ, ան կը չորնայ առանց անպատճութեանու

Ե Ր Բ Տ Ղ Ա Ն Կ Ա Թ Է Կ Տ Ր Ա Ի Ա Ծ Է

Երեխան երր բոլորովին կաթէ կարուած է,
նրը մայրիկը իր պարտակատնութիւնը կատարած
է, ան կը զանուի առգէն իր երկրորդ տարիին
մէջ; Առաջին տարին իր ծանրութեան վրայ ա-
ւելցուած է 6 քիլօկրոմ և երկուքուկէո քիլօ-
կրամ՝ իր երկրորդ տարիի ընթացքին Ան այլ-
ևս մինակը կը քալէ և ակատները գրեթէ բոլորն
ալ բուռած են:

Ի՞նչ ՊիՏի ԲՈՅՈՅ իր ՄՆԴԱԿԱՆՈՒԲԻ, իր
ՄՆԴԱԿԱՆՈՐՈՒՄԸ. — Իրը ոնո՞ւնդ միչու կաթի,
Խաչած կերակուրներ (խաչամամա), հացաթանակը
(թիրիթ), լաւ ապուրներ, րանջարեղէնի ծեծած
(թիրիթ), կորկանդակներ, եթէ լաւ կը մար-
սէ՝ օրական հաւկիթ մը, իրը ըմպելի միայն մա-
քուր ջուրու Օրական չորս կերակուրու Երեք տա-
րիքէն առաջ միօ չուտը նախ կը սկսուի ձեր-
մակ միսերով (ուղեղ, ձուկը վառեակ, հորթ)՝ ո-
րական մէկ անգամ՝ կէսօրին

Կերակուրի սպաններուն պէտք է հակեր
անյարմար են խոհանոսցին մէջ գործածուած
կլոյներուած կամ ջնաբակուած ամանները՝ տղա-
կլոյներուած կամ ջնաբակուած ամանները՝ տղա-
կլոյներուած կամ ջնաբակուած ամանները՝ տղա-
կլոյներուած կամ ջնաբակուած ամանները՝ տղա-

մաններ պէտք է գործածեր Պէտք չէ անոնց
ձեռք տալ ոչ գանակ, ոչ պատասխարագի

իր Աննենկը.— Մանուշին սենեակը լոյ-
նօրէն օգաւորուած պիտի ըլլայ՝ եթէ ցերեկը
հոն չ'անցներ կարելի է հոն եղած տաեն պա-
տուհանները բանալ, պարմանուա որ վարագոյր-
ներով ծածկուած ըլլայ Աննեակը, եթէ կարելի
է, պէտք է հարու նայի, եթէ հիւսիս կը նայի՝
ձմեռ պէտք է լու տաքցներ երր տզան կը
հիւանդանայ, ամէն օր պէտք է սենեակ փսխել՝
լու կերպով օգաւորելու համար թողուած սեն-
եակը Զերմութիւնը պէտք է ըլլայ ամտոր 15-
16 աստիճան և ձմեռը 18-20 աստիճան Պէտք
չէ հոն գտնուեին ոչ կապերտ, ոչ գորգ և տարրւ
յարմար տախտակամած մը՝ ի հորկին ծած-
կուած կտաւով մը վառարանը վանդակապատ
պատուհանները վանդակախոր Անկողինին վա-
րագոյր պէտք չէ դներ

Կարասիները պէտք է ըլլան պարզ հաս-
տան խարխսիով և հաստատաւն, ցած և յարզվ
կամ եղեղալ շինուած աթոռ կամ բազկաթոռ-
ներ

իր ՀԱԴՐԻՍՏԻ. — Երր հագուստ տղուն կը
հազյնեն ընդհանրապէս ըրջազգեստ Անօգուտէ
սրունքները բաց թողուր երր օղը տաք չի լա-
ւագոյն է մինչեղիսար հասնող րուրդէ գուլպաց
հաշուներ որոնք պէտք է լու բանուած ըլլուն

Բուրդէ, բամպակէ կամ պաստառէ բանթալոն՝
րսու եղանակին Գիշերուան համար ստքը բաւա-
կան անդնող շապիկ մը որովհետեւ տզաք
փաթթուելու ձգտում ունին երր ցուրտ է շա-
պիկին տակէն կը հազցուի «ժէրոէ» մը Ոչ մէկ
տաեն գիշերուան գտակը Միաւն այն պարա-
գային երր տզան չափազանց փափուկ է և
բժիշկին խորհուրդին վրայ Փրանկէ գլխարկ
գնելու է, որ աւելի յետոյ առանց անպատե-
հութեան կարելի է սովորութիւնէ կարեր Մո-
նաւանդ ու չաղրութիւն ընելու է որ ոչ մէկ
զգեստ չսեղմէ, չտանջէ,

Տղան ե'ապրի բաց գրւիս Մազերը պէտք
չէ կարեր բայց գիխուն մաքրութեան հոգածու
պէտք է ըլլար

ՔԱՆԻ ՄԸ ՕԳՏԱԿՈՌ ԽՈՇՀԱՅԻՇՆԵՐ

Կաթէ կարուած տզան պէտք է գեռ ցերե-
կին ալ քնանայ և միշտ գիշերուան քունի
տեւոգութիւնով Ցերեկուան քունը պէտք է
երեքուկէս տարիէն յետոյ յապաւեր Պէտք է
երեքույթեան ժամը եօթին պասկեցներ ոչ ընսա-
նեկան ճաշկերոյթ, ոչ տեսարաններ:

Առնուազն չարաթը մէկ անդամ գաղջ
ջուրով լոգանքի Ամառը ծալի լոգանքը հրաշա-
ցի է փափուկ թողլ անարիւն և աւշոյին տզաց
աճումին համար:

Շատ փախագելի է որ քաղաքի տղաքը տարւոյն երեք տաք ամիսները անցնեն զաշտավին կամ ծովեղերեայ տեղերու Ամէն որ զանոնք պէտք է պատցնել պարաէզները, բայց խռուսափերով զանոնք խառնել ուրիշ տղոց հետ որոնցմէ կրնան բնդւնիւ տարափախիկ հիւանդութիւններու Պտոյտի աժուն պէտք չէ դնել ոչ սերով կարկանդակ, ոչ ալ բացը զբուած որ և է ուտելիք՝ որոնդ վրայ փոշին կ'իջնէ, երկաթուզիսի երկար ճամբարդութիւնները տղաքը կը յոդնեցնեն իրենց ցնցումով և պատճառած ուղղեղային զրգոււմով Դիտուած է որ անոնց ազդեցութիւնով առաջ կու զան յոդնութեան տենգեր, ուրեմն պէտք է զգուշանար

Վերջապէս տղոց ձեռք տրուած խաղալիքները պէտք է նոր ըլլան և ուրիշ կողմէ չդրծածուած, որովհետեւ կրնան փոխաղբեկ հիւանդութիւններու Շատ պղտիկ խաղալիք տարու չէ փաքր տղոց ձեռքը, որովհետեւ կրնան կլլեր, կամ քիմի ծակը խոթեր կամ ականջը խոթել (դնդակիկներ, մարդարիտ, հատիկներ, կաղին, փոքր զրամ), նոյնպէս զիւրաբեկ, հատու, անկիւնաւոր, քերթող, սրածայր, ինչպէս նաեւ կապարէ կամ պղինձէ խաղալիք Պէտք չէ տալ գոյնի տուփեր, կարմիր, զեղին և ձերմակ կնքամու նոյնիսկ խաղալիքներու դոյները ուշադրութեան առարկայ պէտք է բներ ա-

նոնք կրնան պարունակել սնողիկի, կապարի և զառեկի (արսէնիք) ազեր, մանաւանդ կորմիրները, զեղինները, ձերմակները և կանանցները



Տ Ղ Ո Խ Ն Ա Ռ Ա Զ Ի Ն Ք Ա Յ Լ Ե Բ Բ Է

Մայրեր, մի բռնազատէք բնութիւնը՝ ձեր երեխաններուն շուտով քալելը տեսնելու նախանձու գօնունակութեան համար, աղասիցէք իր ժամանակին և գոհ եղէք միայն զայն պատրաստելով!

ՔԱԼԵԼՈՒ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ
ՄԵԽԻՆԳԵՆ ԿԱԽԵԱԼ Է

Տղան մէկ տարիէն կոնուխ չի քալեր Բաշառաբար կը տեսնուի երեխաններու այս ժամանակին առաջ քանի մը քայլ առնելու Աւելի յաձախ պէտք է համբերել զիւնալ քանի մը ամիս ևս Քալերու ուշացումը կրնայ պահել ծանրութիւնը, միջին ծանրութիւնով կամ թեթև երեխանները աւելի շուտ ոտք կ'ելլեն քան գէր և ծանր երնխանները Սակայն քալերու ընունակութիւնը տւելի կախում ունի սնոււնզի տեսակէն Այօր ստինքէն սնանողը տւելի շուտ կը քալէ քան ուրիշ կաթով սնանողը

Կարգ մը հիւանդութիւններ խանդարելով
երեխային սննդառամբիւնը, կ'ուշացնեն անոր
աճւամբ և կ'արդիլեն շարժելու առաջին փորձե-
ւը Ասկացն աւելի ծանրերն են սոկրաթեքու-
թեան հետեանքները որ կը վատնդէ ընդհա-
նուր սննդառամբիւնը, կը տկարացնէ ջղացին
զրութիւնը, կը կամուզցնէ և կը չարափոսէ կր-
մախքը Ասկրաթեք երեխան ուշ կը քալէ:

Որդ, սոկրաթեքութիւնը թերի սննդառա-
րումի հետեանք է: Բնական օրենքի համե-
մատ սննդառամբ մը սոկրաթեքութիւն յա-
ռաջ չի սերելու Հիւանդութիւնը կը հետելի գէշ
կաթի մը զործոմծութեան, բնական սննդնդին
բազգառամբ ծանր և շատ տրուած սնսւնդին:

Եթէ կ'ուզուի որ երեխան չւուտ և լու քա-
լէ, ոքաք և տնոր ասլ սոկրը զարդացնող սր-
նունդ սրավհետե սոկրներուն վրայ է որ կը
քալէ և առաջին քացի վայրեկանը ծագրաօրէն
կը յայտնէ այն՝ պառն սոկրի զարդացումը
բաւարոր կերպով յառաջացած է մարմինը իր
կազմին վրայ րոնելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԱՄԿՈՐՆԵՐ . . . եկ ՏՂԱՆ ՊԻԾԻ
ՔԱԼԵ ԱԲԱՆՁՐԵ

Խօրս սիկ և նոյնիսկ վեասակար է տղուն
քալել սովորեցնելու ինչ որ այ ըլլաց ան իր ժա-
մանակին պիտի քալէ և այն միջոցները որոնք

ձեռք կ'առնուին առաջ մղելու համար, կը ծա-
ռային միայն իշնալու հնթարկելու, որոնք պի-
տի յուսաքեն, կամ տակաւին շատ գիւրաթեկ ու-
կորները չարափոխելու, Փոքրիկ կենդանին առաջ-
նորդուած բնութենէն, կը գիտնալ քալել ինչոքէս
զիտցած է կաթը ծծեր բնազդն է որ կը գործէր

Պէտք է մէկդի թողուլ րորոր այն գործիք-
ները, անցանիւ, սահնակի սայլիկ եւայն, որոնք
իրը թէ տղան քալելու կը վարժեցնեն և կ'ար-
գիկն տղուն իշնալը և մարմինին տխեղծուելլը
Տրամարանորէն խնամուած տղու մը մարմինը
չի տխեղծուիր, քանի որ ան չիշնար

Տղան ազատ կը թողուի գորգին վրայ իր
ուզածին պէս խաղալու համար Ան ինքնին կը
կատարէ արդէն իր փորձերը, չըրսթաթերուն վրայ
կը քալէ, կը կանգնի մաղցելով կարասիներուն
իւրաքանչիւր յառաջդիմութիւնը յարտարարն է
սոկրային զօրացումի մը, փորձը որ տղան իր
ուժերուն վրայ կը կատարէ, ճշգրտօրէն չափուած
է իր ուժերուն վրայ Եւ կու գոյ օր մը, երբ
կը դիմագրաւէ քալել գեռ ձախլիկ չարժումով
մը, բայց ապահով և խնդարով որպահեաւ այս
յառաջդիմութիւնը իր յաղթանակն է Այօը զե-
րը կը կայանայ միայն հսկողութեան մէջ, առ-
ուանց աւելիին:

Երբ տղան իր որոշ կեցուածքին տէրն է,
իր շարժումներուն ուզզումին հսկել պէտք է,
Մ. Առ.

ի ն Զ Պ է Ա Փ Բ Ա Ե Լ Խ Ե Զ Դ Ո Ւ Ո Ղ Մ Ը Ը

որովհետեւ քայել գիտնալը միայն մէկ կէտն է,
պէտք է զեռ լաւ քայել գիտնար Շատ քիչ
տղաքներ բացարձակ ուղիղ քայլ ունին, իրենց
ոտքերու դրուածքին մէջ ընդհանրապէս ախ-
տաւոր սովորութիւններ կ'առնեն, ոտքերնուուն
մէկը մէջը եր տանին, կոչիկին մէկ կողմին
գրայ կը կոխեն եւայլն, եթէ թազուին որ այս
սովորութիւնները հիննան, կը յառաջացնեն
տիսեղութիւններ և մկանային ոսնութիւն (նի-
հարութիւն), Շատերը կ'ուղղուին րունաւոր կօ-
չիկներով, որոնք ոտքը ուղիղ կը պահնան

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄՈՀԱՑՈՒԹԻՒՆՆԵՐ

Ալքոլ մահացութեան մէջ մեծ դեր կը
կատարէ, ամէն անոնք որ իրենց զրազումին
բերումով շատ կամ քիչ կը գործածեն ալքոլը,
իրենց կեանքն ալ ըստայնմ կարճ կամ երկար
է ըլլար:

Խմողները ընդհանրապէս կը բունուին
լիարդի հիւանդութիւններու ու երիկամնատա-
պի Այս երկու հիւանդութեան ամէնէն շատ
զոհ կ'երթան գինեապանները և իջեւանապետնե-
րը քանի որ անոնք կ'ըլլան ալքոլի երկրապա-
գուները

Երկրագործները երկայնակեաց են, որսլեն-
տեւ շատ քիչ ալքոլ կը գործածեն:

Հողացած ատեն խեղդուող մը փրկելու մէկ
կերպ կայ և ասիկա կը կայանայ զայն բոնելու
մէջ ետեւի կողմէն՝ ականջին, վիզին կամ ա-
նութներուն բարձրութիւնով և եղերքը տանե-
լուն մէջ՝ լողալով կռնակի վրայ Բայց այս
կերպին մէջ կան կարգ մը պատշաճեցումներ,
որոնք կ'արժէ ուշագրութեան առնել:

Մարդ մը ջրեղբէն կամ նաւակէ մը ջուրը
կ'իյնայ լողացող մը մկնակծկումով շարժելէ
կողագրած է և հոսանքն կը տարուի, դէպի կո-
րուստ կը դիմէ . . . բայց մէկն ու միւսը երբ
կը պահնան իրենց պազարիւնը, իրենց փրկու-
թիւնը դիւրին և երբեմն նոյնիսկ փրկողին
մօտենալը զանոնք ամրապնդերով վառանդը
կ'անցնեն, ամէն պարտգայի տակ անոնք կը
թողուն որ զիրենք փրկեն:

Ընդհակառակը երբ խեղդուողը գլուխը կոր-
սնցուցած է, ջւրին երեսը կը տապլակի, ինեն-
թի պէս կառչելիք մը կը փնտուէ՝ զուր ձեղի
մի՛ վատահիք եթէ իրեն հետ շփման մէջ դըա-
նուիլը վառանդաւոր կը գտնէք, սպասեցէք
զայրկեան մը՝ զձեզ բանելով անոր մօտը թողէք
զայրկեան մը՝ զձեզ բանելով անոր մօտը թողէք
կորու ումագ մը խմէ, լմայ, գիտակցութիւնը կոր-
որ Այդ վիճակին մէջ դիւրաւ պիտի կարե-
սնցնէ, Այդ վիճակին մէջ դիւրաւ պիտի կարե-

մէկ աւսը կը բերէք ձեր անսւթին տակ, բայ
զուկնիդ կ'անցնէք կուրծքին վրայէն և ձեռ-
քիրնիդ կը հացնէք անոր հակագիր անութը,
կունակը աղապէս կցելով ձեր մէկ կուշտին, իսկ
աղատ մնացած բաղնէկով ու ոտքով լողարով կը
տանիք զայն դէպի ցամաք:

Աւրիշ պարագայ, մըն է երբ մարմինը
անշայտ է և կը ծփայ երկու ջռըերու մէջ, այս
պարագային տէտք է քիչ մը սուզիլ խեղդուո-
զին կորսուած տեղի հոսանքին քիչ մը վերէն
և իջնիլ հոսանքնիվար մինչեւ անոր պատահու-
մը յետոյ զայն բռնելով ջուրին երեսը ելլել և
վերը նշանակուած ձեւով ցամաք հանցնել:

Կառ է գիտնալ, որ երբ խեղդուոզները գէո
են՝ ուրիշներէ աւելի դիւրին կ'ըլլայ զանոնք
ազատել, նոյնպէս երբ խեղդուոզները հագուս-
տով են՝ հաւասարապէս դիւրութիւն կ'ընծայեն,
որովհետեւ կտաւներուն մէջ մթերուած ողը
պատճառ կ'ըլլայ որ խեղդուոզը քանի մը վայր-
կեան ծփայ:

Այս միջոցներու կիրարկումի առեն այն-
պէս նկատուած է որ դուք ձեր շարժումներուն
մէջ աղատ էք և կացութեան տէրը Բայց երբ
խեղդուոզը կրցաւ ձեզի կառչի և այն կերպով՝
որ ձեզի համար անկարելի դառնայ գործը վաս-
րել ի՞նչ ընել այն առեն:

Երբ խեղդուոզը ձեր վիզը բռննծ է, ուժով

հրնցէք զայն ձեր նրկու բազուկները կորթնցնե-
զով անոր կղակին, զայն ստիպելով որ դուխը
ետեւ տանի, իր պրկումը թոյլ պիտի տայ:

Ձեր մէկ ձեռքէն բռնած է, ձնչեցէք ձեր
ծունկով անոր նախաբազուկին վրայ, թող պի-
տի տայ:

Ձեզ կը կտզմալուծէ ձեր նրկու բազուկ-
ների բռնելով, պրկեցէք բազուկները, բարձրա-
ցուցէք զանոնք հորիզոնական՝ ուսերուն բարձ-
րութիւնով, պրկումէն պիտի ազատուիք տակը
անցնելով:

Բազուկով ձեր մտրմինը բռնած է՝ ձեր
բազուկները ազատ թողլով երկու տարածած
բազուկով ձնչեցէք կղակին վրայ և մէկ ծուն-
կովնիդ ձնչեցէք որամոքո՞՝ ձեզ ազտուելու
համար:

ԳԶՏԻԿ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՒՆ

Պրքան կրնաք Ֆուժկալ եղէք:

Հեռու կեցէք անդործութենէ:

Մի՛ կարդաք վաւաշոտ սիրային վէպեր:

Հկորւ փափէք սրծարանէն ու գինետունէն

Կամք ունեցէք վիրճութեան շենթարկուելու

Մի՛ խափուիք կիներու հրապոյրներէն:

Զանացէք օր սուած հիմնել ձեր բնատանեկան բօյնը

Հպատարիմ եղէք ձեր կնոջ:

Հ Ա Ն Ե Կ Ա Ն . Գ Ե Ղ Ա Ր Ա Ն

Հարկը պահանջած պարագային վայրկենական ոչ բժիշկը կրնաց հասնի և ոչ այլ գեղարանէն դեղ հասցնել կարելի է Հարկեցւցիչ բուժներուն պարզ վիրաղարմանամ մը կամ հասարակ դեղ մը կը փրկէ հիւանդան Ահա այս պատճառով այլ միշտ տան մէջ անհասեխչուէ ի ձեռին ունենալ կարգ մը դեղերս սրսնցմէ կարեւորներն են հետեւեալները

ՎԻԲԱ.ԴԱ.ՌՄԱԱՆՈՒՄԻ Դ.Ի.Ժ.Ե.Ռ

200 կրամ coton hydrophile (բամպակ), լիսունական կրամմող ծրարներով.

Տուփ մը coton hydrophile stérilisé

5 ծրար bande (պատատ) զանազան լայնքով

2 ծրար gaze iodoforme

2 ծրար gaze borqué

ԴԵՂԵՐ

4 ծրար կէս կրամմոց antipyrine կամ pyramidon — զիխացաւի համար — Քիչ մը ջուրի կամ քաշի մէջ մէկ ծրար՝ անօթի վիճակով.

4 ծրար կէս կրամմոց sulfate de quinine — ջերմի դիխացաւի և հարրուխի դէմ — Գաշէի կամ սիկարի թուղթի մէջ ծրար մը՝ անօթի վիճակով.

4 ծրար մէկ կրամմոց poudre d'ipeca — փրսխեցու յիշ — Կէս դաւաթ ջուրի մէջ ծրար մը.

10 կրամ laudanum — փարհարութեան և փորի ցաւի դէմ — Հինգէն քասն կաթիլ շաքարի կտորի մը վրայ կամ ջուրի մէջ (առունքինգէն վորեկուն պէտք չէ տայ).

100 կրամ alcoolate de menthe — անհանգընութեան դէմ — Գաւաթ մը ջուրի մէջ անուշի դգու մը.

40 կրամ acide borique — աչքի և ակնաչի ցաւի ու վերք լուարու — Աէկ քիլօկրամ տաք ջուրի մէջ հալեցնելէ յետու զրուն գարծութելին

10 ծրար մէկ կրամմոց sous-nitrate de bismuth — փարհարութեան դէմ — Գաւաթ մը ջուրի մէջ ծրար մը.

100 կրամ essence de térébentine — ցաւերու դէմ — Եփել ցաւած տեղը:

100 կրամ vaseline — վերքի և լակղացնելու համար — Գոնիիք:

20 կրամ borate de soude — կարիւրա — Գաւաթ մը ջուրի մէջ կրամ մը:

10 ծրար տար սանթիկրամմոց պ'օքս (poudre) — թուլառուցիչ — Կերակուրի տաեն ծրար մը:

20 կրամ ether sulfurique — անհանգատութեան և զգայազրկութեան դէմ — Կտոր մը շահեան և զգայազրկութեան դէմ — Կտոր մը շահեան և զգայազրկութեան դէմ — Կաթիր քորի վրայ կամ թիչ մը ջուրի մէջ 1-5 կաթիր

20 կրամ perchlorure de fer — արեւանոսութիւններու դէմ — Գաւաթ մը ջուրի մէջ տապահան կոթի (դրսէն զործութելի), եթէ քիչ քասն կոթի (դրսէն զործութելի), եթէ քիչ կարիւրի, քիչ վեր քաւել:

100 կրամ huile de ricin —լուծողական — Մէկ ապուրի դդար

500 կրամ eau sédative —գիսու ցաւի — գըրս սէն գործածելի (քոմբըէս),

100 կրամ teinture de quinquina — ուժի համար — Քիյո մը զինիլի մէջ յիտուն կրամ խառնելով հաշերու. Վրայէն մէկ մէկ դաւաթ,

500 կրամ huile de camomile — յօդացաւի — Դրսէն գործածելի (Գրիքսիօն),

100 կրամ teinture d'iode — ցաւի, կտրուածքի կամ վերքի — Դրսէն գործածելի Արեան մաքրութեան համար գուշաթ մը ջուրի մէջ հինգէն տասը կաթի՝ կերակուրի ատեն ներսէն գործածելի,

100 կրամ alcool camphr: — ճմումներու և յօդացաւի — Դրսէն գործածելի (Գրիքսիօն),

4 ծրար կէս կրամնոց salycilate de soude — յօդացաւի դէմ — Քիչ մը ջուրի մէջ ծրար մը ներսէն գործածելի,

Շիշ մը (1) կրամ) carbonate de magnesie — սառմոքսի ցաւի համար (աղացոց լուծողական) — Քիչ մը ջուրի մէջ մէկ կրամ:

20 կրամ bicarbonate de soude — իր մարսողական — կերակուրներէն յետոյ կէս կրամ:

120 կրամ sulfate de soude — լուծողական — Գաւաթ մը ջուրի մէջ երեսուն կրամ:

10 ծրար կէս կ. սմոց թիւբարե (poudre) —

իր թեթև լուծողական — Ջուրի մէջ ծրար մը:

Տուփ մը բարետ տօտարde — ցաւերու դէմ — Ջուրի մէջ թաթիսէն յետոյ ցաւած տեղը դներ:

5 ծրար՝ իւրաքանչիւրք պարսւնակոյ 25 սանթիկրամ sublimé corosif և մէկ կրամ acide tartrique — հականեխական — Լիզր մը եռացեալ ջուրի մէջ ծրար մը յեցնելով կրնդունուի հականեխական լուծոյթի:

Տուփ մը բումադ à l'oxide de zinc — ճրմլուածքի և այրուածքի վրայ քսելու համար:

Տուփ մը քթանի կուայ խոյսի (լախա) համար:

Մէկ մէկ տուփ թիւմի (օխուամուր) ծաղիկնարնջենիի և գաղտիկուրի (գէմպիլ շիչէլի) տերեւ խաշոնի համար:

Ապակեայ խցանով շիշի մը մէջ 25 կրամ ատոնագույնի ատեն սթափեցնելու համար — Հոտոտել տար:

Մէկ comte goutte (կաթի համրող):

Մէկ sering ապակեայ:

Բառւշուէ պատառա՝ անդամները կտրուած պարագային ամուր վաթթելով արիւնը կեցներու համար:

Տասի չափ ծծոցի շիշ:

Ասոնց կարգին պէտք է գնել մկրատ մը բընակ (pince) մը նշղակ մը քանի մը հատ վունակ գաւաթ և յախճապակեայ փոքրիկ պտուկքը գաւաթ և յախճապակեայ փոքրիկ պտուկքը ներ:

Բ Ո Ւ Ժ Ո Ղ Բ Ո Ց Ա Շ Ե Ր

Ա ն թ ո ղ ի կ (menthe) — Մէկէ տևելի անուսկ ունի, որոնց բոլորն ալ կը դործածուին: Տեսեւնքը կարմրօրակ են և մաղաւու Ընդհանրապէս իր իսկութիւնը (essence) կը գործածին, որ մարտզական է և փախումը կ'արգիլէ, գլուխոր կը հասպարտեցնէ: 50 կառի անանուսիի խկութիւնը՝ 10 ական կրամ թէնթիւր քինքինայի և ասթանիցի՝ 25 կրամ ևս, գդալիսոտի և 50 կրամ ևս, քամֆրի հետ կու տայ յաւ ակուայի գեղի Ա Ռ Ո Ւ Ն Ե Տ Ա Կ (chienden) քէշիէք սթու: — Խ ա ս ո ր է ն կը բուսնի անմշակ և մշակուած դաշտերու կը նմանի արմատիքի: Շուտով կ'աճի իր ձերմակ—զեղին արմատները հարուստ են աղրոթառով և միզեցուցիչ են իր խաշոն (հազարին քառան): Կը գործածուի երիկամունքի: լեարդի զեղնախտի: սրուն: ի կթուտութեան: ջրգողութեան: կողսիթիթի (pleurésie) իրոր զարմուն:

Բ Ա Հ Ե Ր Դ ղ ե տ ն ա ծ ի ն (lierre terrestre). — Մը շտագուլար և մաղցող բոյս մըն է, կը բանաւ վարդագոյն էամ մանիչակագոյն համեմաբոցը ծաղիկներ, որոնք պէտք է Ա պրի և Մալիս ամիսներուն հաւաքել ու չուքին մէջ չորցենք թթու համ կ'ոււնենայ իր խաշոն (հազարին տառնըինը) կը գործածուի հարրումին: կոխիք, թոքերու բորբոքմի, պրոնչիթի և սւրիչ հիւանդութիւններու իրոր զարման:

Գ Ա Ղ Տ Ի Կ Ո Ւ Ր (bourrache) գէմպիլ չիէյի: — Մէկ մէթր բարձրութիւնով, մազուտ ողունով ու տերեւներով սպիտակ կապրյու և վարդագոյն ծաղիկ բացող բոյս մըն է: իր ծաղիկներն ու տերեւնին խաշոն (հազարին յիսուն) կը գործածուի իրը միզեցուցիչ և իրոր գործաման կուրծքի սրտի, իեարդի հիւանդութիւններու:

Գ Ա Ռ Ե Ա Լ Ա Զ Ջ Ո Ւ Ի (plantain). — Հողին երես խմբուած լոյն տերեւներով բազմահայ բոյս մըն է, ծաղիկն ու հատիւները հասկածեւ: Տերեւները օդտակար են կտրածի, ճմրումի, վէրքելու: Հատիկները կրնան գործածուիլ կտաւատի տեղ խորսի համար իր խաշոն (հազարին յիսուն ևլից) կը գործածուի իրը մարտզական իր ջուր թորածք աշքի և թարթիչներու բորբոքման դարման կ'ըլլու:

Գ Վ Ճ Է Լ Ա Ց Ծ (cochlearia) գաշրդ սթու: — Կ'աճի ծովեկերը, ունի փաւնչի ձեռով ձերմակ և վագեկերը, ունի փաւնչի ձեռով ձերմակ և հասցեադ չառաց ծաղիկներ, հոմք թթու: Իր խաշոն (հազարին 30—50) կը գործածուի իրը հանչոն (հազարին 30—50) կը գործածուի իրը հանչոն (հազարին 30—50) կը գործածուի իրը Օդտակար և խոյի պատասուցիչ, ախտորժարեր: Օդտակար և խոյի պատասուցիչ, ախտորժարեր:

Դ մ ն ի կ (negrunk) ագ տիքէն: — Ա ն տ ա ռ ն ե ր ու և ցանկապատի ձուուձեւ և տոտամնուուրեալ տերեւներով թուփ մըն է: Պատիկ պատողները որ կարմիր մանիչակագոյն չիւթ մը էր պարուսուր կարմիր մանիչակագոյն չիւթ մը էր պարուսուր:

140

նուկեն և գրառն համ ունին, իրը լուծողական կը գործածուին, մէկ անդամմի համար 20-30 պառու առնելով: Պառողներուն հիւթը կիրի հետքազարելով կանաչ ներկ կու տայ, իսկ կեղեւը՝ դեղին ներկ: Լեարդի, երիկամունքի և սրտի հիւանդութիւնները կը մեղմացնէ իր օշարակը:

Եղիսպիլկ (sausage) տիչ օթու.—Չոր բրակներու հարաւային կողմերը աճող զրեթէ կէս մէթր բարձրոցող լիթնաձեւ րոյս մըն է, ծաղիկները վարդագոյն, կապոյտ կամ ձերմակ են սոստիկ և հաճելի հոռ մը ունին, տերեւնները կը պարունակեն համեմեալ իւղ մը ծաղկեալ ցուզուններուն խաչոն (հազարին տասը) ուժ տուող և մարսողական, սրտի և ջղային դրութեան դրդոփէ է: Օգտակար են յօդացաւի, տեսդի, կրիւի:

Եղիծ ձերմակ (cortie blanche).—40—50 սանթիմէթր բարձրութիւնավ գողունով, ատամնաւորեալ բայց չխայթող տերեւններով, ձերմակ ծաղիկներով ծամրու եղերքը և ցանկապատերուն երկայնքը աճող բոյս մըն է: Ծաղիկներուն խաչոն (հազարին տասը) սպիտակ դաշտանի գէմ դարման է, իր օշարակը ներքին թութքի (մայասուլ) արիւնահոսութիւնը կը դաղրեցնէ:

Երիջուիկ (camomille) բարաթիա.—Կ'ըսուի նաև խնձորխոտ, կը բուսնի մշակուած տեղեւ:

Խաղիկները ձերմակ—դեղին և չառ հստաւեան են և զօրաւոր իւղ մը կը պարունակեն, որոնք հազիւ բացոււուծ հաւաքելով պէտք է չորցնել Մաղիկին խաչոն (հազարին 5—15) ստամքուական, ախորմաքարեր է և տեսդի դարմանոչ:

ԹԱՆԹՐՈՒԵՆԻ (sturgeon) միւրվէր.—Խնտանի և ցանկապատի ծառ, որ կը բանայ փնջաձեւ սպիտակ ծաղիկ և կ'ունենայ սեւ մանտրիկ հաւերով պառուղ: Չորցուած ծաղիկներուն խաչոն (հազարին հինգ) քրտնարեր է: Խաչածը իրը պաղ քօմրէս կարմիր ուռեցքի, օձիկցաւի (egyssipelle), այրուածքի դարման է: Ծաղիկները Յ ժամ ջուրի մէջ եռացնելով ոտքի լոգանքի հրաշալի ջուր մը կ'ըլլան բթացաւի (goutte) դէմ, իր թարմ երկրորդ կեղեւին խաչոն (հազարին վաթսուն) լուծողական է: Արմատներուն հիւթը անուշի գգարով առնելով ջրգողութեան և սրունքներու ուռեցքի դարման է:

ԹՈՐՑԱԼԻՑ (ructo-lacite) ճիյէր օթու.—Խոնաւ անտառներու և մացաւներու մէջ բուսնող և Ապրիլ—Մայիս ամիսներուն ծաղկող խոտ մը որուն տերեւնները բծաւորեալ են Ծաղիկներուն եփոն (հազարին երեսուն) հարթուխի դարման և խուխարեր է: Դիւղացիները կը լանձարարեն կուրծքի հիւանդութիւններու իրը դարման:

ԹՈՐԲԻՐ (tilleul) օխրամուր.—Յուլիսին ծաղ-

կող գեղեցիկ մեծ ծառ մըն է, իր ծաղիկին ու տերեւին խաշոն (հազարին տասը) շատ հաճի ըմբեկի մըն է չգային դրութեան քայքայման իրը դարման և հանդարտեցուցիչ կեղեւը գառնորդուի ջուրի մէջ խուանելով այրուածքի համար լաւ քսելիք կ'ըլլար.

ԽԱԾԵԽԱԾ (ravot).—Ընդհանրապէս արեւելեան երկիրները կը մշակեն խաշխաշը կը գործածուին տերեւները և գլուխը գլուխը ձեղքելով կաթնային հիւթ մը կը հոսի, որմէ կը պատրաստուի տփիսնլ Առանց սերմի իր գլուխին խաշոն (հազարին տասը) թմրեցուցիչ և ամոքիչ է, Հունտերէն իւղ կը հանեն, որ սակայն թմրեցուցիչ չէ:

ԽԱԾԵԽԱԾԻԿ (խաբարե) բավէնտ.—Ասիական բոյս մը, որուն ցողունը և արմատը փոշիացներով կը գործածեն իրը լուծողական և ուժարեր կ'աւելցնէ ախորժակը և կը դիւրացնէ մարսողութիւնը, աղիքի որդերը կը փացնէ:

ԽՈՃԿՈՐԱԿ (tussilage).—Հայերէն կ'ըսուի նաեւ հազի գեղ Կաւային խոնաւ տեղեր կ'աճի Տերեւներուն ու ծաղիկին խաշոն (հազարին քսան) շատ օգտակար է իրը ամոքիչ և թքարեր՝ պրօնշիթի և հարրուխներու ատեն իր չորցած տերեւներն ու ծաղիկները լաւ վառած կրակի վրայ այրելով մուխը ձագարի միջոցաւ չնչելը՝ կուրծքի հիւանդուի իւններուն օգտա-

կոր է, Միսախոտի մէջ ալ դնելով կը ծխնեն ծաղիկներն ու տերեւները:

ԽՈՆԴԱԲ (bowillon blanc) եղան աղի.—Փունջի ձեւով գեղին աստղակերպ ծաղիկներով տունկ մը իր տերեւներուն և փուն լուծումի թութքի (մայասը), տիզանթէրիի, փորացաւի դարման է, Մաղիկներուն խաշոն (հազարին քսանեւհինդ) աղիքներու հիւթերը առանցնող և կուրծքի հիւանդութիւնները հանդարտեցնող է:

ԽՈՆԴԱԲԻՆԻ (laurier—cerise).—Դափնիի (սարդենի) տեսակ և մշտագալար բոյս, որուն տերեւները դառն նուշի հոտն ու համն ունին իր տերեւներն ու ծաղիկները կը զործածեն իրը հանդարտեցուցիչ և քրանարեր Ասոր թորեալ ջուրը, որը 1—12 կրամ գեղջուրերու մէջ շատ ջուրը, որը 1—12 կրամ գեղջուրերու մէջ շատ

ԿՈՂՆՉԱՆ (euphorbe) սիւտլիյէն.—Մէկէն երկու մէթր ցողունով, տարրական գեղնօրակ ծաղիկով, պատիճի մը մէջ պարփակուած պտուղ բոյս մըն է, Տունկը ճեղքուած ատեն կաթնային փաղաղիչ հիւթ մը կը վազէ: Պը առևղները աղդու և ուժեղ լուծողական են, բայց փախում կը պատճառեն. իրը լուծողական երկու—երեք պտուղ բաւական է, Հունտերուն իւղը՝ տանդի (քրօթոն)իւղին տեղը կը բռնէ իրը լուծողական բայց անկէ պակաս կը ներգործէ:

2 կրամք բաւական է կաթնային ճիւթը մորթին վրայ խարանիչ է, կայդեւ կ'ըսէն թէ կոծիծները կը բուժէ:

ԿՈՒԲՈՒՑԻԿ (pariétaire) համշտան օթուլ.— Նը բուժնի պարիսպներու, վիզատակներու տակ, կը ծաղկի Յունիսին—Հոկտ. Հազարին քասանէն երեսուն խաչոնը զօրուաւր միզեցուցիչ է, զարման է աւազախոի, երիկամնատապի և բոյոր այն հիւանդութեանց ողջանք կը դանդաղեցնէն կամ կ'արգիւն մէզին արտաքսումը:

ՀԱՇԱՐՏԵՐԵԽՈՒԿ (mille feuille) ճիվան փէրցէմի.—Ընդհանրապէս կը բուժնի անմշակ տեղեր Մազիկները կ'ըլլան ճերմակ կամ վարդագոյն Առաւելապէս խաչոնը (զաւաթին մէջ հինգ կրամ) կը գործածուի իբր թթու և գըրգուչ իր տերեւները ճնշելով կարուածքի վրայ դրուելով արիւնը կը կեցնեն Զուլցերիական թէջի մտս կը կազմէ հազարտերեւուկն ար:

ՀԱԲՍՈՒԿ (coquelicot) կէլինճիկ չիչչի.— Վառ կարմիր գոյնով գեղեցիկ ծաղիկներով բոյս մըն է, որ կ'աճի ամէն արմտիքի արտերու մէջ: Մազիկին թերթերը մեզմացուցիչ թմրեցուցիչ և ամոքարար յատկութիւն ունին Խաչոն կը պարաւասուի հազար կրամ ջուրին մէջ դնելով տասը կրամ, որ կ'առնուի ընդհանրապէս մեղրի կամ շաքարի հետ և օգտակար է թոքային բորբռքումներու, կողախիթի, կրիրի:

Հաղիս Ծղոց համար օրիումի տեղը կը բռնէ: **ՀՄՈՒԼԻ (houblon).**—Ծաղիկը, որ կանածնէ է, կը գործածուի իբր թթու կազզուրիչ թմրեցուցիչ, ամոքիչ Խաչոն կամ եփուկը (հազարին 20) օգտակար են խոյի, աւշայնութեան, անարիւնութեան կը գործածուի նաև տղայոց աղիքի ձիսներու դէմ: Չորցած կոնկրոլ երեսի բարձ կը ձիսներու դէմ: Չորցած կոնկրոլ երեսի բարձ կը շինեն անքնութեան դէմ: Հմուլը գարեջուրի շինեն անքնութեան մէջ իբր անուշահոտութիւն կը դրուի:

ՀԱԽՍՈՒՐ (lavende).—Կ'աճի եւրապացի հարաւային անջրդի և չոր մասերուն մէջ, ունի հասկած մէկ մէթիր բարձրութիւն, կը վերջանաց կէսէն մէկ մէթիր բարձրութիւն, կը կապտակոյն ծաղիկներով, իբ իւզը հասկածեւ կապտակոյն ծաղիկներով, իբ իւզը տնուշահոտութիւնց մէջ ընթացիկ է: Եփուկը (հազարին ութիր) կը յանձնաբարուի թալուկի, մարմրուքի, անարիւնութեան, գնոււարամարտութեան իբր զարման իբ ալքօլաջուրը (թէնթիւր) և քացախը հականեխական են:

ՀԶՈՐՈՒԿ (potentille tormentille).— Կ'աճի մարդադետիներու և տնտառներու մէջ, Արմարդադետիներու և անտառներու մէջ: Մարդադետին խաչոն (հազարին ատար) պնդոցուցիչ է տին խաչոն (հազարին ատար) գործադիմէ: (Գործարութեան, թանջի, գործացաւի ընդդէմ): (Գործարութեան, թանջի, գործացաւի ընդդէմ): թին վրայ եղած կարմիր փշտիկներ — թէրէկ), թին վրայ եղած կարմիր փշտիկներ — թէրէկ), ցանի, ձմեռնակի (ձեռքի և առքի ուսիլը) եւայլն:

Հիբ փայրի (*pensée sauveg.*).— Դաշտերը, մշտիւած տեղերը կ'ամճի. Պէտք է քաղել առուօսները հօղէն յետոյ. Ծաղիկին եփուկը (իբրին մէկ բուռ) օրը 2 լիզրէր խմբն մւրիացին հիւանդութիւններու, խոցի և որքիւնի իրը զարման Փոշին կաթի մէջ կը խաչն մէկ անգամի համար 4 կրամ Մեծ չափով գործածութիւնը կը փախեցնէ և վարացու կը պատճառէ:

ՋԱՐԻՈՏ ԱՐՅԻ (*պտկի*) (*fongere mâle*).— Կանոչ ժանե՛ակիրապ մեծ տերեւներով բոյս, որ կ'ամճի շուք ու խոնաւ անտառները նրամատը Գեփով ծածկուած, լաւ ձձիասպան է: Պէտք է քաղել ամառը երեզորդի գէմ անօթի խոճել հետեւեալ եփուկը, 750 կր. ջուրի մէջ 60 կրամ ձարխոտի արմատ եռացնել մինչեւ 500 կրամ հնալը, վրան աւելցնել 4 կրամ էթէր. 2 ժամ շետոյ առնել քառասուն—յիսուն կրամ հինդիկ իւղ:

ԶԻՆԱՇԱՂԻԿ (*colechique*) մախմուր չիչէյի.— Եպիստոր բոյս որ աշնան կը բանայ մանիշահադոյն—վարդագոյն գեղեցիկ ծաղիկներ առանց տերեւի հօղէն զւըրծ ելած, իր ծաղիկն ու տախը, մանաւանդ հունտերը կը դարձածուին իրը մաքրողական, միզեցուցիչ, մանաւանդ իրը կանխարգելիչ հազի և յօդացաւի: Միրմերուն գինին գործածել օրը հինգ—տասը կրամ:

ՃԱՐՈՄԻՆ—տղամուճ (gai).—կաղնիի, կը ննջի և այլ ծառերու վրայ մակարոյց: Լուսնաւ հիմի ու այլ ծառերու վրայ մակարոյց: Կը տութեան, գժուարաշնչութեան դարձան կը դործածուի եփուկը (հազարին երեսուն): Իր հունտերուն խիւսը (լափա) կը մեղմէ յօդացաւի և մկաններու բորբոքման ցաւերը:

ՃԱՐՃԻՐ (*risselet*) ճէրճէր.—իր մանեկածել մեծ տերեւներով ու ղեղին ծաղիկներով այս բայը միզեցուցիչ ստամոքսային, կաղզուայս բոյսը միզեցուցիչ կը գործածեն: Իրը աղջան: Բիչ է: Տերեւները կը գործածեն: Իրը աղջան: Խաչոն կը պատրաստուի հազարին վաթսուն, տերեւներու փոշին կ'առնեն օրը չորս կրամ չափուացով խտանուած:

ՄԱԼՈԾ (*tauve*) եպէմկիւմէճի.—կ'ամճի մըրշակուած տեղեր: Իր տերեւներուն և ծաղիկնեց առն խաչոն (հազարին տասը) օդտակար է առւրուն իրաւնգութիւններու իրը տամոքարար: մանաւանդ արիւն թքնելու և փախելու դէմ: Իր զաւանդ արիւն թքնելու և փախելու դէմ: Իր զաւանդ»ը օդտակար է պնդութեան և թութքի վըման»ը օդտակար է պնդութեան և թութքի գործածեն:

ՄԱՐԵՆԻ (*ronce*).—Տերեւները շատ պնդուցիչ են: Խաչոն (հազարին քսան) իրը կարցուցիչ են: Խաչոն (հազարին քսան) իրը կարց շատ սշանաւոր է փողացաւի դէմ: Խմելը կարց անօգուտ է:

ՄԿՆԱՌՈՒԽ (*scille*) եազան սօղանը.—Երբ կար տերեւներով սոխաւոր տունկ մըն է:

բարձր ցողունը կը վերջանայ կապօյտ և ճերմակ ծաղիկներու ողկոյզով մը Սոխը շատ աղդու միզեցուցիչ գրգռիչ և թքարեր է:

ՄԱՐՈՒՅԱՆ (valeriane) քէտի օթուր—վայրենին իը բոււնի չոր տեղեր: Կարգ մը երկիրներ կը մշակեն զայն անկէ զեղ սրատրաստելու համար: Կը ծաղիկի Յունիսէն Օդոստա: Ծաղիկին թերթերուն թափելէն յետոյ մնացեալ պտուղի մասը կը գործածուի իրր զեղ որ մտանաւոր հոտ մը ունի: Ասիկա բոււոյ չն հակո որց (անբխրասմօսիք) է: կը տրուի լուռնոսութեան, արդարդարին թերթուն (հիսթէրի), ջղոցին սարումի, զնդերներու և անդամներու ակամաց ցնցումի զային տկարութեան իրր զարման, իւշպէս նաև քինինի հետ բաղադրուած իրր տենոգ՝ զարման նաև միջատասպան դեղ է: Խոշուն կը պատրաստուի հազարին տասը փոքին կ'առնուի տամը—տասնըհինդ կրամ:

ՊՈՂՉԱԿ (millepertuis)—խնձոր ծաղիկ: — Չոր երկիրներ մարգերուն մէջ կը բուսնի Շւնի պարզ հակաղիր տերեւներ՝ որոնց ծակսակոծ կը թուին, ծաղիկները զեղին են և ճզմուան տահն սետինային հոտ մը կ'արձակեն վիրաբուժեան մէջ մէծ կիրառում ունի Ծաղիկի խոշուն (հազարին քսան): Կտրուած քը ոպիսացնող կ'ազ զար հան և ուռերը հալեցնող է: Ներսէն կը գործածուի իրր խաչոն (հազարին քսան): Մեծ գործածուին իրր խաչոն (հազարին քսան): Մեծ գործածուի իրր խաչոն (հազարին քսան): Մեծ գործածուի իրր խաչոն (հազարին քսան): Մեծ գործածուի իրր խաչոն (հազարին քսան):

ՎԱՐԻԼԵՆԿ (salseparelle) սարառնաւ.—իհասնրկար և մազզու արմատներով, լայն տերեւներ բով, դեղին ծաղիկներով, կարմիր հատապտուղ ներով թուփ մըն է: որ շատ տեսակներ ունի լաշոն (արմատէն հազարին վաթուսն) տաք տառնուած՝ մաքրողական, քրտոց: ող և միզեցուցիչ է: Արմատին փոշին կ'առնուի մէկէն տար կրամ: Ռւրիչ զեղերու հետ խոսնուելով (քրքում, մատուտակ) կը դործածուի մարթային չիւտնութեանց և ընասպիտի (արպիւմին) դէմ:

ՊՈՂԻՊՈՏ (palypode) մատուտակի տնակական պակ: — Կամի ծեր ծառերու և հին պատերու ծեղքներուն մէջ, տերեւները ձարխոտի կը նմանին: Տերեւներուն տակ թուխ պղտիկ հունտեր սունի, սկուն խաշոն (հազարին եւնուուն—վաթուուն) բածողութան և հստախտարաց: է: Ասոր եւ տուն) բածողութան և հստախտարաց: է: Ասոր եւ տուն) բածողութան և շաքարի հետ խառնուած փոն կաթի, մկորի և շաքարի հետ խառնուած աղոց համար լաւ լուծողական է:

ՎԱՅՐԱԲԹ (douce—amère). — Մորմերու ցես պատուուղ բոյս մըն է: ծաղիկները մազէն պատուուղ բոյս մըն է: ծաղիկները մազէն պատուուղ բոյս մըն է: հատապտուղները վկարթիր տերեւն նիշակաղոյն հատապտուղները վկարթիր տերեւն ները մութ կանաչ են: Բոլոր մասերով լասն է: բայց մէր բիբանը մնալով քիչ մը կ'անուշ է: բայց մէր բիբանը մնալով քիչ մը կ'անուշ է: նայ: Իր ճիւղերը փոքր մասերով կտրելով կը նայ:

ցիչ և յօդացաւի կարման է, կը կանոնաւորէ
երիկամունքի արտահանումը:

ՎԱՅՐԻ ԲՈՂԿ (raifort) պայ ր թուրփը.—
Մշակուած ռոյս մըն է, սրուն թարմ արմատը
ազդեցիկ լնդագարութեան (սքօրդիւթիք) գար-
ման է, միջեցուցիչ և գրգռիչ է, կը գործածուի
իրը գարման անարիւնութեան, կանաչախտի,
խոյի և աւազի լաւազն կը պատրաստուի հաղա-
րին երեսունէն յիսուն իր մանրուած տրմատը
համելի համեմ է:

ՏԵՐԵՓՈՒԽԻ (centaurē) գրրմըդր գանթա-
րուն.— կը բուռնի անտառներու, արծավայրե-
րու անմշակ տեղերը Ծաղիկները վարդագոյն
կամ սպիտակ են Ծաղիկի խաչոն կը պատրաս-
տուի հաղարին 5, սքանչելի մարտադրան և
տենդահալած է: Փոշին կ'առնուի երկուքէն
տասը կրամ:

ՏՈՒՂՏ (guimanve) կիւրհաթէմ.—կ'աճի
առուակներու եղերքը և արտերու մէջ, ցողունը
կը բարձրանայ մէթի մը չափ Յունիսէն 0-
գոստոս կը բանայ վարդագոյն ծաղիկներ

Ընտիր կակղացուցիչ և սմոքիչ է: Շատ
օդատակար է կարկառան փողացաւի, նշիկներու
բորբոքումի (պատէմճիք), ըմբանատապի: Ծա-
ղիկի խաչոն՝ հաղարին քառանկինդ: Լուացքը
օդտակար է փորհարութեան, թանջի և թութ-
քի:

ՏԻՋ (tricin) կէնէկէրչէք.—Զեռքի ձեւով
տերեւներով թուփ մըն է, ծաղիկները ողկոյզու-
ձեւ են, հունտերը կը պարունակեն իւղ մը
հնդկական իւգ, որ իրը լուծողուկան չոտ կը
գործածուի, տարիքի համհմատ կ'աւենուի քառ-
նէն գաթառն կրամ: Հինդ—վեց հատիկն ար
ամրողջ առնուած, լուծում կու տար

ՑԱՐԻ (revenche) պիքիր չիէլի:—կ'աճի
չուք անտառներ, մացառներու, մէջ, առուակ-
ներուն եղերքը եւայն Տերեւները կանաչ են,
ծաղիկները, սիրուն բաց կապոյտ, կը բացուին
Մարտէն Յունիս: կը գործածուի ամբողջ բոյ-
սին խաչոն (հաղարին երեսուն) իրը գիրագեղ
և արիւն թքներու դէմ իրը արգելիչ կարկա-
ռան կոկորդի ցաւի և նշիկներուն իրը գարման:

ՑԻՆԿ (zinc) այնիսէքտա:—Ուկեղոյն զեղին
ծաղիկներով խոտ մը Ծաղիկին խաչոն (հաղա-
րին երեսունեւութը) ըրտնեցուցիչ և ջիրմի
դեղ է: Տերեւները նզմելով կաշերու և կոծիծ-
դեղ է: Տերեւները նզմելով կաշերու և կոծիծ-

ՓՈՒՆՉՈՒԿ (argicac).—Հաղարէն երկու հա-
ղար մէթր բարձրութիւնով լեռներու վրայ ա-
ճող բոյս մըն է, որ ունի ոսկեգոյն դեղին ծա-
ղիկներ: Մանաւանդ կը գործածուի իր խաչոն
(հաղարին հինդ) իրը ջղային դրութիւնը գրդոող:

Միջեցուցիչ, ուժուղղ և ջերմի գեղ է: Դրսէն
եւս կը գործածուի ճմլումներու, կտրուածքի
եւալյն համար:

ՔՐԹՈՒՄ (safran).— Մասնաւոր հոտ ու-
նեցող գեղին ծաղիկներով սոխաւոր բոյս մին է,
կը գործածուի ծաղիկն ծայրի գեղին սոսորդնե-
րը (10 կրամ քրթումը կ'եղի, 800 ծաղիկ):
Դարման է ջղային հիւանդութիւններու, կտ-
րոյս հազի: Գրգուիչ է: Ընդհանրապէս խոշոն
կը գործածուի մէկ բաժակին կէս կրամ չտփով:

ԶՂԱ.ԴԵ.Ղ ՂԵՂԻՆ բող (gentiane jaune) ճէն-
թիանա: — Կ'ամի իւռանս տեղեր, բոյսը կը բարձ-
րանայ մէկ մէթրի չափի տերեւները հակազիր
են տժգոյն կանաչ փունջի ձեւով մեծ գեղին
ծաղիկներ ունի սրսնք կը բացուին: Օգոստոսին
և Սեպտ. ին: Կը գործածնն տերեւները իբր ըն-
տիր ստամոքսային ուժի և մարսողական զեք
Փոշին կ'առնուի երկուքէն հինգ կրամ, և իսկ՝
հազարին տասէն տասնը հինգ:



Ս Պ Ա Ն Ո Ղ Բ Ո Յ Ս Ե Ր

Ա.ՐՁԼՆԿՈՅՑ (datura stramonium) թաթու-
լէ: — Սրածայր ժանիքանման տերեւներ, ճերմակ
և եղթիւրներով ծաղիկներ, փուշերով, ծած-
կուած պտուղ (շաղանակի նման): Թմրեցուցիչ

և ամոքիչ հիւթ կը պարունակէ: Շնչարդելու-
թեան դէմ տերեւներէն մինչեւ 2 կրամ սիկու-
սի նման կը ծխեն:

ԳԻՆԵԾԱՂԻԿ (oenanthe crocata): — Կ'ամի
ջուրի հոսանքի եղերքը, արմատը երկարածեւ
ջուրի հոսանքան է և քէշմը կը հոմանի գաղարի (լոյ-
իլիկանման) շատ հոտուէտ է, զողունը ձիւ-
րի սահպին), շատ հոտուէտ է, զողունը ձիւ-

ԾԱ.ՓՈՒՏՏՐՈՒԿ (apetome pulsatile) շա-
գայուղ: — Տերեւները շափազանց բաժնուած ձիւ-
զալուած նման ծաղիկը մեծ, տնկուած տժգոյն
զալուած նման և իրենց գուրսի մասը ծալլած
մանիշակացոյն և իրենց գուրսի մասը ծալլած
վեց բերուի: Կ'ամի չոր մարդերու մէջ: Հիւթը
բթու, մաշեցնող և մորթը բորբոքող է:

ՀԱ.ՃԱ.Ր ԳՈՍԱՅԱԾ (seigle ergotè). — Անձ-
րեւային եղանակներու սունկ մը հաճարի կարգ
մը հասկերու հատիկներուն վրայ կը բռւանի,
որոնք կը սեւնան ու կ'երկարին և կեղրանը
պտուղ սեւ եղչեւի ձեւ կ'առնեն շասկի մը
սիզտիկ սեւ եղչեւի ձեւ կ'առնեն շասկի մը
պտուղ մէկէն մինչեւ քսան կը զարնուին, զար-
վրայ մէկէն մինչեւ քսան կը զարնուին, զար-

ԹՈՒՆԱԿՈՐՈՒԿՄՆԵՐԸ ՀԱԿԱՋԴԵԼՈՒ
ՄԻՋԱՑՆԵՐԸ

ՔԱՆԹԱՐԻՑ, ԵՇՄԲԱԾ ԶԻՆԿԻ, ՊՂԵՆՁԻ ԿՈՂՄ
ԵՐԱԹԻ, ԱԽԻՊԱԼՄԻ, ՍՊԻՏԱԿՈՒԴԵՂ (ԽԻՍՏԻՊէծ),
ՄԵԴԻԿ, ԱՂԲՈՐԱԿ.—Կաթ, մէջը հաւկիթի
ճերմկուց զարնուած ջուր, գարիի բուստջուր
Լիթէօր ՖՕՎԱԷՐ, Ա.ԲԱԵՆԻՔ.՝ Փախեցուց
ցիշ դգալ մը աղ և մանանիսին

ՔԱՆԹԱԼԻ, —Զէթ, կաթ, հալած կարագ:
ԱՆԹԻՐՈՒԱՆ, ՓՍԻԵՑԱԽԵՑԻՉ, ԱՃՆԱՆ
ԶԻԽՆԾԱՂԻԿ.—Գաղջ ջուր փախումը դիւրացնե-
րու համար Փախումը արգիկիկու համար օրիու-
մի գեղահատ, թէյ և գորաւոր սուրճ տար

Ա.ՍԻՏ ՍԻՆՎՅԻԻՐԻՔ (ԶԱԱ ԵԱՂ.Բ), Ա.ՍԻՏ
ՆԻԹՐԻՔ (ՔէԶԱՊ), Ա.ՍԻՏ ՔԼՈՐՀԱՏՐԻՔ, Ա.ՍԻՏ
ՕՐՍԱԼԻՔ, ՊիթԱՐՊՈՒԱԹ ՏԸ ԲՈԹԱԱ.—Զուրի
մէջ լուծուած օճառ, ճերմակ մանեէղի, անդր
կրային մանեէղի (մէծ դաւաթ մը ջուրի մէջ
սուրճի դգալ մը),

Ա.ՄՈՒՆԻՔ, Ա.ՈՒՏ ԵՒ ԲՈԹԱԱ ՔՕՍԹԻՔ,
ԿՐԱԶՈՒԻՔ.—Բացախախառն ջուր, լեմոնի և նա-
րինջի ճիւթ:

ՔԼՈՐԱԱ, ՔԼՈՐՕՅՅՈՐՄ, էթէր.—Տաք ճեր-
մակեղէն, թաց անձեռոցով ծեծել իրանը և ճա-
կամար ստքերուն մանանիսի խիւս (հարտակ
եաղը), արհեստական շնչառութիւնու

ՔԱՆԹՈՆԱԹ ՏԸ ՍՈՒՏ, ՊՊԻՆՁԻ ԺԱՆԳ,
ՔՐՈԹՈՆԻ ԻԽՂ, ԵՕՏ.—Փախել տալ (գաւաթի մը
ջուրի մէջ դգալ մը մանանիսի), գարիի, ձաւա-
րի, արարօթի բուսաջուր, փորին վրայ տաք
խիւս (լափա):

ՆԻԹՐՈՒԱԹ Տ'ԱՐԺԱԼԵ, (ԴժՈՒԱԱ.ԲԱ.Բ).—Կաթի
կամ ջուրի մէջ աղ բուսաջուր, հաւկիթի ճեր-

մըկուց:

ՍԹՐԻԲԵՆԻՆ, ԹէՆԹԻԻՐ ՆՈՒԱ. ՎՈՄԻՔ.—
Զուրի մէջ կենդանային ածուխ, մանանիսով
կամ ջուրի մէջ 2 կրամ սիւլֆաթ տը գէնկով
փախեցուցիչ:

ԼԱ.Ի.ՏԱՆԻԻԻՄ, ՕՓիՈՒՄ.—Փախեցուցիչ, գրր-
գոիչ, պաղ լոդանք, զօրաւոր սուրճով լավրման,
ծեծում, արհեստական շնչառութիւնո

ՊԵԼԱՏՈՆ, ՏԻՖԻԹԱԼ, Ա.Բ.ՅՆԻԹ.—Ներու-
շնչում ալքալիի, տաք սուրճ, տաք ճերմակե-
ղէն, շիում, մաստում որակած դիրքի մէջ:
ԹՈՂՆԱ.ԽՈՐ ՍՈՒԿԻ, —Փախեցուցիչ (25 կրմ.
հնդկական խւզ), գրգովչ, ստքերը և սրունքնե-
րը տաքցներ:

ՅՈՍԹՈՐ, —Կէս ժամը անդամ մը 25
կրամ էսանս թէրէպէնթին, 15 կրամ սիւլֆաթ
տը մանեէղի (լուծողական):



Հ Ա Խ Մ Ա Ն Բ Ե Ն Ե Ր Ո Ւ
Ա Ռ Դ Ի Ի Ն Ա Խ Ո Ւ Ա Շ Ե Ս Ա Կ Յ Ք Բ

Մանրէներու վրայ խօսուած ատեն, կը
թուի թէ միշտ աչքի առաջ ունինք այն ահ-
սակները, որոնք տարափոխիկ հիւանդու-
թիւններ յառաջ կը բերեն, բայց այս կը նշա-
նակէ միակողմանի ըլլար Մանրէ անոււնին տակ
նշանակուած են ցափիները (պաքթէրիա), որ են
լուեր, կարդ մը սարզ աչքով անտեսանելի սուն-
կեր նախակենդանիներ ևւայն Ասոնք տմբողջ
աշխարհ մը բն են, որոնց հաղարաւոր տեսակները
մեր կեանքին վրայ նշանարելի գործունէու-
թիւն մը չունին, ուրիշներ կ'ապրին ի վնաս
մեզի՝ առանց պատճառելու որ ե է աւերում,
քանի մը երկոտասնեակ մ'եզի վնասակար են,
վերջապէս կան ալ՝ սրանցմէ կը քաղենք
օգուտ Ասոնք են րաբերար մանրէները:

Քանի մը բացառութիւնէ գուրսրաբերար ման-
րէները ընդհանրպէս կը մտնեն խմորութիւնզակ-
ներու դասակարգին մէջ, ալքոլական խմորում,
թթուական խմորում, բորբոսային խմորում:
Ասոնք կը գործեն տարբարուծօրէն փոխելով
այն միջավայրը որուն մէջ կը լողան, որուն
մէջ կ'ապրին Այս միջավայրը, կազմուած գոր-
ծարանաւոր գոյացութիւններէ, տարբարուծուած
է այս փոքրիկ էակներուն կեանքի գործով՝ որ

նման է մեր մարտզութեան կազեր կ'արձակ-
ուին, նոր բազազրութիւններ կ'երեւին՝ որ այս
մանրէներէն ումանց համար շաքարի կարուսառը
կազմուած ալքոլ են, ուրիշներու համար ալքո-
լի, կաթի եւայն կորուստով կազմուած թթու-
ներ, վերջապէս ուրիշներու համար նեխած ար-
տազրութիւններ՝ ազատ թողող բնածուխը և իր
բազազրութիւնները կամորումը ապրող էակնե-
րու տարբարուծութիւնն է: Մեր մարտզութիւնն
իսկ կը գործուի խմորներու կամ փոխակերպող
դայացութիւններու միջոցով որոնք մեր գեղձե-
րը կ'արձակեն և որոնց գործունէութիւնը կըր-
նայ մեզի հասկցնել մանրէական հիւթանոսու-
թիւնն ար:

Մանրէներն են որ հանքային ջուրերուն
կու տան մոգական յատկութիւն՝ դարմանելու
համար նշանական ճամբաններու ախտաւորու-
թիւնները, մորթի հիւանդութիւնները, յօդա-
ցաւը և ընդհանոււը կերպով բոլոր յօդագարական
ցաւերը:

Վերջապէս պատուաստի անտեսանելի ման-
րէները, նախապէս պատուաստուած, քաղաքա-
կի թուած երկիրներու մէջ աներեւոյթ ըրած են,
սոսկալի ծաղկախորը, այսպէս ցոյց տալով որ
նոյնուուկ հիւանդութիւն պատճառազ մանրէները
կրնաւ մեզ պ ոհպանել հիւանդութենէ: Ասիկա
սկիզբն է հրաշալի պատուաստարուժումին

Կենդանական, բուսային կամ հանքային նիւթերը փոխակերպողը, կամ այդ նիւթերէն մէկը միւս երկուքին ի հաշիւ փոխակերպողը միշտ մանրէ մըն է, որ իրը աշխատանքի էական ազդակը ի յայտ կու գայ Արդ այս աշխատանքը կեանքն իսկ է, որով կրնանքը լսել սր մանրէն ամէն կեանքի հիմն է և զիտութենէ զուրս ու միանդամայն անարդար է մանրէն զատապարտել իր գէջ համբաւին վրայ հիմնուելով։

Մանրէարանութիւնը կ'ուսումնասիրէ մանրէներուն հասուցած վնասներն ու օգուաները ու զոյց կու տայ միջոցները անոնց վնասներէն խուսափելու ու անոնցմէ առաւելուգոյն օդուտը քաղելու։ Դեռ կ'ս զարու զիտութիւն, ան արդէն կատարած է բաւական յառաջդիմութիւնն թէւ հատարակութեան մեծամասնութեան անձանոթ են անոր կատարած նուաճումները։

Ահաւասիկ գործնական՝ կեանքի մէջ մանրէներուն կատարած չլիտաւոր գերերէն մի քանին։

Ածխաքարը, հանքածումը, վայտաքարերը (լինեիթ), հաղածուխը նախքին խոտեր են որ փոխակերպուած են ածուխի յամբօրէն թթուուտի վերածուելով որ մանրազիտական սունկերու, մանրէներու կատարած զործն է։

Մանրէ մըն է որ զինին քացախի կը փոխէ, ինչպէս նաեւ ուրիշ խմորեալ հեղուկներ։

Բոլոր պառուզի ջուրերուն խմորումով լոմպակի վերածուիլը ուրատական ենք մանրէներուն։

Հացին խմորուիլը, կաթին պանիրի կամ մածունի վերածուիլը մանրէներու գործ են։

Քարիւղը, որ ներկայ զարուն ճարտարարուեսափացութիւն գլխաւոր ու թանկագին սատարողն է, յառաջ եկած է ծովային կենդանիի տեսակներուն մանրէներու միջոցով խմորուելէն։

Մանրէներն են որ հազը արգասարեր կը զարդնեն տարրալու ծելով կենդանական և բուշական նիւթերը և զանոնք վերածելով պարարտութեան։



բ ն զ Պ է Ս կ Ա Տ Բ Ե Լ
Ն Ե Բ Ր Ա Ր Կ Ա Ի Մ Մ Հ Ը Ը Ը



Կերարիսումը, որ այն առաւելութիւնը ունի որ զեղի մը մարտզական գեղձերուն վրայ ու նենալիք աղղիցութիւնը կը վերցնէ և ուղղակի զայն կը ներմուծէ արեան մէջ, երեք կերպերով կը կատարուի, մորթին տակ, մկաններուն մէջ և ուղղակի երակին մէջ։ Առաջին երկու տեսակ և ուղղակի երակին մէջ Առաջին երկու կատարել բայց երբորդը է բժիշկին խորհուրդով կատարել բայց երբորդը

պէտք է միայն բժիշկին կողմէ կատարուեն

Ներարկումի դործիքը կը բազկանայ երեք
մասերէ, խողովակ մը՝ որուն մէկ ծայրէն անո
ցււած է ծակաւոր առեղ մը և միւս ծայրը բայ
է, այս բաց ծակէն անցուած է միայ մը և եռողու
վակը և մխոցը ընդհանրապէս ապակիէ կ'ըլլան
առեղը անցնելիք կողմը բարակ ծայր մը կ'ու
նենայ խողովակը, առեղը կ'ըլլայ մետաղէ, ուու՛
ծայրը շեղակի կտրուած և միւս ծայրը խողովա
կին ծայրէ անցնելու յարմար

Նախքան ներարկումը պէտք է գործիքէ
երեք մասերը հականեխելու որուն համար ընդ
հանրապէս կը գործածեն մաքուր ջուր, ամանի
մը մէջ կը դրուին երեք կտրոները, վրան կը
լեցուի ջուրը և քառորդ ժամ մը եռացնելէ յե
տոյ կը թողուի որ պաղին երբ առեղը ըլլաթինէ
է, կարեի է միայն զայն բացի մը վրայ բռնե
րով հականեխել բայց ուրիշ մետաղէ եղած
պարագային եռացուցուծ ջուրով հականեխելն է
բաւագոյնը ներարկումը կատարողը պէտք է ի՛
ձեռքերը բու կերպով օճառով լուացած ըլլայ

Ներարկումի գեղերը ընդհանրապէս հեղուկ
էն և փոքրիկ երկու կողմերը որածալը ու
գոյուած խողովակներու մէջ դրուած են փոքրի
եղած պարագային եւս դրուած կ'ըլլան նման
շիշերու մէջ, Փոշի եղած պարագային պէտք է
նախ փոքրիկ գաւաթ մը եռացած ջուրի մէջ

հականեխել անոր մէջ աւելցնել չէզոքացած
(ովէրիկիղէ) ջուր՝ որ ընդհանրապէս վերև
յիշուած խողովակներուն մէջ զբուած կ'ըլլայ և
հալեցնել Ըլլայ գեղի ըլլայ ջուրի խողովակները
բանալու հումար կը գործածուին փոքրիկ խար-
սացներ, որոնցմով խողովակին սուր ծայրը խար-
սացնելէ յետոյ պղտիկ ճնշումով մը կարելի է
կոտրել

Ներարկելիք հեղուկը երբ պատրաստ է ու
գործիքի բոլոր մասերը հականեխուած են, առե-
գործիքի, մխոցը կը դրուի խողովակին մէջ՝
մինչեւ յատակը, առեղին ծայրը կը մխրճուի
հեղուկին մէջ և կամաց կամաց մխոցը կը
քաշուի, որուն հետեւանքով հեղուկը կը քաշ-
ուի խողովակին մէջ, յետոյ առեղին ծայրը դէ-
ռի վեր՝ մխոցը քիչ մը կը հրուի խողովակին
պի վեր՝ մխոցը քիչ մը կը հրուի խողովակին
մէջ, որպէսզի պարապ մնացած մասի օդը առե-
ղին ծայրէն գուրս ելլէ և խողովակը պարունա-
կէ միայն ներարկուելիք հեղուկը

Ներարկուելիք վայրը եւս նախ ալքոլով
թրջուած բամպակով մը լուալէ յետոյ քիչ մը
թէնթիւր տ'եօտ քսելու է, որպէսզի մանրէները
ոչնչանան ու արեան մէջ անոնց մուքը ար-
գիլուի:

Երբ մորթին տակի ներարկում է կատար-
ուելիքը, երկու մատով մորթը կը բռնուի և ա-
ռեղը կը մխուի մորթին մէջ հորիզոնական ուղ-

զութիւնով, յետոյ մխոցը կը մխուի, որով իսու զովակի պարունակութիւնը կ'անցնի մորթին տակը նյօ պարագային տակը պէտք է մտցուի կէս սանթիմէթրի չափո Եօրթի տակի ներարկումը կարելի է կատարել բազուկին, նախարադուկին, կուրծքին կամ կրնակին վրայ:

Երբ մկանին մէջ պիտի ներարկուի, պէտք է տակը մէկ հարուածով շեղակի մխել մխին մէջ կէս սանթիմէթրի չափ և յետոյ կամաց կամաց մխոցը հրել մինչեւ հեղուկին ամրողովին մկանին մէջ անցնիլը Երրեմն կը պատահի որ տակը սեւերակի մը կը պատահի ու կաթիչ մը արիւն գուրո կու գայ այս պարագային բաւաշոյն է քիչ մը անզին կատարել ներարկումը Ականային ներարկումները ընդհանրապէս մարմինին կախուզ մասերէն կը կատարուին, լուագոյն վայրերն են մէջքէն վարի մասերը և զիստերը:

Հիմայ մորթի տակի ըլլայ մկանային ներարկումներէ յետոյ երբ տակը կը հանուի, ծակին վրայ պէտք է գնել կաթիլ մը թէնթիւր տեստ և բամբակի կոտորվ մը վրան ճնշել քանի մը վայրկեան:

Երակային ներարկումները կը կատարուին ընդհանրապէս բազուկի կամ նախարազուկի երակներէն նախըտն ներարկումը ներարկումք վայրի վերէն կը կապեն, որով զէսի սիրտք

երթալիք արիւնը արգիլուկով երակը կ'ուսի յետոյ տակը երակին զուզահեռական ուղղութիւնով կը մխուի նրակին մէջ, երբ տակին ծայրը երակին մէջ է, զէսի խողովակը քիչ մը արիւն կու գայ և կը կարմրցնէ, որ տակն միայն կապը քակելէ յետոյ պէտք է մխոցը մինել կամաց կամաց տակին ծայրը կամ մօրթին մէջ կ'ըլլայ, որով պէտք է հանելով կրկին մխեր երակային ներարկումի գեղերէւ շատերը մօրթին կամ մկանին մէջ ներարկումութ պարագային կ'աւանցնեն և ցաւ կը պատճառեն, ոյո ուսեցքները ամիսներ յետոյ է միայն որ կ'անհետին Ամէն պարագայի տակ խօնմութիւնը կը պահանջէ որ երակային ներարկումները միայն բժիշկի ձեռքով կատարաւին:

Ներարկումը լրանուէ յետոյ պէտք է գործիքին բոլոր մտաերը սրտղ ջուրով լաւ լուալէ վերջ մաքուր լամբով չորցներ:

Պէտք է գիտնալ որ ըլլայ գործիքին, ըլլայ ներարկումն ձեռքերուն վրայ փաքրիկ մաքրութեան պակաս մը կրնայ պատճառ ըլլալ որ ներարկուած վայրը վէրք կաղմուկ:



Հ Ա Մ Ա Ճ Ա Բ Ա Կ Ն Ե Բ

երկու տևառիկ հիւանդութիւններ կան։
Տարափոխիկ և չփոխանցուող Տարափոխիկ հիւ-
անդութիւնները անոնք են որ անձէ անձ կը
փոխանցուին ու կը վարակեն Չփոխանցուող
հիւանդութիւնները անոնք են որ չեն փոխան-
ցուիր և իրենց աւերը կը դործեն միայն հիւան-
դին վրայ։

Տարափոխիկ հիւանդութիւնները մանրէա-
կան ալ կ'ըսուին որովհետեւ հիւանդութիւնը
յառաջացնող ազգակը մանրէն է և փոխանցումն
ալ կ'ըլլայ մանրէին միջոցաւ։ Այս մանրէները
կտրելի է տեսնել մանրադէտուի Տարափոխիկ
հիւանդութիւններու մանրէներուն ինքնու-
թիւնը ընդհանրապէս կարելի եղած է երեւան
հաներ քանի մը հատինը միայն ինչպէս աղ-
դախուը (կրիփ), գեռ անձանօթ մնացած են։

Տարափոխիկ հիւանդութիւններու մանրէ-
սերը կը փոխանցուին զանազան միջոցներով,
ըլլայ ուղղակի հիւանդին հետ չփումով ըլլայ
հիւանդին արտաշնչած օդին միջոցաւ, ըլլայ
հիւանդին գործածած առարկաներէն, ըլլայ ջու-
րի միջոցով եւայլն։

Այն տարափոխիկ հիւանդութիւնները ո-
րոնք զիւրին կերպով կը տարածուին, բազմա-
թիւ անձեր կը վարակեն և վրդովիչ համե-

ժառութիւններ կ'առնեն, կ'ըսուին համաճա-
րակ։

Համաճարակ են ժանուարիուոր քօլերան
աղղոտիստը, ծաղկախտը, կարմրախտը տենդը
(մալարիա) եւայլն։

Համաճարակներուն զո՞ն կ'երթան ընդ-
հանրապէս տկար կազմուածք ունցողները աղ-
տուուները և խառնածկեացները Ալքօլ և ծխա-
խոտ գործածողները եւս աւելի շուշ կը վա-
րակուին։ Ապականած մթնոլորտով մարդկային
ամրոխով խճուցած վայրերը համաճարակի
քոյներ են Այն ամէն սովորութիւնները որ ա-
ռողջութիւնը կը վատնդեն և մարմինը կը
տկարացնեն, մարգուն զիմազրական ուժը կը պակ-
ռեցնեն և զայն առակ կը դարձնեն վարակումի

Տարափոխիկ հիւանդութիւններու, համա-
ժարակներու զիմազրակու համար ամենալաւ մի-
ջոցն է մարմինը զօրաւոր պահեր

Խորեմութիւն է միշտ զգուշանով ման-
քական հիւանդութիւնով տառապողներու հետ
չփում ունենալի։ Համաճարակներու ատեն
չփում չէ մտնել բողմութիւններու մէջ, կա-
պէտք չէ մտնել բողմութիւններու կամ երկա-
րելի եղածին չափ հանրակառքով կամ երկա-
թուզիով չնամբորդել ջուրը եւացնելի յետով
պէտք է խմել գուրուն գնաւած որ և է ուտե-
սեք հում չուտել եւայլն։


Երբ տան մէկ անդամը արդէն վարակուած

է տարափոխիկ հիւանդութենէ մը, զատել պէտք է անոր գործածած բարոր տառարիաները և մատագ տարիք ունեցաղ միւս անդամները՝ պէտք չէ անոր նևս շփում ունենան Շատ մը պարագաներու տակ խոհեմութիւնը կը պահանջէ անմիջապէս հիւանդը փախազրիկ հիւանդանց, ինչպէս կարմրախատի պարագային:

Մարդկային մարմինը ունի ինքնուպաշտութեան միջացներ, երբ հիւանդութեան մը մանրէները մարմինին մէջ մանեն, ունմիջապէս կը սկսի զիմազրութիւնը, տեսակ մը պատերազմ է որ կը մզուի և չտա անդում կարելի կ'ըլլաց հիւանդութեան յարթեր այս է պատճառը որ նոյն պարագաներու մէջ գտնուուղ մարդոցէ սմանքը կը վարկանին և ուրիշներ ոչ վարկանուզին մարմինին մէջ մզուած այս պատերազմին պատճառով կը բարձրանայ տառագութեան աստիճանը, չնշառութիւնը և արեան շրջանը կ'աւելնայ, ախտորժակը կը գոցուի Նման պարագաներու տակ զարմանումի ամելաւ միջոցներն են բնութեան կատարած գործին եղած օգնութիւնները, մանաւանդ զգուշանալու է ստամոքսը և աղիքները լիցուն պահելէ, որոնք արգէն մարմինին դիմազրութեան համար ըրած ճիգին պատճառով յառաջ բերած ջերմութիւնը կ'աւելցնեն և դիմակալական ուժը կը ջրատեն:

Համաձարակներու ատեն բնակարանի, հատգուստի, քիթին ու բերանին հականեխումները եւս մեծ դեր կը կատարեն վարակումէ զերծ մնալու համար:

ՄԻ ՔՐՈՊԵՆ ԵՐԱԿ ՊԱՏԵՐԱԶՄ ՄԸ



Հորրուխ կ'ըլլանք ըրտուռութեան պատճառով հարրուխ կ'ըլլանք օդի հասնորին մէջ Առ կամկած չի վերցներ Սակայն օդի վիճակին այսկարծակի փոփոխումը, որ մարմինին տայանկարծակի փոփոխումը, որ մարմինին տայանկարծակի շատարակիշառութիւնը կը խանդարէ քութեան հաւասարակշառութիւնը կը խանդարէ արիւնը կը խանէ մարմինին մակերևույթին մասերը և յատկապէս գէոլի քիթին այնքան մասերը և յատկապէս գէոլի քիթին թաղանթիր, բաւուրը և այնքան զգայուն թաղանթիր, կու միայն կուն չը հարրուխ տառաջ բերելու Առ միայն կուն զերծ հարրուխ տառաջ բերելու միայն միայն միայն կը բերէ Յորրոքում ըսկէ մանաւութ յառաջ դիմակալ քիթը (միքրոպ) յարձակում կը նշանակէ բէներու մարմարական կակական պատճառները՝ բարձակութիւն իսկական պատճառները:

թիւ և ընդհանրապէս քիչ յարձակող այն մանրէներն են, որ օդին մէջ ցանուած են ՄԵՆք շարունակ գոնոնք կը շնչենք միդիոններով՝ առանց հիւանդ ըլլալու, որովհետեւ մեր թաղանքը մեզ կը պաշտպանէ: Բայց երբ ցուրտը արիւնը կը խանէ թաղանթին մէջ, սրաշտպանութիւնը կը զաջրի և այս վայրկեանին պէտք կ'ըլլայ յարձակողները ոչնչացնելու համար: տեսակ մ'ը պատերազմ մ'զեր մ'ինչ եռ բնակոնան վիճակի մէջ զանոնք վաներու համար պարզ աստիկանական: զործունէութիւն մը բաւական էր Հարբուխը պատերազմ մըն է — ճակատի կոխ մը — մանրէներու զէմ:

ՔիթԸ. — Քիեր ամրացուած զուռ մըն է, որտեղէն օղը կը մտնէ ներս, ինչպէս միջին գարուն ոնունդները կը մտնէին նղեակ մը:

Հին ատենի բերդերէն կարելի չէր ուղղակի ներս մաներ Անոնք ունէին զիկզակ ճամրաներ, որոնք կ'անցնէին բարձր պարիսպներու վրայէն և մերթ պատերուն մէջ ծածկուած խորշերէ: Անոնց վրայ յարձակող թշնամին իր տոջեւ ունէր շատ մը արգելքներ և անոր ներսը մանելը լուրջ գծուարութիւներ ունէր: Յարձակող զօրաւոր թշնամի բանակի մը զինուորներուն մեծամասնութիւնը կը զոհուէր՝ բերդէն ներս կարենալ մանելու համար:

Արդ քթային խոռոչներն ալ չինուած են ձիշտ նոյն ձեւով: Պէտք է որ օղը հոն փնտու

իր ճամբան դարաններու ու որոգայթներու մէջ չէն, որոնք իր ճամբան կը շրջապատեն: Ասոնցմէ անդին կան ձագարներ, որոնց մէջ ինկողը չի կրնար փրկուիլ և ոսկորներու թանձրութեան մէջ փոլուած ծոցեր: Պէտք է որ այցելուը ետ մէջ գոլուած ծոցեր: Վերջապէս դառնայ խարխափէ, պատերը ծեծէ: Վերջապէս դառնայ խարխափէնեամէն տեղ զինուորներ կան, ձերմակ գնդիկները: Քթային խոռոչին ամբողջ ներքնակողմը ակոսուած է զինուորական կազմածներով, թրն-թանօդներով, ուր կը շրջադային զինուորները:

Աւշեմն գծուար է որ միքրոզները այցափ լաւ պաշտպանուած ամբութեան մը կարենան լաւ պաշտպանուած ամբութեան մը կարենան լաւ պարզ և արագ գատավարութեան մը բարար պարզ և արագ գատավարութեան մը կ'աթարկուին: Բայց պազառութեան մը պարակային, պաշտպանուած թիւնը թերի է և թշնամին կը գրաւէ առաջացած զիրքերը:

ՊԼԵՇՊԱՆՈՒՈՒԹԵՍՑ ԳՆԴԻ ԽՈՆԵՐԱՂԻՆ ԶԻՆԱ-
ԿՈՐԱՒԻՄԸ. — Այն ատեն բանակը կը զինաւորուէի: Զերմը կը բանկին եւ ջերմը անազանդն է որ կը հոնէ, հրամանատարն է որ կը յարձակի:

Արիւնային նաւակները կը փոխազեն յարձակման վայրը գնդիկներու գումարտակ- ները Ասիկա քթի լեցուածօւթեան, անհանգըս- տութեան, տանորժակը դոցուելու, զիսու ցաւի մումանակամիջոցն է: Գնդիկները կ'անցնին մոր- ժամանակամիջոցն է: Գնդիկները վրաց կ'իյնան թաթաղանթէն և մանրէներուն վրաց կ'իյնան նախադիմին հետեւանքով հետզհետէ աւելի Այս խառնումին հետեւանքով հետզհետէ աւելի

թանձր հոսում տեղի կ'ունենայք որ ուրիշ բանէ կազմուած չէ, բայց եթէ ձերմակ դնդիկներու և մարդուն կուտէն:

Եւ բոլոր այն ժամանակամիջացին, որ այս պատերազմը կը յարատեւէ, լոնջքի մկանները թումր կը կանդնեցնեն Այնչափ որ իրենց ըիրտ հակագրեցութիւնով կը ներդործեն թոքերուն վրայ և կը յառաջացնեն զօրտուր հաղ, որ դոյացած աղոտառութիւնը բրտորէն զուրս կը վաճէ:

Ընդհանրապէս այս յառաջապահի կոխւը կը տւերի և հարրուխի մը պատմութիւնը հոդ կ'առնէ:

ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆՔ

Բայց հարրուխը շտո մը բարգութիւններ կրնայ ծաղկեցնեք Քանի մը պարագաներու տակ ան Քրթնեկ կը դառնաք այօինքն թաղանթին չարունակ բարբոքած մնալուն շարժափթ կ'ըլլար:

Աւելի քոճախակի բարգութիւններ կը հետեւին քիթին մօտակայ դործարաններուն — չնչառութեան ծառին — թաղանթներուն բարբունավութիւն մանրէները կը տարածուին սակատի սկզբներուն խորչերուն մէջ և կրնան յառաջացնել զէմքի գործարաններու բորբում, քթային խողովակով անոնք կը թա-

փանդեն մինչեւ աչքերը և տիրապետելով առկանջներուն ևւա, որուածառ կը զառնան ներքնականջի ծանր բորբոքման:

ՏիրԱՊԵՏՈՒՅՄ. — Վերջապէս, տւելի յաճախաքթին աղոտութիւնները հոսելով կոկորզը, քթին աղոտութիւնները կը սերմը կը ներսրկեն խոչտիտղին, չնչառիրենց սերմը կը ներսրկեն արգոնչ, բրուն (արգոն), ուր ձայգովին և թոքառաջներուն (արգոն), ուր ձայգովին ու ձաշակին առաւել կամ նուռալ ցաւով խափանումն է, որ կը ծանուցանէ, ըստ ժողովրդական արտայայտութեան, թէ, հարբուխը վկուրծքը իջած է:

Այս այն պատճառով է, որ յառաջապահն կոռւի ընթացքին կարելի եղած չէ թշնամին միունքին աղոտառիկ որ յառաջացած է մինչեւ հոգացաղմասին սիրտը Այն ասուն յաղթութիւնը կը լայցած աւելի զգուար:

ԻՆՉՊԵՍ ԱՐԳԻՆԵԼ

Այս հնարաւոր անտանելի պատճառներուն ի կանխաղդուշացում, ուրեմն պէտմ չէ բրերեք զանցառութեան տալ հարրութ մը Հաբրուս եղող մէկը պէտք է տունը մնայ, ցուրբուխ եղող զգուարի տառղապահական խնամքները տէն զգուարի, տաք խմէ և հանդչի Ընդհանկինապատէի, տաք խմէ և հանդչի կը նույնական քիթին գեղերը քիչ աղքեցութիւն ուշնին այն բապէս գեղերը քիչ աղքեցութիւն ուշնին այն բապէս գեղերը քիչ որոնք բնականուն կերպով ցաւերուն գրաբ որոնք բնականուն կերպով ցաւերուն գրաբ որոնք քիչ օրուան մէջ եթէ կը նույն գալաճառութիլ քիչ օրուան մէջ:

Եթէ մանրէն գտնուած ըլլար՝ կարելի պիտի ըլլար երկու հիւանդութիւնները զատարոշեր բայց զեռ մանրէ չէ գտնուած, ձորսնցիները կը կարծեն որ մահացու թոյնի մը (virus filtrant) հետեւանք է ծանր կրիվը Ամէն պարագայի առակ բժիշկներուն համար ալ զեռ անծանօթ կը մնայ պատճառը:

Երկու տեսակները իրարմէ զանազաներու համար թեթեին հարրուխ և ծանրին աղջախտ (ղմախտ) կ'ըսէնք:

Աղջախտէն արտադրուած թոյները շնչառական ամրող մեքենային արագ և զօրաւոր արիւնախանում կը պատճառեն: Նոյնիսկ թժիշկուներ վարակուողին ստամոքսին և անոր կից աղիքներուն մէջ դիտած են արիւնախանում:

Երր աղջախտը թեթեւ է հնթակային տաքութիւնը կը բարձրանաց մինչեւ 40 տափհան (հարիւրամաննեայ), բայց արեան շրջանը տաքութիւն հետ համեմատական չ'արագանար:

Շատ անգամ կը պատճառեն մարսողական խանգարումներ, զիսու ցաւ, փորհարութիւն և ընդհանուր յօգնութիւն: Բայց չորս հինգ օրուան հանդիսուէ ու զարմանումէ յետոյ տաքութիւնը կ'անցնի ու հիւանդը կ'առողջանայ: Ցաւալին այն է որ շատ անգամ ան բարդութիւններ կը յառաջնէ, տաքութիւնը կրկին կը բարձրանայ: Նոր հիւանդութիւնը կը սկսի 40—41 աս-

տիճան տաքութիւնով, սուստիկ զիսու դաւով և յոդնածութեան զգացումով, լիզուն կը զեղնի ու կը չորնայ յածախ քիթը կ'արիւնի, անոր ծակերը կը խցուին և ենթական նոպայոտ հազ կ'ունենայ:

Աղջախտէն մարդ չի մեռնիր, բայց եր բարդութիւնները շատ անգամ մահացու կը զառնան: Այս բարդութիւնները յառաջ կուգան կամ խանգարման մը ծանրացումէն կամ հիւանդութեան կապակից գործարանային խըսվութենէ մը, կամ զանազան տեսակի: Նոր մանրէներու խուժումէն, որուն ժահը կ'աճի հիւանդը սպառելով: Այս բարդութիւններու ամէնէն յածախաղէպերը և ծանրերն են սրտին կողմէն երակի բորբսքում, ջղախտ, թարախաւոր ականջի բորբոքում, ընդերներու բորբոքում եւայլն Վերջապէս աղջախտի վարակումէն յետոյ կը տեսնուին բազմաթիւ կուրաղիի բորբոքման պարագաներ:

Պէտք է զիտել որ պարզ կրիվն ալ միւսին նման կրնայ բարդութիւններ յառաջացներ:

Աղջախտի համաձարակը սկսած ատեն առաջին վարակուողները թեթեւ կ'անցնեն, բայց երթարով հետզհետէ ծանրապէս կը սկսի հարուածեր որուն բարդութիւնները կ'ըլլան թոքատապցնցաթոքատապ: 1918ի համաձարակին զիսու բարձրագութանակ ասոնք յառաջ եկան: Բայց ասոնցի լուսական կ'արագագանք առաջ առաջ առաջ առաջ:

կրնայ հարուածել բոլոր գործարաններն ալք
երբ ազգախտի համաձարակ կը սկսի պէտք
է զգուշանալ ուրիշներու հետ շփումը ունենալիք,
պէտք է խուստիիլ բաղմութիւններէ, չերթալ
հանդիսավայրեր և հանրային միջոցներով չճամ-
րորդել լու առողջութիւն մը ունենալ, շուտ
պանկիր չափազանց չաշխատիլ պաղ չառներ
եթէ այս կանխազգուշութիւնները առողջ մար-
դու մը համար պարտաւորիչ են, աւելի զօրաւոր
պատճառներով պէտք է որ արդէն հիւանդ
թոքախտաւոր, սրտի հիւանդութիւն ունեցող
եւայն մարդիկ զգուշանան շփումէ, որոնք երբ
վարկութին, կ'ենթարկութին ամենածանր բար-
դութիւններու Պէտք է բերանը ու քիթին ծա-
կերը հսկանեխտական լուծոյթով լուալ առ ի
զգուշութիւնն

Պարզ կրիփը կը դարմանուի անկողնոյ մէջ
բացարձակ հանդիսավ, մինչեւ որ տաքութիւնը
անցնի և նոյնիսկ տաքութիւնը անցնելէն յե-
տոյ քանի մը օր ալ հանդիսա ընելով Անխոհե-
մութիւնները հիւանդ վիճակի մէջ դուրս ելիհա-
լը պաղ առնեն են որ թոքային բարդութիւն
յառաջ կը բերեն Հիւանդը առատօրէն պէտք է
խորէ տաք խաշոններ, մսի ջուր, կաթ, վերջապէս
մէզին քանակը առաւելագոյնի վերածող բաներ,
հիւանդութեան թոյնը մէզի միջոցաւ է որ ա-
ռաւելապէս կ'արտաքսուի Բայց նախքան

տաքութեան իջնոլը պէտք չէ շատ ուտեր-
ի զեղ առնելու է, անսնը միայն կը
մեղմացնեն նեղութիւնը և դիմու ցաւերը
որոնք որ յոդնեցնող հազ ունին, լուծողակա-
մը աւելի գեր կը կատարէ:



Ի Ն Զ Ե Թ Ո Ք Ա Խ Տ Ը Լ

Թոքախտը ամէնէն շատ աարածուան
հիւանդութիւններէն մէկն է, որ իր չարաչու-
զործ կը տարածէ ամէն երկիրներու մէջ և
ամէն կիմաներու տակ, կը վարակէ ամէն տա-
րիքէ անձեր և կը յարձակի բոլոր գործարան-
ներուն և մարմիններ ամէն մասներուն վրա-
ծերմակ ցեղին Ամերիկա, Ավրիլիէ և Ովկիսնին
ոտք կոխելէն ի վեր, այս երկիրներուն բնիկնե-
րը այս հիւանդութեան շատ ենթակայ եղան-
են կարդ մը մէծ քաղաքներու բազմամալ ո
մասներուն մէջ մահներուն մէկ քառորդը թու-
քախտէն է և զրեթէ ամէն ընտանիք զոհ.
կուտայ անոր

Թոքախտը գտղտնի կը գործէ, կը ոկի ի
պազառութիւնով մը որուն ազգեցութիւններ ո
կ'երկարին (ստամոքսի խանդարումներ, թոքա-
տապի կրծամաշկատապ - pleurésie սուլու սախ-
լիձան, զմաքա), և կը տեղաւորութիւնիկ միջլ-
որովհետեւ գրեթէ ցաւերը ոչինչ են, հիւանդ

այն ատեն միայն իրար կ'անցնի, երբ իր առողջութիւնը շատ վտանգուած է: Ամէնէն յօտեկանշական ախտանիշներն են հազը, յարտուետկարութիւն մը, ծիւրումը և տենդը:

Թոքախտը ժառանգական չէ, միայն կարգ մը կանխատրամադրութիւններ կը ժառանգուին Մէկը երբ թոքախտէ վարտկուի պէտք չէ միայն իր ծնողքը և նախնիքը պարսաւէ: Մանուկը թոքախտաւոր չի ծնիր, այլ թոքախտի ենթակայ: Շատ թոքախտաւորներու տղաք առողջ կը մնան, չարիքը տկարթոքերէ կամ կասկածելի ժառանգականութենէ մը աւելի՝ հակառողջապահիկ տպրելակերպի և գէշ միջավայրի մը մէջ պէտք է փնտռել: Նմանապէօթոքախտի ենթակայ են նաեւ բոլոր այն վտառեծ տղաքը որոնց ծնողքը եղած են ալքօլամոր, կամ ֆըրանկախտաւոր, կամ ծնուած են անոնց ծանր հիւսնդութենէ մը ապաքինման շրջանին մէջ կամ պարզապէս տարիքուտ ծնողքի զաւակ են և չեն ենթարկուած առողջապահական կանոններու իրենց օրօրոցէն սկսեալ որ իրենց տարբնականն կենսադիմազրութիւն մը:

Տկարութեան արդիւնք եղող թոքախտի կանխատրամադրութիւնը կը պարտազրէ առողջապահական մասնաւոր միջոցներ, բաց օդը արեւ, մարզանք և լաւ սննդառութիւն: Այս միջոցները բաւական են նոյնիսկ բարձրաթիւ-

թոքախտաւոր տղաքներ առողջ կեանքի վերադարձներու, որովհետեւ եթէ թոքախտը բացառիկ է մինչեւ մէկ տարեկան մանուկին մօտ, յետոյ յաճախտդէպ կը դառնայ:

Մի՛ յուտահատիք, մի՛ ըսէք թէ այս հիւանդութիւնը ժառանգութիւն մըն է: Փնտռեցէ՛ք մանաւանդ ձեր մարմնական տկարութեան պատճառները և ջանոցէք զանոնք հեռացներ Եթէ ձեր կուրծքը խոռոչաձեւ է, զայն կորցուցէ՛ք մարզանքսի: Ուղիղ ոռննցէք ինքինքնիդ թէ նստած, թէ կեցած և թէ քոլած առեննիդ: Սովորութիւն ըրէք խոր կերպով Ճնշեր Եթէ կարելի է զիշեր և ցերեկ բազօնեալ մնացէք: Լքեցէ՛ք ամէն օղլորութիւն որ հակառակ է առողջութեան և ձեր ապադայ առողջութիւնը բաւագոյն պիտի ըլլայ քան այն բաջակազմ անձինը որ որ և իցէ զգուշութիւն ձեռք չտոններ

Մութը թոքախտի միքրոպին թիսիչն է: Թոքախտի մահացութիւնը (mortalité) միշտ բարձր է հոն՝ ուր արեւը չի մտներ և ուր օղը աղատօրէն չի բանիր

Վարակեալ բնակարանները ժառանգականութենէ տւելի՝ վասարեր պատճառներ են թոքախտի կը բաւէ որ թոքախտաւոր մը տտեն մը բնակի գէշ օղաւորուած և գէշ լուսաւորուած տեղ մը որպէսզի մանրէն մնայուն կեր-

պով հնա տեղաւորուի և յաջորդ բնակիչները վարսկէ Բրիտանական թժշկական հանդէսի մը ամենատ բնատանիք մը, որ կը բազկանար 9 քաջառողջ անձերէ, կը բնակի տուն մը, ուր երկու թոքախտաւորներ տասը տարի բնակած էին Քիչ ժամանակ յետոյ, այս բնատանիքին երեք անդամները թոքախտէ կը վարակուին, այս երեքը հիւանդներուն սենեակը կը ննջէին Գորդերը ձեզունին և պատերուն փոշիները քնեւերալ անսաց մէջ տեսնուեցաւ առատօրէն թոքախտի մանրէ:

Ի՞նչ Պէս կը ՓՈԽԱՆՑՈՒԻ

Թոքախտի մանրէն կրնայ մտնել մարմնին մէջ ուտելիքներով, կաթով, սերտ և կարաղով, ինչպէս նաև միսով, բայց վարակման դիխաւոր պատճառը թոքախտաւորներուն խուխն է: Վարակիչ սերմը կը փոխանցուի չորցած խուխերուն փոշիով, հիւանդներուն հաղի նոպաներով կամ անխոհեմ համբայրով, նաև կը պատեհի որ ընտանի կենդանիներ, ինչպէս կատուները և շուները, կը զանան վարակման միջոցներու:

Թոքախտին մանրէն մեծ կենուռնակութիւն մը ունի. ստամոքսային հիւթով չ'ոչնչանար, 70 աստիճան տաքութիւն մը 15 վայրկանի մէջ կը մեռցնէ զայն, բայց տեսնուած է որ ան դիմացած է 73 աստիճան եփուած

միսի կտորի մը մէջ: Եփած միսի կտոր մը ուրուն արիւնր թահնքուցուած չէ և կը պահէ իր գոյնը, ողջ մանրէէ զերծ չէ, Մարմինէն դուրս նսպասաւոր պայմաններու մէջ, այս մանրէն կրնայ տարիի երեք կամ չարո տմիսներ, բնդակաւոր կը մեռնի մէկ քանի ժամուան մէջ եթէ ուզգուկի ենթարկուի տրեւին ճառադալթներուն, բայց հասարակ սենեակի մը մէջ, երբ Կոյն խիկ տկարանայ՝ դարձեալ երկուքուկէս ամիս կը պահէ իր վարողութիւնը:

Թոքախտի մանրէները կրնան փիխանցուիլ կաթով, սերմով, կալուգով և պանիրով՝ եթէ կենդանին թոքախտաւոր է կամ զայն դարմանազ անձը վարակուած է: Բնդաւնդապէս կովերուն 100ին 30—40ը թոքախտաւոր է: Սպասողին հասնելէ առաջ ադարակին արտադրութիւնները կ'անցնին բազմաթիւ ձեռքերէ: Եթէ թոքախտաւոր անձէ մը եկոց մանրէները մուտք գործն կաթին մէջ, հոն կը բազմանան մեծ արագութեամբ, նոր կթուած կաթը անոնց է՛ընձայէ իրենց բազմացումին համար բոլոր նպաստաւոր պայմանները, խոհաւութիւն, սնունդ պահմանները, առաջացումը Ամ-

Յանձնաբարելի է կաթին ամյացումը Ամ լացումը ձեռք կը բերուի կաթը եփելով կամ լացումը ձեռք կը բերուի կաթը անոնց է՛ընձայէ ինչ որ լաւագոյն է զայն թրթռացներով (80—85⁰ ինչ որ լաւագոյն է զայն թրթռացներով) 10 վայրկեան տեսնութեամբ: Այսպէս կաթը ոչինչ կը կորսնցնէ իր մարսելի-

ութենէն և կը պահէ իր կենսահիւթը
ԿԱՆԽԱԾՐԱՄՄՈՂԻՐՈՂ ՊԱՏՃԱՌԵՆԵՐ.—ԱՆկա-
րելի է որ թոքախտ յառաջ դայ, տռանց այն
իրեն յատուկ մանրէին. հետեւարար այս աղէ-
տագ դէմ պայքարը պէտք է կայանայ մանա-
ւանդ այս սերմին տարածումը արդիւկու մէջ. Պազառութիւն, մը որքան ալ ուժդին ըլլայ չի
կրնար ինքն իրեն այս հիւանդութիւնը յառաջ
բերեր ոչ ալ պատկանեալ օդը բայց այս երկու-
քը չիւանալով կրնան թոքային հիւսուածքին
կենսունակութիւնը պակսեցնել և պատրաստել
խնդրայ առարկայ մանրէներուն նպաստուոր
գետին մը և այսպէս ստեղծել հիւանդութեան
կանխատրամապութիւն մը: Թոքախտին ման-
րէն կը գտնուի ամենուրեք, և ամէն ինչ որ
կը տկարացնէ մարդուն կենսական զիմաղրու-
թիւնը, կը նպաստէ հիւանդութեան ծնունդին:

ԲՈՂԺՈՒՄԸ. — Թոքախտին բուժումին մէջ
կիման իր դերը կը խաղայ բայց պէտք չէ
կարծել որ միեւնոյն երկիրը կը յարմարի ամէն
պարագաներու, Զոր և տաք կիմայ մը կը պատ-
շաճի տարիքոտ անձերու, մանաւանդ անոնց,
որոնց մօտ թոքախտը քրօնիկ է և որոնք քիչ
տաքութիւն ունին կամ մնաւ չունին Հիւան-
դութեան առաջին շրջանին մէջ գտնուող երի-
տասարդներուն ցուրտ և չոր կիմայ մը աղէկ
կու գայ. Ընդհակառակը, տաք և խոնաւ կիմայ

մը նախընտրելի է անոնց որոնք անկարող են
մարդանք ընելու: Թոքախտաւորները պէտք է
խուսափին ցուրտ և խոնաւ կիմաներէ: Ցերեկը
լեռները աւելի շատ արեւ կը տեսնեն քան հո-
վիտները, ինչ որ շատ նպաստաւոր է հիւծախ-
տաւորներուն բուժումին: Ծովին մակերեսէն
բարձր վայրի մը մէջ օղը աւելի անօսր է և ի
հարկէ թոքերը աւելի մեծ չափով կ'ընդացնին
և շնչառութեան համար աւելի մեծ ձիգ մը
պէտք է բներ Նման մթնոլորտ մը նպաստաւոր
է անոնց որոնք տաքութիւն ունին և շատ
տկար են խոր ներշնչումներու համար անհրա-
մեշտ մարդանքը ընելու: Բայց այս օդափոխու-
թիւնը պէտք չէ յանկարծակի կատարել զի մի
գուցէ արիւնանոսութիւն պատահի:

Սրեւը թոքախտի մանրէն լաւագոյն
բնաշնչողն է: Աւրեմն պէտք է հսկել որ հիւան-
դին սենեակը ոչ միայն լաւ օդաւորուի, այլ
նաեւ լաւ արեւ առնէ: Ի հարկին պէտք է հա-
նել վարագոյրները և վեղկերը, որոնք արեւին
հառագայթներուն արգելով կ'ըլլան:

Պէտք է ամէն մարդ հսկէ պահպանելու հա-
մար իր կենսառակութիւնը, որպէսզի մանրէ-
ներուն դէմ անխցելի ըլլար Ասոր միջոցները
պարզ են, մաքուր օդ արեւ, մննդատու և զիւ-
րամարս բէմիմ մը, մաքրութիւն, զուարթ տրա-
մազրութիւն և բացօվեայ ամենօրեայ մարդանք,

ՀԱԿՈՆԵԽԽԾԿՈՆ ԶԳՈՒՇՈՒԹԻՒՆՆԵՐ.—Կը
բաւէ հետեւեալ զգուշութիւնները ընկել սրպէսզի
թոքախտաւոր մը վասնդաւոր չգաւնայ.

Ենդրել սրպէսզի անլուայ ձեռքերավ չուտէ:
Ճաշերուն աւելցուքը այրեր

Օճառ ջուրավ լուալ և եռացնել անոր սե-
զանի սպանները որոնք մի միայն ինք պէտք
է զործածէ:

Անոր սենեակին մէջ բնաւ փոշի հաներ
Հիւանդին հետ նոյն սենեակը չպառկիր
Անոր սենեակը լաւ օգաւորել ցերեկ և
դիշեր

Անոր պատուիրել որ իր խօսակցին դէմքէն
որոշ հեռաւորութիւն մը պահէ, զայն չողողերու
համար վտանդաւոր մանրէներով:

Հզգալու ատեն բերանը պէտք է ծածկէ
ճարոնական (թղթէ) թաշկինակով մը զորյետոց
պէտք է այրել կամ հասարակի թաշկինակով մը
զոր պէտք է դէպի ներս ծալիել և յատոյ միաժնել
հականեխական յուծոյթի մը մէջ:

Թէ տան մէջ թէ տունէն դուրս՝ հիւանդը
պէտք է թքնէ յատուկ թղթէ տուփերու մէջ
զորս յատոյ պէտք է այրել կամ մասնաւոր
թքամանի մէջ զոր պէտք է հականեխերը

Երեք կուլ չտալ խուխը ինչ որ հիւան-
դութիւնը կը կնճռուէ և զայն անրուժելի կը
դարձնէ, Աչ զոք համրուրեր Հիւանդին կողմէ
պարպւած սենեակ մը պէտք է հականեխուի

Կ Ս Պ Ա Յ Տ Հ Ա Զ Բ

Կապոյտ հաղը ծանր հիւանդութիւն մըն
է որ շատերու կողմէ անվեաս կը նկատուի. կը
կարծեն որ ամէն տղայ անպատճառ պիտի
անցնէ ատիկա Ամէն տարի հազարաւոր տղաք
կը մեռնին անկէ: Շատ փոխանցիկ է և վտան-
գաւոր մանաւանդ փափկակազմ տղայոց հա-
մար, որոնք մասնաւորապէս ենթակայ են ա-
նոր Ասոր ար հետեւանքները կամ բարդու-
թիւնները յաձախ աղէտարեր են:

Կապոյտ հաղը յատ փոխանցիկ է: Կը վա-
րակէ չնչառական ճամբանները և կը փոխանցուի
քիթին կոկորդին բերնին հիւթանոսումներով:
Կը սկսի հասարակ հարրուխի մը պէս և անկէ
կը տարբերի միայն ութ օրէն վերջ, ջզաձգա-
կան հազի նոպաններու երեւումով: Այս նոպա-
ները գիշերը յաձախ սաստիկ են: Ասոնց տեւո-
ղութիւնը կը փոփոխուի մի քանի երկվար-
կեանէն մինչեւ բաղմաթիւ վայրկեաններ և
եթէ թիթեւ կազոյպ հազերուն մէջ օրը չորս
անգամ կը պատահի, այս թիւը կրնայ բարձրա-
նուլ 20ի՝ միջին սաստիութեամբ կապոյտ հա-
զերուն մէջ, 40ի՝ ծանրերուն և մինչեւ 220ի՝
զերուն մէջ: Նոպաններու շրջանը կը
շատ ծանրերուն մէջ: Նոպաններու շրջանը կը
տեւէ 6ին 8 շարաթ միջին պարագաներուն մէջ:
Երկու ամիս ծանրերուն մէջ: Ասոր կը հետեւի

թեւացման ջրջան մը որ երկու կամ երեք շարաթ կը տեւէ:

Հիւանդութեան մանրէները որ կը գտնուին քիթին և կոկորդին հսուամներուն մէջ, խիստ բազմաթիւ են ասածին կամ հսուախտային ջրջանին թէեւ օդին միջոցաւ չեն փոխադրաւիր բայց կը տարածուին հաղի նոպաներու ընթացքին բերանէն արձակուած պղտիկ կաթիներով որոնք անագին քանակութեամբ կը պարունակեն նոպաներու միջոցին, մինչեւ տղան կ'աշխատի շունչ առներ մանրէներ պարունակող այս պղտիկ կաթիլներէն կրնան իշխալ հիւանդին ձեռքին վրայ որ պիտի փոխանցէ զանոնք յետոյ անանց՝ որոնք պիտի զան իր ձեռքը սեղմեր

Հիւանդութեան ախտանիշերը երեւան կու գան վարակումէն 9—10 օր վերջ այսինքն այն ատենէն երբ մանրէները մտած են մարմինին մէջ:

Հիւանդը պէտք է մեկուսացնել բոլոր տղաքներէն որոնք տակաւին այդ հիւանդութիւնը անցուցած չեն, անոնք որ արդէն անցուցած են զայն՝ ախտազերծ են

Եթէ տղան յաձախած է զպրոց կամ մանկան հաւաքոյթներու, այս վերջիններուն ծնողքին պէտք է անշապաղ լուր տար որպէսզի կարենան ձեռք առնել հիւանդութեան տա-

րածումը արգիլելու համար անհրաժեշտ եղող միջոցները:

Կապոյտ հաղին յատուկ ղեղ դսյութիւն չունի Սակարն ցերեկ և գիշեր մաքուր ող ընչելը, անոր զարմանումին գլխաւոր տարրերէն մին է:

Շատ պարզ միջոց մը յաճախ նոպաները կը մեղմացնէ, այդ եղանակը կը կայանայ բեւեկնախսէմի ողիի (térebenthine), ներաշնչութիւններու մէջ, լեցնել երկու պնակներ այս օդիով և դնել սենեակին մէջ, մին հիւանդին անկողնին տակ և միւսը ուրիշ տեղ մը: Թթուածինի ներաշնչութիւններն ալ մեծ օգուտներ կը մտառուցանեն ծանր պարագաներու մէջ, անոնք կը մեղմացնեն սաստիկ հաղի նոպաները և կը պահպանեն տղան գնցզաթոքատապէն: Օդափոխութիւն մը յանձնարարելի է, մանաւանդ եթէ կարելիսութիւն կայ երթարու չոր և պատսպարուած տեղ մը, ամառը քիչ մը բարձրազիր, ձեռողը ոչ այնքան ցուրտ, և եղեւինի անտառներու մօտիկ:

Մնունդին դալով շատ խոհեմ պէտք է ըլլար և միայն թեթև սնունդներ տար Պէտք է տաք պոհել զայն, բայց ոչ չափազանցօրէն եթէ եղանակը թոյլատու է, աղատ պէտք է թողուր տղան, որպէսզի իր ժամանակին ամենատեծ մեծ մատը սնցնէ բաց օդին, զգուշացնելով

միեւնոյն ատեն որ ուրիշ տղոց հետ շփման մէջ չըլլայ: Երբ հաղը սաստիկ է, պէտք է վեր բռնել զինքը և եթէ կարելի ըլլայ, նոպային ատեն, տղուն փոքր ուժպերով ջուր խմցներ այսպէս անոր ուժգնութիւնը և տեւողութիւնը զգալի կերպով կը կրծատուի:

Կապոյտ հազին մանրէն մարմինէն դուրս շատ չապրիր բայց անհրաժեշտ է, այս հիւանդութենէն չըլլուած անձերու հիւանդին պառկած սենեկը մտնելէն առաջ զայն լաւ կերպով օդաւորել և արեւին ենթարկել:



Կ. Ա. Բ Մ Բ Ա. Խ Տ

(Scarlatine)

Կարմրախտը շատ փոխանցիկ հիւանդութիւն մըն է և կրնայ համածարակի վերածուիլ յաձախ մահացու է, մանաւանդ իր բարդութիւններավ որոնք միշտ ահաւոր են: Ամէն տարիքի կը զատահի, սակայն աւելի յաճախազէպ է 5էն 10 տարեկան տղայոց:

Ամենածանր պարագաներուն մէջ, մահը կրնայ ամիջական ըլլալ և պատահիլ 2—3 օրուան մէջ:

Այս հիւանդութիւնը միշտ նոյն ժամանակու-

թիւնը չունի երրենմի շատ մեղմ հանդամանը մը ունի և 2 կամ 3 օր միայն կը տեւի: Դրժրախտաբար երրենմի վտանգաւոր ձեւի կը փոխուի Վտանգը անոր մէջ կը կայանայ որ թերի կամ թեթեւ կարմրախտէ վարակուած տղաքը լաւ չեն խնամուիր եթէ բորբոքումը ականջին հասնի և իրը հետեւանք վազուկով ականջի բորբոքում մը յառաջ զայ՝ խութենէ և աւելի գէշ բաներէ կը վախցուի: Բայց ամէնէն յաճախաղէպ բարզութիւնը երիկամնատապն է: Թէ իրեն և թէ իր ընկերներուն համար վտանգաւոր է թողու որ դպրոց յաճախէ տղայ մը որ կարմրախտէ բռնուած է, նոյնիսկ թեթեւ կերպով: Հիւանդութեան մը թէ ծանր և թէ թեթեւ եղած պարագային բժիշկ մը անհրաժեշտ է: Կարմրախտը կը փոխանցուի քիթին և կոկորդին հոսումներուն մէջ գտնուող մանրէներով և մամաւանդ հաղով և փոնդտումներով:

Այս մանրէները կաթով ալ կը փոխանցուին: Ժենուուած են համածարակներ որոնք յառաջ եկած են աղտոտ ամանեներէ և ձեռքերէ անցուծ կաթի միջոցով: Կարմրախտի համածարակի պարագային, պէտք է կանչը ամլացնել մանաւանդ տղայոց տրուածը:

Կարմրախտը, վարակումէն յետոց, 1—7 օրուան մէջ կը զարգանայ, բայց մանաւանդ երկրորդ և չորրորդ օրերուն:

Կարմրախտի տռաջին ախտանիշներն են, զլիու ցաւ, փոխաւմ, փողացաւ, տե՛ղ, կւնակի ցաւեր և ուժաթափութիւն։ Բավկազարկը շատ արագ է։

Հիւանդութեան երեւոն դարէն 24 ժամ վերջ, կը տեսնուի կարմիր ընդհանուր եռք մը (մարմայն զուրս տալը) որ կը սկսի վիզէն և կուրծքին վերի մասէն, ուրիէ կը տարածուի բարս մարմինին վրայ, յետոց նոյն կարգով անհետանալու համար Դուրս տուած տեղերուն վրայ նոյնիսկ ամենաթեթեւ ձնչում մը ճերմակ հետք մը կը թողու. Եթէ մարմինի մակերեսին վրայ ճեռքերնիս թեթեւորին պատցնենք, կը զգանք որ մորթը խորզուրարտ է և զրիթէ հաւու մորթի տպաւորութիւնը կու տայ. Այս եռքը կը տեւէ ընդհանրապէս 5՛ն 6 օր, որուն կը յաջորդէ թեփոտումք Այս թեփոտումք կը սկսի մօտաւրապէս տասնեւհինդերորդ օրէն և կը տեւէ մինչեւ քառասուներորդ օրը։ Այս կ'երեւէ ճեռքերուն և ոտքերուն վրայ։

Երբեմն եռքը շատ թեթեւ է, այն աստիւ որ կարմրախտ ըլլաբաւն վրայ կը կասկածինք Խոհեմութեան համար, մանաւանդ համածարակի պարագային, յայտնի կարմրախտի մը համար ճեռք առնուած կանխազգուշութիւնները պէտք է ըներ

ԴԱՐՄԱՆ. — Հիւանդու մեկուսացուցէ՛ք, անկանութիւն զրէք դինքը և ուստի ով տառէք անու բաց զգուշացէ՛ք օդի հասանքներէն։ Տեսով լին կուտեցէ՛ք զաղջ ջուրի սպնդումներով վարին վրայ պազ ձնչուներով և պազորով զրեխ ներով, եթէ եռքը ուշանայ զաղջ ջուրով ամբողջական խգանքը մը տալ կամ 45 աստիւճա ջուրով թրջած ուսւանով պահանում մը և սպնդել մորթը տաք ջուրով։ Եռքը ներս զարներու վատանգ չկայ։

Գլուխի և կոկորդի ցաւերուն դէմ, վիզէ շուրջը պազ ձնչոն մը զրէ՛ք կամ ինչ որ լուսաբանն է՝ ծոծրակին պազ ձնչոն մը և կոկորդին երկու կողմքը ականչներուն տակ մէյ մէ՛ սառի վամբիուշտ։

Կոկորդին վարակումին և չունչին զարշանառաթեան դէմ կուտեցէ՛ք մէկ մաս թը ուածնաջուրի (շառ օչց ո՞չ) և երկու մաս հսուարակ ջուրի սասարզումներով։ Կարելի է նոյն պէս այս լուծացիք զարծածել կոկորդին քուլ համար, ինչպիս նաև 1 առ 250 բերմանկունա ար բօգասի լուծայթ մը։ Պէտք է բերանը յանախակի ցողուել տսիտ պօսիքի զօրաւոր լուծաթով մը։

Եթէ ականջը ցաւիլ սկսի, այտին վրա առաք կիրարկումներ կոտարեցէ՛ք (ոտձեր, տու ջուրով լիցուած զառւչույշէ տապրակը տաք և Ս. Առ.

շիւս, արդուկ են.) և ականջին մէջ վաղցուցէք քանի մը կաթիլ դազջ իւլի ֆէնիքէ (հարիւրին երկուքուկէս):

Աւնկնատապին կամ միջին ականջի լորբուժան ախտանիշերն են, ականջին մէջ ցաւ, ականջին ետեւը գտնուած ոսկորին հոլան առեն սաստիկ ցաւ, ծանր և խորունկ քուն՝ հեծեծանքով միտաեղ:

Անյապազզ թիշկը կանչեցէք: Եթէ թմրկառթազանթը ատենին ծակուի, ականջին ետեւ գտնուած ոսկորային խորչերուն մէջ թարախամաց վերքի մը կազմութեան առաջքը կ'առնուի, տառնց այս միջոցին այդ թարախայից վերքը կրնոյ բացուիլ գտնկին մէջ, Այս պարագային լողութեան պահպանումը վասնղի տակ է,

Երիկամնատապը յաճախադէսպ բարդութիւն մըն է որուն կ'ընկերանայ միզարգելութիւն, սպիտամիզութիւն (ալեսունացիք) և ընդհանուր ջրգողութիւնն Ողնայարին վարի մասին վրայ տածեր դրէ՛ք: Լոււ մը քրտնցուցէ՛ք տաք պատառումի մը կամ տաք լոգանքի մը միջոցաւ, և ուզածին չափ ջուր խմցուցէ՛ք: Կողանքէ՛ն վերջ հիւանդը պատեցէ՛ք տաք ծածկոցի մը մէջ սրպէսդի հոն ալ շարունակէ քրտնիր 12 ժամ ուտելիք մի՛ տաք, անկէ վերջ մի միայն կոթ տուէք մինչեւ որ մէզզն մէջէն ալպիւմինը գրեթէ անհետանաբ Այն ատեն քիչ առ քիչ այս

կերականոնին վրայ աւելցուցէ՛ք լաւ հփուած և քիչ աղով բանջարեցէն, բաց թէյ սուրձ, գաղաց և նոյնիսկ միտ պէտք չէ տալ:

Աւիկա լուրջ բարդութիւն մըն է և խընամքով պէտք է զարմանել զայն: Պէտք է ամէն օր մէզզ քննել և աղան քրտացնել, որքան ատեն օր մէզզին մէջ արգիւմին կար:

ՀԱԿԱՆԵԽՈՒՄ.—Բերանի և քիթի հոսումները պէտք է առնել քուրջի կտորներու կամ բարակ թուզթի մը մէջ և խսկոյն կրակը նետեր: Սիղանի սպասները և հիւանդին բոլոր գործածած բաները, սենեամիկէն զուրս հանելէ առաջ, պէտք է եւացած ջուրի մէջ հականեխուսւին:

Հիւանդը խնամողը մասնաւոր ուշադրութիւն պէտք է ընէ յաճախակի ձեռքը զօրաւոր օճառով լուալու և հիւանդին քովէն եղելէ վերջ ուրիշ տղայոց հետ շփում չունենալու մտսին: Դրան բռնատեղիին դպնելէ առաջ պէտք է լուացուիր Հարկ չկայ ըսել թէ հիւանդը պէտք չէ համրուրեր:



Կ Ե Ղ Ծ Մ Ա Շ Կ

(Diphthérie)

Կեղծմաշկը (գուշ պօղան) մանուկներէն չատ զոհեր խլոզ մանրէական և վտանգաւոր

Հիւանդութիւն մըն է: Թէեւ մահուաւնող աղայաց
յասուեկ է, ուսկայն կը պատահի նաև շափառ
համեմերօն և այդ պարագազին ալ նուազ ծանր
չէ: Թէթիւ գլափերը վտանգաւոր են անոք հաս
մոր որ փոխանցուերավ կրնուն ժամանակ զառու
նոր Միակ գլափը մը իսկ ճշմարիտ համաձաւ
ր ոչ մը կրնոյ լառաջ բեզեր Յիւնդ աղաքներ
մահուաւորութիւն հնիթակայ են անոք թշուասու
թիւնը աղասուաւթիւնը, վտանգուջ բնուկա
րաները, առաջապահութեան պակասը արածաւ
զիր կը զործնեն անհամար Գարնան և աշնան,
անձրեւորեր եղանակներու ընթացքին, աւելի
յաճախազելու է:

Աղջմացիւ կը փոխանցուի վարտիսած առ
աւգաներու կոմ անձերու հետ ուղարկի
շփումով: Անոր մահերն չնէի օգով չ որ կը
թափանցէ մարմինն ներս այլ կակորդին և քիւ
թիւն հիւթանոսւթերով կոմ հազարով զուրս
հանուած թարսնթային բրդութներով: Վարու
կութէ զերծ մնալու համար պէտք է խուսափի
վարակուած անձերու և առարկաներու հետ
(Ճիւմակիեցէն, սպասեցէն կամ ուրիշ աստրկու
ներ) շփման մէջ մտնելի, պէտք է զիտնու որ
կարիի է մահութեան ուրիշ անձերու փոխան
ցիւ առանց հիւնդ ըլլուու, և թէ մահեցն կը
նայ ապրիլ ամիսներով մարմինն զւըրս Մու
հերը, կատաները չաշները երբեմն մահեցն են

յու փոխանցիչ կ'ըլլան Հիւանդութիւնը սկզբեն
փախանցիկ է և կը չարուանակի, այսպէս մեռ առ
պարինման բավանդակ չըլունին և երրին նոյն
նիսի բռւճումէն բավանդակ վերջունին վերջ:
Մահերն կը փոխանցուի նաև կաթով և ուրիշ
սկզբներով: Աւրեմն չամ կարեւոր է որ հիւ
տանդերով ոչ մէկ յարագերութիւն ունենայ ուրիշ
անձերու յասուեկ ուտելիքներու հետ

Երբ աղան կը սկի կակորդին նեղուի հիւ
տանդութիւնը արդին յառաջացած է: Ըստ օրեն
քէ ի վեր հաւանաբար ենթական վարակուած
է արգին վիպին աւ չային զեղծերը կատկի ան
կեան վրայ կ'ուռին և կը ցուին ենաւ մը նախ
և առաջ ճերմկենկ և առա զորչ մամի արատի
մը նման երեւան կ'երկ կակորդին մէջ, յետոյ
կը տարածուի և կը հասնի նշիներուն, վերի
քիմքին, պղտիկ լեզուին, բավանդակ բմբանին և
թիրանի, քիմքի ու խոչակի ուրսը մասերուն

Նոպայատ հաշը նոխ և առաջ խռասոտ,
քիչ առ քիչ կը խլուայր երրին կը ըլլատին
չնշանեղձութեան տագնատ մը, բայց աղան
սասափի յոզնած, սպեսատ, տատիճանաբար աւել-
ի նուազ կը փորձէ կառի չնշանեղձութեան
դէմ: Այս ախտանիշերուն կ'ընկերունան յանախ
քէմ: Այս ախտանիշերուն կ'ընկերունան յանախ
քիթի ուրիշանոսւթիւններ, և երրին գժուար
քիթի ուրիշանոսւթիւններ, և երրին գժուար
է զատորչել մէկմ կհզմ կհզմ մաշկ մը հասարակ փո-
զացուէ մը:

ԴԱՐՄԱՆ.—Երբ տղայ մը կոկորդի ցաւէ կը տառապի, խոհեմուռթիւն է առանց ժամանակ կարսնցնելու խնամել զայն, որովհետեւ թերեւս ինդիրը կեղծմաշի, կարմրախափի կամ ուրիշ վտանգաւոր ո և է հիւանդութեան մը վրայ է: Ուրեմն կարելի եղածին չափ չուտ ըմիշկի մը խորհուրդ հարցնելու է: Թերեւս պէտք ըլլայ հիւանդութեան տեսակը որաշելու համար քննութեան ենթարկել թաղանթալին հիւսուածքէն կտոր մը Բայց ըմիշկին հանելէն առաջ հիւանդը մեկուսացուցէ՛ք և յու մը հականեխեցք ամէն ինչ որուն ան զաված է:

Տղուն հաղացած ատեն պէտք չէ անոր առաջ կենար կոկորդը խնամուած ժամանակի, պէտք է իրեւ զոց եզերքներով ակնոց և զիմակ մը, որպէսզի տղան ձեր աչքերուն, քիթին և բերնին վարակեալ մասնիկներ չարձակէ: Առառ և իրիկուն ասիտ պօրիքի լուծոյթով պէտք է ցողուէք ձեր բերանը և յաձախ պէտք է ձեր դէմքը և ձեռքերը լուսաք սիւպիմէի կամ ուրիշ որ և է հականեխիչ լուծոյթով մը:

Բժիշկը կեղծմաշկարոյժ շիճաղեղի ներարկումներ պիտի ընէ, այս ներարկումները որքան չուտըլլան, այնքան ազդու են Սյա զեզը փոքր չափով ներարկելով ընտանիքին միւս անդամներուն, վարակումէ կը պահպանէ զանոնք, որովհետեւ այս շիճաղեղը թէ ախտարոյժ և թէ կանչախարգել յատկութիւններ ունի:

Հիւանդին սենեակը ժաքուր և յաւ օդաւորուած պէտք է րլլայ, միայն զինքը խնամող անձերը հոն պիտի մտնեն:

Մարմինը պէտք է զրացնել ոննդալից և զիւրամորս ուտեկիքներով:



Կ Ա Ծ Մ Բ Ո Ւ Կ (Gougeole)

Կարմրուկը մասնաւորաբար տղու տարմափոխիկ հիւանդութիւն մըն է, ան տարափոխիկ է մարմնոյն վրայ կարմիր այտուցներ զոյանտված առաջ ար այսինքն այն ատեն, երբ տղուն վրայ կ'երեւին ջերմի նշտներ և կոտրածութիւն որոնց պատճառը զեռ անսփոյդ է: Ուրեմն չատ քիչ բան կրնանքը ընել այս հիւանդութեան փթթումը և տարափոխիկ հանդամանքը արդիշերու համար, որովհետեւ անկարելի է գիտնար սկիզբէն, թէ տղան կարմրուկ կը հանէ, կարմըրախատ (սքարլաթին) է, ողարդ հարբուխ է կամ ոնեւ է փողացաւ:

Երբ ըորբաքումը կ'երեւի, արդէն չատուշ է տղան մեկուսազներու համար իր եղրալրներէն, քոյրերէն կամ ընկերներէն, որսնք արդէն խոկ վարակուած են Ասոր համար է որ պէն խոկ վարակուած ան Ասոր համար է որ այս ախտավ վարակեալ հիւանդին բնակարանը պարտաւորիչ հականեխումի չեն ենթարկեր:

Երբ տղաւն կարմրուկ բլիսլը յայտնաւի, ան հնթարկերւ է ուշագիր առազշապահութեան՝ մը և չսփաղանց մեծ մաքրութեան։ Օրական զաղջ լոգանք մը անհրաժեշտ է և կը դիրացնէ առրորդութիւն բնականն քայլու Հիւանցին աշշերը պէտք է լուսու ասիս պօրիքի զաղջ լուծարով (հարիսրին երեր) և քիթին ծակերը պէտք է քահ վաղրին Անհակին առքութիւնը պէտք է լրաց 18 աստիճան։

Հիւանցութեան տեսզութեան ընթացքին զաղջ ջուրի լոգանքը կը ներկայանաց լուսուցն զարմանք, լոգանքը պէտք է կատասուի 36 աստիճան ջերմութիւնով։ Այս լուսաղոյն միջացն է տարօթիւնը մեղմերւ և ջպայն բարզութիւններէ խռոսութեու։

Աւելիքները պէտք է բազկանան կամի, ապաւրէ և առատ խոշոն տալու է։ Եթէ պընդութիւն ունի հիւանցը, ստամոքսի լուսոցը կամ թեթև լուծազական պէտք է տար Պէտք է հակել ապաքինման ատենա թնականարար բարզութիւններու պարագալին (ցնցզաթոքատապ, ականջի բորբոքում, ջղաձգութիւն եւալն) առանց ուշացումի պէտք է բժիշկը կանչել հարկ եղած զարմանումը կատարերւ համար։

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՆԴԱՅՄԱՐՈՒԹԻՒՆՔ ՈՒԽԹԻԿԵ

Մանկական անդայմարութութիւնք տարափոխիկ հիւանցութիւն մըն է և կրնաց համաձարակի ընթացքը առներ։

Այս հիւանցութեան հնթակոյ են տառերապէս 1—2 տարեկան երախաները, բայց 3—4 տարեկաններն առ կը վարակաւին, նայնինկ մինչ չեւ 12 տարեկան տղաք երրիմն վարակուած են։

Ասիկո ոգնայարակին հիւանցութիւն մըն է, կ'ազգէ մանուկներու ջղերուն վրայ բնդամն հանրապէս երիխային վերին ու սատրին անզամներն են որ կը ֆնտուեին, երրիմն րազուկէ մը կամ սրունք մըն է որ կ'անդամարութուի, երրիմն մէկ կողմի բազուկն ու սրունքը, երրիմն երկու սրունքները, նայնինկ պատահած է որ երեխային մէկ կողմի բազուկը ու միւս կողմի սրունքը անդայմարութուած են։

Մանկական անդայմարութութիւնք շատ մահացու չէ բայց սակայի է իր թոզած հաշմանդամութիւններուն համար Բուժաւած մանդայմարութիւններուն համար վարժութիւններ կը լուս խնամքով և երկոր վարժութիւններ կը վերազարդով և բարձականութիւններ ու բայլ կը վերազարդով և բարձականութիւններ կը ստրի ու ձեսքի շարժութեները։

Այս անգամարութութիւնը յահախակի կը տարածուի քիթի ու բերանի հսուամներով։ Հիւանց երեխան անմիջապէս մէկաւսա-

ցնելու է, անոր քիթի ու բերանի հռարսմներով
աղտատած բարոր բաները պէտք է հականեխեր

Երբ զարդան կը գործածուին ընդհանրապէ, և
այնպիսի միջոցներ որոնք ողնուղեղի արիւ-
նախանումին կը հակազգին և արիւնը գէպի
մորթը կը քաշն, ինչպէս ողնայտին վրաց
առ գներ ճնշոն, ծծոց եւուլն

Դարձանումի տեսողութիւնն է 1—3 առ
միւ 1—2 չարաթէն վարակումի վատանգը կ'անց-
նի արդէն, անկէ յետոյ մկանները խնամել
պէտք է ազի լուգանքով, թեթե մտաժով և այլն
ներկայիս ելեքտրարաւութիւնն ալ մեծապէս
կը նպաստէ այս հիւանդութեան դարձանումին

ԵՆՉԱՌԱԿԱՆ ԽՈՂՈՎԱԿԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆ
ՈՒՆԵՑՈՂՆԵՐՈՒՆ

Խուխը և խիենքը դուրսը չգտեր այլ միշտ
խուխամանի կամ թաշկինակի մէջ:

Խուսափիլ խօսակցին շատ մօտը կենալէ:

Ո՛չ համբոյր և ո՛չ ձեռքի սեղմում:

Կարելի եղածին չափ մնալ մաքուր և
թարմ օդի մէջ:

Խուսափիլ կռնակի վրայ պառկած մնալէ,
Քիթի և կոկորդի տեղական դարձանումին
հոդածու ըլլար քանի որ անոնք յաճախ շնչա-
ռական խողովակի վարակումին մէկնակէտն են

Թ Ա Ի Թ Ք (hémorroïdes=մայասը)

Թութքը երակի այտուց է, յաճախ չափա-
զանց արտայայտուած, չուտիկի (ամրուլ) ձեւով
կազմելով տուաւել կամ պակաս ծաւալով արր-
ցակ մը Ասիկա յաճախակի խոցուում մըն է
յօդագարներու, որ կը հասնի ըլլայ ողնութեան
հետեւանքով, ըլլայ մարսողական պատճառնե-
րու հետեւանքով:

Յայտնի է որ թութքը կ'երեւի արիւնային
կազմուածք ունեցողներու, շատակերներու, մե-
ծամարմիններու, նոտակեացներու վրայ, մնագա-
կան բէժմբը այս հիւանդութիւնով տառապող-
ներու վրայ անվիճելի աղղեցութիւն ունի: Բու-
րու այն սնունդները որ մարսողութեան կը
վեասն, թէյ, սուրճ, գինի, հեղուկներ, աղը,
թացանը (սոս), խմորեղէնները պէտք է յապաւ-
ուին: Կերակուրը պէտք է ժաւմկալ ըլլայ, թե-
թեւ, ընկերացած շատ տկար քսնակութիւնով
հեղուկի և փոխարէն, հանքային ջուրեր պէտք
առնոււին կերակուրներէն դուրս, երբ ստամոքսը
պարապէ է: Անոնց քանակը պէտք է ըլլայ մօ-
տաւորապէս օրը լիզը մէ: Սուր նոտաներու ա-
տեն ուռած մասերու արիւնը արագօրէն ցրուե-
լու լոււացոյն միջոց մըն է գետինը պառկիլ և
քանի մը վայրկեան դիստերը զէպի որովայնը
ուղղելու և ետ գարձնելու շարժումներ ըներ

Այս չարժումները երակացին արեան շրջանը գործունեաց էր զարձնեն և էր թալկացնեան պարզեավ արխւազ խանուտ արցուկները իրը դեղուկան զարժան օճախւղը (extrait belladone, ong, mere, double, laudanum, lanolin) և յաճախուկի յաւացումը իրենց զերը կը կատարեն Ս. Յ. պարտապները սրոնց կ'ընկերունայ շառառ ձախուտւրները շառայի թժշկուած ևն վեցին ութիր ելեքարական ենթակումներով։ Վերջառիս կարու մ'ը շատ ծանր և քրօնիկ պարագաներ էր պարտապներն վիրաբաւժական զարծութիւնն



Յ Շ Ո Ւ Յ Ա Խ Ո Ւ Թ Ի Ւ Բ

ՍԱՀՄԱՆ. — ԲԺՇկութիւնը չառավմասոփրուղները յօդացաւութիւնն բառին կու տան մեծաց զայն սահման մ'ը, անսոնց համար ամէն ցաւ ջաղացութիւնը յազնութիւնէ կամ ցաւրտէն առաջացած մ'սաններու անձկութիւնը բարը տնաբայ պատճառներու կամ ախտաւոր կաշմաւուքի արդիւնք եզով յազերը յօդացաւութիւն ևն «Յօդացաւութիւն ունիմ» բացարար թիւ էր կը զարձածուի ամէն պարագայի ԲԺՇկներուն համար իսկ այս բառին նշանակութիւնը սրբան որ աւելի սահմանափակ է

բայց զեռ իր մէջ ելք պարունակէ չառ բան եր՝ ներկացիս յօդացուութիւնը կը ունի առանուի, չինչ ինչ ախտաւոր արտապայման թիւններ այսուցի ձեւով՝ դիմուորարու յօդացումներու վրա»:

ՄԵԿ անուակ յօդացու վիայ ողի բազմաթիւ տեսուիր Ամանք ուուր ևն այսինքն կ'երեւին յանկարծ բնողնունուր նշաններով ունենարով արագ յեղացրջ ուժ մը սրուն կը յաջարովէ նշաններու սրույտի հաջարատութիւնը ուրիշներ երկարատեւ (քրօնիկ) ևն այսինքն յամք և ընդարձացած կը քայլեն տատնց զարմանութիւնակամի իսկ սուր յօդացաւերը կրնան փախուիլ երկարատեւին

ԱԿԶԲՆԱԿԱՆ ՅՈԴԱՑԱԻ. — Ասիկո ժանառատենի (Փիէքը թիֆօլիտ), ծագկախափի և քօթրափի նման ինքնին վարուկիչ հիւանդութիւնն մըն է։ Տակաւին բարուային հաստատուած չէ զայն պատճառագ մ'ան էին բնութիւնը, բացց աներիբայօրէն մ'անուուր տեսուկ մ'անք մըն է։ Այս յօդացութիւնի սուր յօդացաւ կաջաւծք ինչպէս ուժէն վարուկիչ հիւանդութիւն, կը սկրի բնողնունուր անհանդասութիւնով և կ'ընկերունու ջերմի, երբեմն ներթաղանթային (թաք, սիրո ևւայն) բարգութիւններով։ Ասոր յատկունիչն է նայն տաեն կամ յոշու գորար յարձակիւ բազմաթիւ յօդաւոր մներու վրաք սրոնք

յանկարծակի տաք, ցաւոտ և ուռած են Այս յօդացաւը կը տեւէ օրեր, չարաթներ, կամ նոյնիսկ ամիսներ մ'իշտ կը զիմէ զէպի վերաբարձում և հ'նիմակայ է կրկնումին կրնայ դիւրարոյժ ըլլար բայց իր ծանրաթիւնը կը կայանայ ներթագունթային գործարաններուն վրայ իր արձագանգերուն։ մէջ Աւելի յաճախակի սիրաը զարնուած է, յօդացաւային սրտի ներքին թագանթի բորբոքումը ամենահասարակ ծաղումն է, սրտի անրուժելի ինանդարման (անրաւարարութիւն բացիափումի)։ Գլուխին մէջ կրնայ պատճառել ուղեղային յօդացաւ, որ ընդհանրապէս մահացու է։ Այս հիւանդութեան յատուկ գարմաննէ մեծ չափով սալիսիրաթ տը սուտ երկրպարդուկնէ ՅՈԴԱՅՈՒ. և Ա.լս հիւանդութեան կողքին կը հաշոււեի երկրորդական սուբ յօդացաւի մեծ թիւ մը, այսինքն ուրիշ հիւանդութիւններու հետեւանքով կամ թունաւորումաէ, սրոնք ուրիշ բան չեն եթէ ոչ յօդաւորումներու բարդութիւնը Այս յօդացաւը երկու տեսակ է, վարակիչ և թունաւորիչ։ Առաջին տեսակը առաջ կու գայ ոնւէ վարակիչ հիւանդութեան մը մանրէներուն յօդաւորումի մէջ հաստատուելէն, այնպէս որ ժանատենդ մը, չտուատենդ մը (սքարլաթին), թանչ մը (տիգլիթի), խոյլականչները եւայլն կրնան յօդացաւ պատճառեր

Թունաւոր յօդացաւեկրուն պատճառն է կառպարով, եօտով, ուրիշներով, սնոււնդներով թունաւորումն է, նոյնիսկ կայ ինքնաթունաւորիչ յօդացաւ, երրոր կզկզանքի արտահանումը ըլնականոն կերպով տեղի չունենալը

Այս երկրորդական յօդացաւեկրը սկզբնական յօդացաւեկրուն պէս ճշմարիտ հիւանդութիւններ չեն Անոնք ինքնին առաջ չեն դար, այլ վարակումի կամ թունաւորումի արզիւնք են։ Սալիսիրաթ տը սուտը անոնց վրայ երրեք չաղգեր, Զանոնք պէտք է դարմանել նկատի ունենալով զիրենք յառաջացնող պատճառները, որոնք ինչպէս կ'երեւի բազմազան են։

ԵՐԿԱՐԾԵՒԻ (Քրօնիկ) յօդացաւութիւնը կրնայ առաջ գալ սուբ վարակիչ կամ թունաւոր յօդացաւերէ, որոնք փոխակերպուած են տեսական խանդարումի կամ առանց ընդզիմութեան երկարատեւ են և ենթակայ յօդաւորումին Քանի որ անոնք յաճախ հետեւանք են զէշ սննդասութեան մը, և զանոնք սրոշելու համար չափազանց ճոխ սննդասութենէ յառաջացուած յօդակաթուածի փիսարային (յօդաւորութիւններուն վրայ յառաջ եկած թանձրացումներ) կոյտերէն՝ յաճախ զանոնք անուանած են «աղքատի յօդակաթուած»։ Էապէս անոնք դոյցութիւնն կ'ունենան յօդաւորութեան որոշակի թանձրացումին մէջ։

Կամ երկարատեւ պարզ յօդացաւ, նեարգային յօդացաւ և իսկակառաւ յօդացաւ:

ՊՄ. ԵՐԿԱՐՈՒՏԵՒՆԸ յօդացաւն է այսպէս ըսնենք, մանաւանդ ծունկերան յօդացաւորաններուն առանց մը մանավառումք Շառաւ մշները դիւռար և յօդացաւն մանաւանդ քունէն արթեցած կամ նոյն պիրքին մէջ երկար հանդիսաւ, մը վիրջ և քանի մը վարժաթիւն, յեաց նուազ գմնպակ են: Յօդակապերը կը ճարժատեն կամ իրնան տարածուիլ մէկ քանի չարժումներով: Ենթակացին ընդհանուր տառչումներով կ'ըլլաց բայց յօդան թիւնք յուրաքանչ յօդացաւ կ'ըլլաց բայց յաւերը շատցնել և երբեմն ահնդ պատճառել:

ԵԵԱՐԴԱՅԻՆ ԵՐԿԱՐՈՒՏԵՒՆԸ յօդացաւը կը յատկանցուի տիստաւոր կ'ըցուածքին անդա բազուութեան պմեզներան երկարնքին բրաւութեան երեւումով, ընդհանրապէս մատերու տակի և քովերու կարծր ու ցաւուտ ձնուումով:

ԿՈՃԿԱՐԱԽԻՑ ԵՐԿԱՐՈՒՏԵՒՆԸ յօդացաւը յայտնի էրկաց սանկրացին արտապրաւիթիւններով և պմեզներու կծկւմով, ըղննանքա վէս ձեռքի և սոքի երբեմն ամենումնէ յօդաւորումներու մէջ, բայց հազարադիւտորին պիստի և ուսի մէջ ինչ որ շարժումը կը խափանէ և յօդակապերը անշարժութեան կը զատապարտէ, նախսրգներուն նման նեարգային հիւսուածքը չէ, ոչ ուկարն է որ բուսած և աճած է: Մատները կը

ծածկուին կոչկոռներով և ոտքերը կոչտերով: Մանի ոսնութիւնը (ասստիկ նիհարութիւն) կ'այլափախէ անդամները, ի մասնաւորի ձեռքերը կը կուզանան և մատները կը կծկուին տձեւ ձիւրաններով: Արմուեկներն ու ծաւնկերը կը կուզանան և աղեղնակերպ կը մնան, ողնայարական սիւնն անգամ ախտաւոր կորարեկում մը կ'առնէ:

Սմէն երկարատեւ յօդացաւ ցաւոտ է և ենթակայ սաստիկ վերազարձի, որուն կը հետեւի կարկամութիւն, մասնային ոսնութիւն և ծիւրումի յաւելում: Հիւանդները նոյնպէս կ'ենթարկուին սրտայուցումի և մկանունքի կծկումի եղունդներն անդամ կ'այլափախուին, սննդաւորումէ կը զրկուին կամ երբեմն կը թափին:

Զախտաւորութիւնը և տիսրութիւնը կ'ընկձնն գմբախա յօդացաւաստները որոնք եթէ տանուազն հասած են կոչկառաւութ վիճակին, անբուժելի են: Մարձումը (մասս. 3) հանքադրացին բուժումները կրնան օգտակար ըլլալ՝ երբ հիւանդութիւնք շատ յառաջացած չէ:

Մարզուս համար անհրաժեշտ սնունդի քանակը ընդհանրապէս շատ քիչ է բաղդատմամբ մեր կերածին: Շատ ու տեղով շատ սնունդ չենք ստանար, ընդհանրառակը մեր մարտզական գործարանները կը յոդնեցնենք ու կը ծանրաբռնենք:

210

ԳԵՆԻ ԵՐԱԿԱՆ ՀԻՒԱՆ ԴԱՒԹԻՒՆ ԵՐ

ԱՅՆ ԵՐԱԿԱՆ ՀԻՒԱՆ ԴՊՈՒԹԻՒՆ ԵՐԸ ՄԱՍՆԱ-
ԼՈՐԱԲԱՐ ԱՌԱՋ կու դան ծննդամի վարական
ԴՈՒՐԱՐԱՆ ԵՐՈւՆ վրայ և կը վարակեն հաւա-
արապէս կիներն ու այրերը

ԲՈՂՈՐ ՎԵՆ ԵՐԱԿԱՆ ՀԻՒԱՆ ԴՊՈՒԹԻՒՆ ԵՐԸ ՓՈ-
ԽԱՆ ԴՊԻ ԵՆ և ԸՆԴՀԱՆՐԱ Պէս ԱԵՆ ՄԵՐՃԵ-
ԳՈՒՆ ԵՐՈւ ճամբով է որ անոնք կը վարակեն

Հին ատեներէ ի վեր այս հիւան դութիւն-
ները Վենիւս (Աստղիկ) չաստուածունին անու-
նով մկրտած են Վենիւս սիրոյ չաստուածունին
է և այս հիւան դութիւններն ալ հետեւանք են
տոփանքին

Սակայն միշտ ալ ցոփակեացները և անու-
ռակները չեն միայն որ կը վարակուին Թերեւս
անոնցմէ շատեր զգուշացումներով զերծ ալ կը
մնան վարակումէ:

Շատ անդամ մէկ սեռական մերձեցումն
խեկ պատճառ կը զառնայ վարակումին

Պէտք է միշտ աչքի առջեւ ունենար որ
ապօրինի մերձեցումի ենթարկուող կիները
չատերու հետ արդէն շփում ունեցած ըլլալով
ԸՆԴՀԱՆՐԱ Պէս վարակուած են

Գալով հանրակիներուն որքան ալ որ ա-
նոնք կանոնաւոր բժշկական քննութեան տակ
գտնուին և անոնցմէ վեներական ախտերով

վարակուազներուն թոյլ չի տրուի իրենց արհես-
տը ի զործ զներ բայց ոչ մէկ ապահովութիւն
կարելի է ունենալ որ անոնք բժշկական
քննութենէն յետոյ և ձեր մերձեցումէն առաջ
շփում անեցած չեն վարակուած մարդու հետ
ու այդ կերպով վարակելու ընդունակ դարձած
չեն Անոնք ընդհանրապէս միջոցներ ի զործ
կը զնեն բժշկական քննութեան ատեն մաքուր
դուրս գալու համար Անոնցմէ աւելի վարպե-
տորդիները ամէն գիշեր պասկելէ առաջ լու
կերպով կը հականեխան իրենց սեռային գործա-
րանի ամրող կազմը ու այդ կերպով ցերեկին
իրենց զանազաններէ ընդունած վեներական
հիւան դութիւններու մանրէներու աւերէն զերծ
կը մնան բայց նախքան այդ հականեխումը՝
կրնան փոխանցել հիւան դութիւնը

Ապօրինի յարաբերութիւններու ատեն ոչ
մէկ կնոջ պէտք է վատահիր ոչ մէկ այլ մար-
դու վրայ պէտք է վատահ ըլլար Այն կինը որ
իր մարժինը իր ամսւսինէն տարրեր մէկու մը
կը յանձնէ կրնայ ուրիշին ալ յանձնած ըլլար
Այն այլը որ կնոջ մը մօտենալ կուղէ ուրիշ
կիներու ալ մօտեցած կրնայ ըլլար

Լոււագոյնը ժուժիալ մնալն է:

Բայց քիչերն են որ իրենց զօրաւոր կամ-
քով կրնան իշխել իրենց կիրքերուն ու կրնան
ժուժիալ մնար

Այն որ չի կրնար ժումկալ մնալ՝ պէտք է ձեռք առնել զգուշացումի միջոցներ, պէտք է ամէն մերձեցումի ատեն այսպէս նկատէ որ վարակեալի մը հետ է որ գործ ունի:

Եւ զգուշացումի միջոցները դժուար ու մեծածխս չեն:

Առաջին նախզգուշացումի միջոցն է պահպանակի (րրէզէրվեթուառ) գործածութիւնը Սակայն պէտք չէ միայն անոր ապաւինիր ուրովհետեւ միայն ծննդամիզական գործարաններով չէ որ փոխանցումը կը կատարուի: Համբուրելէ պէտք է զգուշանալ շրթունքի ճեղքուածները անմիջապէս հիւանդութեան մանրէն ընդունելով կրնան արիւնի վարակումին պատճառ դառնալ:

Ամէն մերձեցումէ յետոյ պէտք է հոկանեխտական յուծոյթով մը լաւ մը լուալ մարմիսին բոլոր շփումի ենթակայ մասները:

Հականեխտական յուծոյթի համար բաւական է լիդր մը ջուրի մէջ հալեցնել 10—15 կրամ ասիտ պօռիք, կամ սիւլֆաթ որ դինկ, կամ ասէթաթ որ բլոմպ, կամ բէռմանկանաթ որ բօթաս եւալլն:

Խոկ երբ արդէն վարակումը տեղի ունեցած է և նշանները յայտնուած, առանց յետածգումի և անմիջապէս պէտք է դարմանումի սկսիր: Անօգուտ է ամչնալը Անօգուտ է հիւանդաւթիւնը ծածկելը:

Վարակումի նշանները յայտնուածին պէս նրա կը ոկսիք դարմանուիլ՝ դարմանումը արագ և հիմնական կ'ըլլայ ընդհակառակը հինգած վեներական հիանդութիւններու դարմանումը գժուար է և երկար ժամանակի կացուու:

Ամօթալի հիւանդութիւն չկոց ամօթը չդարմանելն է:

Վեներական հիւանդութիւններու դարմանումը անհրաժեշտ է, որովհետեւ տնօնք կեանքին կը ուղառնան, յետոյ ուրիշներ վարակելու ժնոյթ ունին, իսկ որ զիմաւորն է, ուղղակի սերնդագործումին վրայ կ'ազդեն և շատ անգամ տիրեղ ու հիւանդ երափաններու ծնունդ կու տան, կամ սերնդագործելու անկարող կը դարձնեն:

Ընկերային տեսակէտով ոճրագործ է առ որ իր հիւանդութիւնը չի դարմաներու:

Վեներական հիւանդութիւններու դիմաւորներն են ջերմամիզութիւններ և քրանկախտը:

ՋԵՐՄԱՄԻԶՈՒԹԻՒՆ

Ջերմամիզութիւնը կը ստացուի միայն սեռային յարաբերութեան միջոցաւ երբ վարակուած կնոջ մը հետ կը յարաբերուի, այս հիւանդութեան մանրէները մեզուկին գյուկիը տեղ կը գրաւեն նախ, յետոյ կամաց կամաց ծակէն:

կը տարածուին ամրողջ միզուկի երկայնքին, անկէ կ'անցնին միզափամփուշտը, ամորձիները և մինչեւ երիկամունքը Ամորձիները կ'ուռին և սոսկալի կը դաւին, միզուկը կ'ուռի ու ծակը շափագանց կը նկանայ՝ արգիկլով մէզը, միզերը կը գաւնայ ահաւոր տանջանք մը Երբեմն ալ կը կորսնցնէ միզուկին առածգկանութիւնը և հիւանդի չի կրնար բռնել իր մէզը:

Այս պայմաններու տակ միայն շռինկան անրաւական կը գոռնայ այլեւս հիւանդութիւնը բռուժերէ, պէտք կ'ըլլոն ներսէն առնուելիք գեղեր եւս, որոնց գլխուորն է սոլոլը, որ ընդհանրապէս կը տրուի միքառպօնաթ մը սուտի հետ։ Նոյնապէս կը դրժածուի իւսօթորին Բայց այս դեկերը կ'առնուեին միայն բժիշկին խորհուրդով։ Հիւանդութիւնը այս աստիճանին հասած պարագային անհրաժեշտ է գարմանաթիւ մէհիշկի մը կողմէ։

Այս երկրորդ յրջանին եւս երբ հիւանդութիւնը չդարմանուի, մանրէները հոս ու հոն կը հաստատուին, միզուկին և ամորձիներուն բորբոքումը կ'անցնի, բայց միզուկին ծայրը միշտ թարախի կաթիլը անսպակաս կ'ըլլաց։ Մանրէները դանդաղօրէն կը գործեն իրենց աւերը, մինչեւ սերնդագործական կարողութիւնը փճացնելով։

Չդարմանուած Զերմամիզութիւնը միշտ

փոխանցիկ է, եթէ նոյնիսկ մանրէները միզական խոզավակի պատերուն խորերը հաստատուած ըլլալով միզուկին ծայրը թարախ ալ չերեւի, կրկին մանրէները կը փոխանցուին անոր՝ որուն հետ հիւանդ եղողը կը զուգաւորուին

Երբ կին մը այս ախտով վարակուի, անոր ալ ամրողջ միզական խոզավակին և արգանդին մէջ կը տարածուին մանրէները և ան եւս կ'ունենայ սերմնահսութիւն, ան ալ կ'ունենայ սոսկալի խիթեր և չգարմանուելու պարագային տնկարագրութեան կը մատնուին իր սերնդագործական գործարանները և չի կրնար զաւակ ունենար։

Զերմամիզութիւնով վարակեալ մը եթէ զաւակ ալ ունենայ, ան թերակազմ կ'ըլլայ ընդհանրապէս, շատերուն ալ աշքը կոյք կ'ըլլայ։

Զերմամիզութեան մանրէն կը վասէ աշքին ու նոյնիսկ կը կուրցնէ, ասոր համար ալ վարակեալ մը չատ մեծ զգուշութիւն պէտք է ընէ, ամէն անդամ որ միզուկը բռնէ, պէտք է ձեռքերը հականեխէ կամ օճառով լաւ լոււայ։

Վարակեալ մը վարմանուելէ յետոց որպէսդի կարենայ վստահ որպար սու կատարելապէս, պէտք է իր մէզը քննել տայ բժիշկին բուժուած է, պէտք է իր մէզը քննել տայ բժիշկին

ԹՐԱԿԱԿԱԽԾ

Թրանկախտը (սիֆիլիս) հին ատեններէ ի վեր զոյութիւն ունեցող աւերիչ հիւանդութիւն

մըն է, բայց ոժշկութիւնը հինդ լար առաջ միայն կրցաւ ուսումնասիրել զայն բազմակողմանի կրպավ:

Մինչեւ այս դարու սկիզբները բուժումի համար կը գործածուէր զանազան ձեւերով սնդիկը, որ թէեւ հիւանդութեան արտգ յաւազացումը կ'արդիւէր բայց արմտապէս կարող չէր բուժեր:

Կերման բժիշկ էրէխ երկար փորձերէ յետոյ գտաւ. նէսալիքարասանը (606 կտմ. 914), որ կը նէրարկուի ուղղակի երակին մէջ, Այս զեղը ներկայիս մեծագոյն դերը կը կատարէ այս հիւանդութեան բուժման մէջ:

Նէսալիքարասանի հետ այժմ փոխնիփոխ կը նէրարկուին սնդիկ (երակին մէջ) և պիօմութ (մկաններուն մէջ): Այս վերջին մետաղները նէսալիքարասանին հետ մեծ ջարդ կու տան մանրէներուն:

Սակայն հակառակ շատ մը բժիշկներու կատարած բազմաթիւ ու երկարաշունչ փորձերուն, ցարդ գտնուած չէ այնպիսի գեղ մը կամ դարման մը, որ այս խիստ վտանգաւոր հիւանդութիւնը կարձ ժամանակի մէջ կարենար արմտապէս բուժել կամ այնպիսի պատուաստի շիճուկ մը, որով պատուաստուողը վարակումէ զերծ բլտուր:

Ֆրանկախար կը փոխանցուի թէ ուղղակի

միջոցով, այսինքն ուղղակի շիման մէջ գտնուելով ֆրանկախատաւորի մը հետ և թէ անուղղակի՝ ֆրանկախատաւորի մը մէկ բաց վէրքին կամ արեան զպած առարկայ մը զործածելով առանց հականեխումբի: Սակայն օդը չի փոխանցեր այս հիւանդութիւնը ոչ ալ ֆրանկախատաւորի մը արտաշնչած օդը չնչող մը կը վարակուի:

Իր մարմինին վրայ նոյնիսկ ամենատննըշան լիքրք մը իսկ չունեցողը զերծ կը մնայ վարակումէ, որովհետեւ այս չարաշուք մանրէները արեան խառնուելով միայն կը վարակեն:

Շատ անդամ ձեռք թոթուելո կամ համրուրուիլը պատճառ կը գառնան վարակումի:

Երբ ֆրանկախատաւոր մը զարմանումի ենթակայ է, մանրէները իր արեան շրջանէն կամ մարմինին արտաքին մասերէն կ'անյայտանան և հետեւարար վարակիչ ըլլալէ կը դադրին Բայց երբ արմտապէս կատարուած չէ բուժումը, իր մարմինին մէջ ուժաթափած եղած կամ քանի մը տեղեր ամփոփուած մանրէները ժամանակ մը յետոյ կրկին կը զօրտնան, կը բազմանաւն արեան մէջ ու մարմինին մակերեսին մէկ տեղէն կը պոռթկան:

Յաճախ կը պատահի որ ժամանակ մը դարմանումի ենթարկուողի մը մէջ ֆրանկախատի մանրէները երկար ատեն իրենց գոյութիւնը

յայտնի չեն ընկը՝ այն պատրանքը տարով հիւ-
ւանդին որ բաւացած է, երբեմ ազ մարդ ան-
գիտակից կ'ըլլայ իր վարակումին, որովհետեւ
կրնայ պատահիյ որ մանրէները սկզբնական
շրջանին շատ դանդաղ կերպով կառարեն իրենց
քանդումի դորձը:

Ներկայիս ախտածանաշման համար ի գործ
կը դրուի արեան քննութիւնը Քառորդ դար
առաջ րժիշկ Վասկրման հնարեց մէթոդ մը՝
այս հիւանդութեան տիտածանաշման համար
Մարգուն երսկներւն առնուած արիւնը քիչ ա-
ռենէն ինքնին կը բաժնուի կրկու մասի. կար-
միր գնդիկներու և գեղնադայն շիճուկի մը
կարմիր գնդիկները տամը կը մնան, իսկ շիճուկը
կը հաւաքուի երեսը կասկածելի մարդուն երա-
կէն քիչ մը արիւն առներով օր մը կը թողուի,
յետոյ շիճուկը առներով կը խառնուի ովհարի.
արեան հետ, ֆրանկախտի մանրէ չպարունակող
արեան շիճուկը կը լուծէ ոչխարի արեան զըն-
դիկները, իսկ վարակետարիւնը շիկրնար լուծեր
Գնդիկները լուծող արեան ժխտական (—) կ'ըս-
ուի, իսկ չկրցող լուծողին՝ զրական (+), ուրեմն
ժխտական ցոյց տուող արիւնը մաքուր է,
իսկ զրական ցոյց տուողը՝ վարակեար

Բայց այս արեան քննութիւնը ուցարձակ
չէ, զրականը անշուշտ բացարձակ է, այն ա-
րիւնը որ զրական ցոյց կու տաց, աներկրայօրէն

զարակեալ է, իսկ ժխտական ցոյց տուող պար-
բազային կարելի չէ բոլորովին վտան՝ ըլլայ
արեան մաքրութեան:

Երբ մասնակի դարմանումի հետեւանքով,
կամ նոյնիակ ինքնարերարար արեան մէջ գըտ-
նուող մանրէները կ'ոչնչանան կամ դործունէ-
ութենէ կը դաբրեն, ընականարար արեան
քննութեան ատեն ան ժխտական ցոյց պիտի
տայ, թէեւ մանրէները հաստատուած ըլլայ
գործարաններուն մէջ:

Շատեր վատանելով միայն արեան քննու-
թեան՝ թիւրիմացութեան գոն գացած և զմբախ-
տութեան ենթարկուած են անհոգ գտնուելով
և չդարմանուելով:

Ախտածանաշման տարրեր միջոց մըն ալ
կայ, այն է կասկածելիին ողնայարի սիւնի մէ-
ջէն առնել մաս մը ողնուղեղ և զայն քննու-
թեան ենթարկել, այս միջոցը կը գործադրուի հին
ֆրանկախտաւորներու կամ ժառանգական ֆր-
րանկախտաւորներու և բոլորին համար ձե-
ռնուտու չէ:

Ֆրանկախտով նոր վարակուողի արիւնը
քննութեան ատեն զրական ցոյց չի տար, պէտք
է կասկածելի վիճակէն 20—25 օր յետոյ քննու-
թեան ենթարկել արիւնը:

Շատ չինցած ֆրանկախտաւորի մը արիւ-
նը միայն վարակուած կ'ըլլայ, իսկ գործարան-

ները ոչ որով երբ անոր ողնուզեզը քննուի՝
զրական ցայց չի տար:

Երկու տեսակ ֆրանկախտաւորներ կան,
վարակուած ֆրանկախտաւոր և ժառանգական
Ֆրանկախտը ունի չորս գլխաւոր շրջան-
ներ:

Երր ֆրանկախտաւորի մը հետ զուգաւորուե-
լով սեռային գործարաններուն վրայ գտնուած մէկ
փոքրիկ վէրքէն ֆրանխտի մանրէները մեր
արեան մէջ կ'ոնցնին, երբ մեր շրթունքը քիչ
մը ճնշգրտած վիճակի մէջ ֆրանկախտաւոր մը
կը համրուրենք, կամ ֆրանկախտաւորի մը
գործածած սեղանի սպասները մեր բերանը կը
տանինք՝ մանրէները այդ ճնշգրերէն կամ լի-
զուի զնդիկներէն կ'անցնեն մեր արեան մէջ,
վերջառէս երբ մեր մարմինին որ և է մէկ ճնշ-
գրտած կամ վէրք կեցած տեղին հետ շփման մէջ
եր գտնուի ֆրանկախտաւոր մը, կամ ֆրան-
կախտի մանրէներ ունեցող տուարկայ մէ, այդ
վայրէն մանրէները կ'անցնին մեր արեան մէջ:

18—20 օրէն այս վայրը ուրկէ մանրէն
անցած է արիւնին, կը գոյանայ վէրք մը, որ
չարկեղ (շանքով) կ'ըսուի, Այս վէրքը յաճախ
անհայն երեւոյթ մը ունի, կ'ըլլայ կարծր և
բայն արմատով, երեւը կարմիր կ'ըլլայ, ան եր-
րեք չի ցաւիր: Քանի մը օր յետոյ բերանը կը
քացուի, քանի որ մանրէն մարմինը կրծելով

թարախ կ'արտաղրէ, որ դուրս ելլերու ճամբար
կը չինէ իրեն, վէրքին երեւը այս տնզամ
կ'ըլլայ կարմիր ու ճերմակ՝ իրար խառնուած:
Եթէ այս վիճակին մէջ վէրքը լու մը մաքրելով
ուշադիր գիտենք՝ հազիւ տեսաների ծովտիքներ
սիրտի տեսնենք: Վէրքին յատակը կրկին կ'ըլլայ
կարծր:

Ասիկա հիւանդութեան առաջին շրջանին է:
Այս վէրքերը ժամանակ մը յետոյ ինքնին
կը գոցուին, Շատեր իրը թէ այս վէրքերը դար-
մանելու համար կը գործածեն հօտօֆօրմի կոմ
տէրմաթօլի փոշի, թերեւս անոնք վէրքին ուե-
լի շուտ գոցուելուն օգննեն, բայց ոչ մէկ տղ-
զեցութիւն ունին հիւանդութեան վրայ, որով-
հետեւ արիւնն է վարակուած և վէրքին վրայ
ցանուած այս փոշիները ոչ մէկ կերպով կրնան
արիւնին վրաւ աղքել ու անոր մէջ գտնուող
մանրէները ոչնչացներ, որոշ է ուրեմն որ դար-
մանոււմը պէտք է ըլլայ աղզելով արեան վրայ
այսինքն ներարկումներով:

Այս առաջին շրջանին իսկ երբ կը դիմուի
բժիշկին և կ'ենթարկուի զարմանումի, կարելի
կ'ըլլայ կարձ ժամանակի մէջ բուժեր քանի որ
դիր բնդհանոււր վարակումը տեղի չէ ունեցած:

Ֆրանկախտը այս առաջին շրջանին փո-
խանցիկ է միայն չարկեղի մասով, որուն զուած
ճերմակեղները կրնան փոխանցեր

Զորս հինդ շարաթթ յետոյ հիւանդութիւնը յստաջ կ'երթայ, այս անդամ մանրէները կը տարածուին ամբողջ մարմինին մէջ, մորթին վրայ երեւան կու զան վարդագոյն կէտեր գնդասեղի գրաւխի կամ մինչեւ ոսպի մեծութիւնով, որմնք ցաւ չունին և միայն կը կեռան, առողջմէ ոմանք կը կորաւին ու միւս կողմէ նորեր կը կազմուին, ասոնք ոոց վէրքեր են, որոնց մէջ մանրէները շինած են իրենց բոյնը:

Այս հիւանդութեան երկրորդ շրջանն է: Այս անդամ մանրէները վարակեալը կը հարուածեն ներսէն ու դուրսէն Հիւանդին արմուկներուն ու ծոծրակին ներսի կողմի աւշային կծիկները կ'ոււենան, կը պատճառեն անտանելի գլխու ցաւ՝ մանաւանդ իւրկունները և զիշերները որուն չօգներ ոչ անթիրիդինը և ոչ ասրիբինը զէմքի գոյնը կ'աւրուի և ոոց պղնձագոյն կը զառնայ, կը մատնուի միշտ մելամախնոտ և ուժաթափ զրութեան, քունը անկանոն և անհանդիստ կը զառնայ. Երբեմն յեարդը խոցելով դալուեկ յառաջ կը բերէ, երբեմն ալ կ'աղզէ ջղային զրութեան վրայ ու պատճառ կը զառնայ մարմինին որ և է մէկ մասին անդամաբուծութեան:

Երկրորդ շրջանին ֆրանկախտը ընդհանրապէս կիներու արգանդը կը հարուածէ, այն-

պէս որ յղի եղածին պարագային շատ անգամ կը վիճեցնէ կամ ծնելու միջոցին կը մեռցնէ և եթէ երախան ողջ ալ ծնի՝ այլանդակ և պակասաւոր կ'ըլլայ: Կիներու ամսական արիւնահոսութիւնը երկրորդ շրջանին որոշ չափով կը թեթեցնէ ֆրանկախտի աւերը բայց ասոնց մօտ ալ ուշ կամ կանուխ նոյն աւերը կը զորձէ:

Այս շրջանին ֆրանկախտը կը վարակէ նաև լրդունքով, համբոյրով և սեղանի սպասներով, որովհետեւ բերնին մէջ ալ քերծուածներ յառաջ կու զան, որոնց պարունակած մանրէները կը տարածուին բերանին ու շրթունքին հետ շփուող մարմիններուն ոււառարկաներուն վրայ, նոյնիսկ վարակիչ է արզուղարդի ձերմակեղէններով:

Երրորդ ֆրանկախտաւոր մը առաջին շրջանին արդէն սկսած է կանոնաւոր դարմանումի ու կը շարունակէ դարմանուիր այս երկրորդ շրջանի աւերներէն զերծ կը մնայ, իսկ երբ զաղբեցուցած է դարմանումը, որքան որ իր մարմինի մէջ գտնուող մանրէները տկարացած կ'ըլլան, բայց ուշ կամ կանուխ կրկին անոնք զօրանալով վարակեալը կ'ենթարկեն երկրորդ շրջանի աւերներուն:

Երկրորդ շրջանը կը տեւէ 2—3 տարի, յետոյ ժամանակի մը համար այս արկածները կ'անհետին, թէնւ մանրէները իրենց աւերը կը շարունակեն գաղտնի:

Երբ ֆրանկախտով վարակեալ մը չդարմանուի, 3—4 տարի յետոյ հիւանդութիւնը կը մանէ իր երրորդ շրջանը, իսկ մասամբ զարմանուազներուն երրորդ շրջանը կը ոկտի 10—20 տարի, երրեմն նոյնիսկ 40 տարի յետոյ:

Երրորդ շրջանին մէջ մանրէները ամէն կողմ՝ տարածուած չեն, այլ որոշ տեղեր համախմբուած կը գործեն իրենց ուերք: Նախընտրելով առաւելապէս ներքին կամ արտաքին այն մասերը՝ որոնք արգէն տկար կամ հիւանդ են, թոքախտաւորները, շաքարախտաւորները և ներքին կամ արտաքին բորբոքումներու են թակայ եղողները այս շրջանին սաստիկ կը հարուածուին, նոյնպէս ալքօլամոլները և անկանոն կեանք վարողները:

Երրորդ շրջանին մէջ մարմինին այս ու այն կողմէրը կը կազմուին պարզ կամ խէժաւոր ուռեւր, որոնք ցաւ չեն ունենար:

Պարզ ուռեւրը կարծր և տափակ կ'ըլլան, իրենց վրայ ունենալով բազմաթիւ գնդիկներ, որոնց վրայ կը կազմուին կարծր կոշկուներ, որոնք միշտ կը քերութափին, ամիսներ շարունակ կը թարախուտին այս ուռեւրը եթէ վէրքին վրայի կոշկուը հանենք՝ միւս օրը կը տեսնենք որ նորը կազմուած է, կամաց կամաց այս վէրքերը կը տարածուին զանազան ուղղութիւնով: Երբ այս վէրքերը անյայտանան ար իրենց տեղը կը մնայ բժաւոր:

Խէժաւոր ուռեւրը կը կազմուին մորթին տակը կամ մկաններուն մէջ, կ'ըլլան մինչեւ հաւկիթի մեծութիւնով, Անոնց կազմութենէն քանի մը շարաթ յետոյ անոնց արձակած թարախը հոսելու համար ճամբայ կը բանայ, մորթին երեսը պալարի նման ծուկ մը կը բացուի, ուրիէ գուրու կը պոսթկայդեղին կամ բաց կարմիր խէժի նման թարախը: Խէժաւոր ուռեւրը հականեխական զեղերով չեն բաւժուիր, որքան ալ մաքրենք ու հականեխանք՝ յաջորդ օրը կրկին թարախը կը դոյանայ առատօրէն ժամանակ մը յետոյ թարախը հոսումէ ինքնին կը գաղրի, իր ճամբան կը մնայ խոր բացուածք մը, որ երրեմն երթալով այս ու այն կողմէ կ'ընդարձակուի՝ փոսիկներ յառաջ բերելով: Երբ հիւանդը այս միջոցին սկսի զարմանուիլ՝ վէրքերը կը գոցուին, բայց անոնց տեղերը անջնջելի կը մնան:

Ցածախ այս ուռեւրը ստորին անդամներուն վրայ է որ կը կազմուին Քիթին վրայ յառաջ եկած ատեն անոնք քիթին միջուկը կը փակցնեն ու քիթը կ'ալլանդակին, կարեւոր սկսորներուն, ամորձիղին արգանդին, և ներքին գործարաններուն մէջ յառաջ եկած պարագային կը պատճառեն ծանր հիւանդութիւններ և անդամնութիւն, ուղեղին մէջ յառաջ եկած տառեն կը թթացնեն մէկ կամ միւս զգայարանքը, ապ-

Ներու աւերներուն չեն ենթարկուիր, սակայն ուղեղին և ոգնայաբին մէջ տեղաւորուած մանրէները երկար տուեն երեւոյթովէօ անդորձ մետք յետոյ կ'առցնի՛ն չորրորդ շրջանի գործունէոթեատրուն Այս շրջանին այլեւս արեան մէջ կատարուած ներարկումներն ալ որկթէ օգուտ մը չեն բերեն:

Թրանկախտը ժառանդական ալ է, այնպէս որ այս հիւանդութեան մանրէները չեն բաւականապէ միայն հնիթական հարուածերով, այլ կը հարուածեն նաև անոր սերունդր:

Մանրէները կը թափանցեն կնոջ սազմը ու այս սազմի արզիւնարերութիւնը կամ կը վիճի վամ մեռած վիճակի մէջ կը ծնի, կամ ծնելէ յետոյ շատ քիչ կ'ասպի, կամ կ'ըլլայ պակասաւոր միանկախտուորներու զաւակներէն շատերուն ողնայաբի ոսկորը ծռած կ'ըլլայ և կը ծնին սապատաւոր, ոմանց զլուխը այլանդակորէն մեծ կ'ըլլայ, ոմանք լուսնուու կ'ըլլան, ուրիշներ ապուշ եւալին:

Եատ անգամ ալ ֆրանկախտաւորները կ'ունենան բարեկատղմ ու ասողչ երեխաներ, բայց անոնք կ'ըլլան ֆրանկախտաւոր թէեւ հիւանդութիւնը անոնց կազմին մէջ շատ մեծ աւեր չի գործեր, որովհետեւ սերունդէ սերունդ մանրէները կը կորսնցնեն իրենց ուժը և 3—4 սերունդ յետոյ այլեւս անոնք կը գագրին գործունէութենէ:

չութիւն կը պատճառեն և երբեմն ալ կը յիմառ բացնեն ենթակրսն:

Երբորդ շրջանին յաճախակի յուսուջ կուդան նաև երկրորդ շրջանի ախտամշտները:

Երբորդ շրջանի աւերներէն յևոյ մանրէները ըստ երեւոյթին բարութիւն կ'առնձեւածան, ոչ մէկ արտաքին նշան կը մնայ, վէրքերը կը դոցուին ու կը սկսի շրբորդ շրջանը:

Չորրորդ շրջանին մանրէները կը քաշուին ուղեղը և ողնայաբը, անոնք այս անդամ դանդաղ կը գործեն, բայց անոնց վտանգը անուոր է: Դանդաղօրէն ողնայաբի ուժը կը ջրատեն ու ատոր հետեւանքով մէջքը կը ծիւրի, բազուկներն ու սրունքները ուժասարա վիճակի կը մատնուին, մարմինին բոլոր մասերը հետո զհետէ իրենց ուժին հետ զգայնութիւնն, ալ կը կորսնցնեն և կու գայ ժամանակ մը, որ հիւանդը այլեւս անկարող կ'ըլլայ քարելու, ան խօսերու, մտածերու ու տեսնելու տուեն մեծ զժուարութիւն կը քաշէ, Այս շրջանին նոյնակէս կը պատահն մարմինին դանդաղան մասերուն վրայ սաստիկ ցաւերտ վերջապէս յաճախ հիւանդը կ'ենթարկուի ընդհանուր անդամարուծութեան և իր ջղային զրութիւնը բոլորովին կը խանդարուի:

Մասամբ միայն զարմանուած ֆրանկախտաւորները յաճախ երկրորդ և երբորդ շրջան-

Լաւ է որ ֆրանկախտաւոր մը առնուազն
երեք տարի կանոնաւոր գարմանումի ևնթար-
կուելէ յետոյ միայն ամուսնանայ

ԿՈՇՏ Տ=ԲԼԻԹ ԵՆ=ԿԱՆ ԿՐՈՒԻԿ (ՆԱՍՐԻ)

Կոշտը ստքի մատներուն վերնամաշկին
շուրջանակի թանձրացումն է, որ յառաջ կու
գայ շատ նեղ կօշիկենաւ չփումէն:

Կոշտը իր կեղրունը կ'ունենայ պդտիկ կարծր
կորիգ մը որ խրուած կ'ըլլոյ մորթին մէջ և
երբեմն կը բորբոքի, այս կորիզը կոշտին արմատն
է, կը թափանցէ մինչեւ ներքնամաշկին մա-
կերեսը, ուր կը փորէ պդտիկ կհնակ մը, այս
բեւնոն է որ կը պտտոէ մորթին զզայուն
պդտիկ բաժիները զանոնք կը վիրաւորէ ու կը
խանդարէ՝ յաճախ պատճառելով սաստիկ ցաւ
վերնամաշկային այս բեւեսի կէտին բոլորտի-
քը՝ բաժիները ընդունակ են շատ սնաւնդ
ստանալու և արիւնախունումի, հոն սեւերակ-
ները ընդլայնուած են և ջիղերը բեւնաւորուած
պդտիկ մանրաղիտային այտուցներով:

Կոշտը գարմաներու համար պէտք է զայն
մեկուացնել քառչուէ շրջանակի մէջ առնե-
լով ու այս կերպով կօշիկին հետ չփումէ ար-
դիւելով, իսկ եթէ մատներուն մէջտեղն է, պէտք
է կակուզ ու բարտկ կտաւի մը վրայ ցանել

Փասիտ տը զինկ, թանին կամ պաղլեղ (շապ) ու
զնել մատներուն մէջտեղի կակուզնել ալքօլով և
սեւ օճառով (սավօն նուառարապ սապօնի), ին-
տած քսելիքով: Կոշտ ունեցող ուռքը դնել ջուրի
մէջ և կակուզնալէ յետոյ քերել, քսան կրամ քոլ-
լոտիսն, 10ական կրամ ասիտ սալիսիլիք և լուք-
թիք իրար խառնելով դնել կոշտին վրայ և 8
օր յետոյ ստքը տաք ջուրի մէջ զնելով հանել
թէ գեղր ու թէ կոշտու Մէկ մէկ կրամ ասիտ
սալիսիլիք և ալքօլ, երկուքուկէս կրամ եթեր,
5 կրամ քոլոտիսն իրար խառնելով վաքքը վըր-
ձինով մը քանիզս քսել կոշտին վրայ իւրա-
քանչիւր երկու օրը անգամ մը, տասը օր յետոյ
ստքը տաք ջուրի մէջ զնել ու կոշտը կակուզ-
ցնելէ յետոյ մատով հանել անոր արմատը Հագ-
նիլ կակուզ երեսով, քառակուսի քիթով ու
ստքը լուր գրկած կօշիկ:

Երբ կոշտին արմատը խօր է, ստնաբոյժ-
ները միայն իրենց կործիկներով կրնան ամ-
րողջովին արմատախիլ ընել:

Վտանգաւոր է կոշտը զանակով կամ մըկ-
քատով կտրելը:



Ե Ն Զ Ա Հ Ե Վ Դ Ո Ւ Թ Ի Ւ Ն (asphyxi:)

Շնչահեղձութիւնը շնչառութեան դժուարութիւնը կամ զագարումն է, որ յառաջ կու գայ մեքենական արգելով (ջուրի մէջ լնկրզմելով խեղզուելով, կուրծքի ճնշումով, կոկորդի կծկումով) կամ շնչելու օդի անբաւականութիւնով։ Շնչահեղձութիւն անունը կու տան բոլոր այն վիճակներուն որոնց մէջ արիւնի թթուածնուարումը խափանուած է, կայ նաեւ թունաւորեալ շնչահեղձութիւն, որուն մէջ շնչառութեան գժուարութիւնը կը կնծուսի թոյնի մը ազդեցութիւնով (բնածումի թթուուկ, լուսուրութեան կող և այլն):

Շնչահեղձին երեսը մանիշակագայն կ'ըլլայ, կ'ուոխ, ոչքերը դուրս կ'ինան, թիրանը կը բացուի, քիթի րլթակները կը շարժեստին, կը սրտնեցի, ջղաձգտկան շարժումներ կը կատարէ, առանց եր կամքին կը միզէ ու կը քաքնէ, դիտակցութիւնը կը կորսնցնէ:

Շնչահեղձը զարմանելու համար հնար եղածին չափ շուտ և ի հարկին շատ երկարատեւ խնամք պէտք է տանի (շատ ժամեր խնամքի տակ պահուած անյուսալի շնչահեղձներ շատ անգամ փրկուած են): Ինչ ալ ըլլայ պատճառը պէտք է հաղուստները թուլցներ, չիու մներով զարնելով ու թոթուելով ի հարկին արհետա-

կան շնչառութիւնով շնչառութիւնը վերհաստատել, լեզուն չամելով քաշելը մէծ դեր կը խաղայի Եթէ հնարաւորութիւն կայ թթուածնի ներաշնչումը՝ զանց չընել երր հիւանդը դիտակցութեան եկած է, պառկեցնել լաւ օդաւորուած սենետկ մը տաք անկողինի մէջ, զլուխը րարձացուած, տալ փոքր զգալով շաքարօղի (կրոկ) և սուրճ, և ուշագիր հսկել շնչառութեան, (կրոկ) և սուրճ, և ուշագիր հսկել շնչառութեան, սորվհետեւ կրնոյ կրկին շնչահեղձ ըլլայ Առնութներուն, զիստերուն և սրունքներուն մէջ մանանեխի խորան (սինարիսմ=հարտալ եազը) զներ

Երր շնչահեղձութիւնը ապականած օդէ յառաջ եկած է, հիւանդը բաց օդի մէջ գնել՝ զլուխը բարձր, չոր շփումներ ըներ պաղ ջուր սրսկեր թոթուեիր: Արհեստական շնչառութիւն և թթուածնի ներաշնչում: Նախքան շնչառութեան սկսիլը հիւանդին ոչ մէկ րան խմցներ Պէտք է մէծ համրերութիւնով խնամեր:

Երր ջուրի մէջ շնչահեղձ եղած է, անմիջապէս հագուստները հանել կամ կտրել հիւանդը կանակի վրայ պառկեցնել՝ զլուխը թեթեւակի աջ զարձուցած, մաքրել թերանի աղտատութիւնները և տւաղները, արհեստական շնչառութեան ենթարկել և յեղուն շարժերով քաշել, ի հարկին պէտք է ժամէն աւելի խնամեր երր հիւանդին խելքը զլուխը կու գայ և

կը թուի թէ դժուարութիւնով կը չնչէ, փսխել
տալ մատը կոկորդը խոթերով, որպէսզի ներս
դաշած ջուրը դուրս ելէ: Նախքան կատարեալ
աղտառմբ ոչ մէկ խմելիք տար:

Երրեմն կը պատահի որ նորածինը չնչա-
նեղձ կ'ըլլայ և երեւութապէս մեռած կը ծնի:
Պէտք է կոկորդին բերանի աղտառութիւնները
մաքրել քիթը խորխցնել փետուրով մը, յե-
տոյքը ու կուրծքը թաց լոթով մը ուժով ծեծեր
մանանեխով տաք լոդանք, պաղ ջուր սրսկել
բերանէն պէտք է փշել և լեզուն շարժելով քա-
շեր Զաշաղանց համբերատար խնամքի առարկայ
ընել հարկաւոր է:

Սաստիկ տաքը շատ անդամ պատճառ
կ'ըլլայ ոմանց չնչանդուութեան, ալսպիսիները
պէտք է զսվ տեղ պառկեցնել ոտքը զը-
նել գտղջ ջուրի մէջ, տրիւն առնել ծծոցով,
նշտրակով կամ տղրուկով, տալ զովացուցիչ
բժպելու:

Ցուրտէն եւս չնչանդ եղողներ կը պա-
տօհին, Այս պարագային հիւանդը պէտք է
զնել տաշտի կամ աւաղանի մը մէջ և վրան
լեցնել 25 աստիճան (հարիւրտամանեայ) տա-
քութիւնով ջուր Մարմինը տաքնալէն ու իր
բնական կակդութիւնը ստանալէն յետոյ չփել
գրգոիչ նիւթերով, Օգտակար է, ուշարերելէն
յետոյ տալ արգանակ կամ զինի:

Ա Պ Ի Տ Ա Մ Ի Զ Ո Ւ Թ Ի Խ Ն (albumentum)

Սպիտամիզութիւնը մէզին մէջ բնասպիտի
ներկայութիւնն է, ինչ որ ալ ըլլայ պատճառը
կամ բնութիւնը:

Սպիտամիզութիւնը հիւանդութիւն մը չէ,
այլ զանազան ախտաւոր վիճակներու ախտա-
նիշ մը:

Բնասպիտառը մէզը սովորաբար փրփրա-
լից է, երբ տաքցնելով վրան քանի մը կաթիլ
բորակական թթու (ասիտ ագօթիք=քէդապ) լեց-
նենք՝ առատորէն կը պղտորի: Երբ մէզը թա-
րսի կամ արիւն պարունակէ՝ նոյն արգիւնքը
կու տայ տաքցուելով, հետեւարար շփոթելու
չէ: Սպիտամիզութիւնը ի յայտ կու գայ երի-
կամնատապի տանեն, կամ երիկամունքի բոր-
րոքման պարագային, յզութեան տաեն, սրտի
և լեարդի հիւանդութիւններու մէջ, տենդոտ և
վարակեալ վիճակներու մէջ, կարդ մը թունա-
սորումներու տաեն, ջերմի պարագային:

Սպիտամիզութեան նշաններն են, զէմքի
ոժգունութիւն, մասնակի կամ ընդհանուր ու-
սեցք, տեսողութեան զարտուղում և ակամայ
մկաններու զնցում:

Սպիտամիզութիւնը կը գարմանու ի մննդա-
կանոնով (րէժիմ=փէհրիդ): Ուտել կաթնեղէն,
կիրակուրը պատրաստել առանց աղի:

Շաքարամիղութիւնը մէղին մէջ շաքարի
տաւառ ներկայութիւնն է Որքան որ զեռ պատ-
ճառը որոշակի չէ ձգուած, բայց կը վերադրուի
լեարդին և ստամոքսազնովին անրատարար
պաշտօնակատարութեան

Նշաններն են սաստիկ ծարաւ ու անօ-
թութիւն, սպիտագատ մարմին, զիւրաւ թափող
ակռայ, բնոտւորութեան յոժախակի փոփխում,
մզաւանջ եւազն

Շաքարամիղութիւն ունեցողը պէտք է
ենթարկուի խիստ սննդականոնի, պէտք չէ ա-
յիւր պարունակող սննդարար ուսներ ուտէ
Պէտք է մարդանք ըներ մորթը շփեր մարձեր
հադնիլ ֆլանէլ խուսափիլ ջղոյին զրութւնը
խռովելէ, կանոնաւոր սոլորութիւններ ունե-
նար:

Գէշ խնամուած շաքարամիղութիւն մը
կրնայ ծանր հետեւանքներ ունենար

ՎԵՐՋ



ՄԱՐԴՈՒԽ ՄԱՐՄԻՆԸ	52
Բնդիանուր կազմութիւնը	3
Մարսողական կազմածը	5
Որիւնը և իր շրջանառութիւնը	10
Կենդանական ջերմութիւն	16
իւրացումն ու ապահերացումն	18
Մեր ոսկորները	21
Նարժում	23
Զզային դրութիւն	28
Ուղեղը	34
Զդայարանքները	36
Զայնը	44
Մարդուն բազկերակը	46
Մեր կենթաղի	47
Որիւնի գոյացումը	48
Կերակուրը	57
Ինչպէ՞ս պէտք է ուտել	58
Հագուստներ	59
Աշխատանք և հանգիստ	60
Մեռային ժուժկալութիւնը	63
Հարիւր տարի տարրելու համար	66
Բոյսերը և մեր առողջութիւնը	72
Մնունդներու մարսողութեան տեսողութիւնը	77
Երիկամունքի հրաշալի աշխատանքը	

Լետրդը մարմինին ամենամեծ դործարանը	77
Ինչպէ՞ս ակռաները կը ծնին կ'ապրին ու	
կը մեռնին	81
Աւղեղը	87
Մազելու տասնարաննեան	94
Ինչո՞ւ և ինչպէ՞ս պէտք է քնանալ	96
Ինչո՞ւ պէտք է լուծել	103
Բժիշկա—առողջապահական պատրաստու-	
թիւներ	108
Ինչպէ՞ս գիրնար ինչպէ՞ս նիհարնալ	111
Սննդական արժեքներ	95 և 114

ԻՆՉՊԷՇՈ ՄԵԾՅԵԼ ԵՐԱԿԱՆԵՐԸ

Ծծկերին սննդառումի կարգապահութիւնը	115
Երեխան ինչպէ՞ս կաթէ կտրել	120
Երբ տղան կաթէ կտրուած է	123
Տղուն առաջին քայլերը	127
Ինչպէս փրկել խեղղուող մը	131
Ընտանեկան դեղաբան	134
Բուժող բոյսեր	138
Սպաննող բոյսեր	152
Թունառութիւները հակազդելու միջոցներ	156
Լաւ մանրէներու արդիւնարեր աշխատանքը	158
Ինչպէ՞ս կատարել ներարկում մը	161
Համաձարակներ	166
Միքրոպներու պատերազմը մը	169
Ազգախտ=զմախտ	174

Ի՞նչ է թոքախոր	179
Կապոյտ հաղը	187
Կորմրախտ	190
Կեղծմաշկ	195
Կարմրուկ	199
Մանկական անդամակութիւն	201
Թութք	203
Յօդացաւութիւն	204
Վեներովութիւն	210
Զերմանիզութիւն	213
Ֆրանկախտ	217
Կոչտ	230
Շնչահեղձութիւն	232
Սպիտամիզութիւն	235
Ճաքարամիզութիւն	236

Քննթերցողներէն կը խնդրուի ուզգել հետեւեալ սխալները.

Էջ	առող	սխալ	ուզիդ
87	4	ունի՛ իրեն	ունի՛ երբ
88	2	զգայական	զգացական
88	11	զգայողական	զգացողական
88	21	Զգայո-	Զգայո-
88	23	վտարումի	վթարումի
89	7	զգայողութիւնը	զգացողութիւնը
89	14	զասաւորեալ	զասաւորեալ
89	20	կամքը	կեանքը
89	21	զգայումները	զգացումները
90	14	ակուները	ակոսները
90	16	յաջողերով	յաջողելու համար
90	21	միացած	մնացած
91	4	ճշգամորւան	ճշգաւորման
91	25	եթէ	թէեւ
92	13	կը պարզէ	կը պատուէ
93	9	օգնութիւն	օգտակարութիւն
93	13	դորձէին	կարծէին

Հոս նշանակուած չեն մանր մունիր տը-
պագրական սխալները Յոթինք ովամայ սպրդած
են:



ՀՀ Ազգային գրադարան



NL0263999

1966

Գ Ր Ա Տ Ո Ւ Յ Ե «Յ Ր Ա Խ Մ Ա Ա Վ Ա»

FRUMOASA (Jud. Cile), Romania

Դրատանո միջ կեզրոնացած են թաւամանոյ միջ հրատարակուած զրեթէ բար հայերէ գիրքերը զբոկոն հաստվակալոն թաւերական պիտուկոն և աղին

Մեր տաճախորդներուն կը հայթադիմենք ամեն տեսակ հայերէն զիրքերը ուր որ ող հրատարակուած ըլտն անոնքը

«Ամէնուն Գիրքը»ին շարքէն հրապարակեած է արդէն

ԲՆՑԱՆԵԿԱՆ ԶԲՈՍԱՆՔ

Դին 10 կը արտաստուման 4 ֆրանք

Շուտով մամուլին կը յանձնուի «Ամէնուն Գիրքը»ին շարքէն «Բառարան Հիւանդաբիթիւններուն», որ ծանօթութիւններ կու տայ բոլոր հիւանդաթիւններուն վրայ և ցոյց կու տայ անոնց զարմանները

Դին 50 կը ԱՐՏԱՍԱՀՄԱՆ 1 ֆրանք